

Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



891-99
0-79


1
0

891-99
0-79

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ 05 AUG 2011

ՏՔԹ. ՎԱՐԴԱՆ

ԵՐԳԻԾԱՎԵՊ ՊՈԼՍԱԿԱՆ ԿԵԱՆՔ



Տպար. Մ. Տեր-Աս. ՀԱ. ԿԵ. Ա. 1925

3 SEP 2013
61936

ՏՕՔԹ. ՎԱՐԴԱՆ

(ԵՐԳԻԾԱՎԵՊ ՊՈԼՍԱՀԱՅ ԿԵԱՆՔԻ)

ԳԼՈՒԽ Ա.

ԼՈՒՐԵՐՈՒ ՏՈՄՐԱԿԸ

Թրիորդ Աշխաէն, 32 տարեկան, սիհար, երաշխահասակ, թուխ աղջիկ մըս է, բաւական սիրուն, բայց վաղահաս ծերութեան մը անախորժ նշանները սկսած են երեւի գէմքին վրայ: Իր մօրը հետ կը բնակի Բանկալթիի կողմը, իրենց սեփականութիւնը եղող փոքրիկ տան մը մէջ, որուն երկու սենեակները վարձու տուած է տուորի երիտառարդներու Աշխաէն շրջուն կարուհի մըն է, բաւական ճարտար: Իր յանախորդներուն շրջանտեկը լայն է ու այլազան: Հարուստի տուներ, էօնաֆի տուներ, կիսաշխարհիկներու տուներ կը մտնէ կ'ելլէ անխոտիր և ամէն տեղ սիրալիր ընդունելութիւն կը դոնէ, որովհետեւ Աշխաէն, բայց ի իր ճարտար մտանե-

ՀԱՅԱՍՏԱՆ

3975-2011

րէն՝ ունի նաև ուրիշ յատկութիւն մը որ իր ներկայութիւնը հաճելի կը դարձնէ բոլոր տանտեկիններուն։ Այդ յատկութիւնն է իր լրաբերի գերը։

«Լուրերու տոպրակ» անունը կուտան իրեն և արդարեւ Աշխէն արժանի է այդ անունին։ Բերայի առանին գաղանիքներուն, գայթակղութիւններուն, բամբասանքներուն ճոխ հաւաքածոն է ինք։ Չարալեզու և յաչաղկոտ, Աշխէն ամենափոքր միջադէպի մը մեծ գայթակղութեան մը համեմատութիւնը կուտայ, աննշան խօսքէ մը ահագին հետեւութիւններ կը հանէ և այդ հետեւութիւնները իբրև իրողութեւն կը պատմէ։ Փոխանակուած ակնարկ մը բաւական է իրեն կնճռոտ սիրավէպի մը ծնունդ տալու համար։

Չորեքշաբթի առառ մը, Աշխէն զնաց Սամուրեանենց բնակարանը։ Տիկին Մաննիկ Սամուրեան ստիպողաբար հրաւիրած էր զինքը շրջազգեստի մը նորոգութեան համար։ Այս վերջնը 35—36 տարեկան, երկայնահասակ, մարմնեղ, սպիտակ մորթով, գեղեցիկ կին մըն էր։ Ամուսիննը թէև հարուստ, բայց ինքն ալ իր անձնական հարստութիւնը ունէր։ Հարուստի զղջիկ էր, մեծկակ օժիտ մը բերած էր իր ա-

մուսնոյն՝ Թովմաս էֆէնտիին և տակաւին բաւական բան ալ պիտի ժառանգէր իր հօրմէն երբայս վերջինը երթար միանալու իր նախնիքներուն։

Շատ պղտիկ, հազիւ 19 տարեկան, ամուսնացած էր Թովմաս էֆ.ի հետ որ տասը տարեկան մեծ էր իրմէ և այս ամուսնութենէն ծնած էին մանչ մը և աղջիկ մը, Պերճ ու Հերմինէ, առաջինը 14, երկրորդը 12 տարեկան։ Մանչը Թովմէրթ Քոլէժ զիշերօթիկ դրուած էր, իսկ Հերմինէ, բերա, եւրոպական վարժարան մը կը յաճախէր և տան մէջ ալ հայերէնի համար մասնաւոր զաներ կ'առնէր։

Աշխէն իր սենեակէն ներս մտաւ, աիկինը իր նորոգել տալիք շրջազգեստովը կը զբաղէր։

ՄԱՆՆԻԿ.— Վերջապէս եկար… վախցայ որ չի գալիք կ'ընես։

ԱՇԽԵՆ.- Լսուա՞ծ բան է որ «անպատճառ թող զայց տէյի լուր զրկես ու ես չի գամ… երկու ձեռքս կրակն ալ ըլլար պիտի վազէի դայի։

ՄԱՆՆԻԿ.— Այս իրիկուն ձաշի հրաւիրուած ենք, կ'ուղեմ որ սա շրջազգեստիս մէկ քանի տեղերը շակրահա… մեծ բան մը չէ, քանի մը ժամուան խնդիր է։

Տիկինը կը բացատրէ այն մէկ քանի բարեփոխութիւնները օրոնք տնհրաժեշտ կը նկատէ արջազգեստը անթերի դարձնելու համար։ Աշխէն, իբրև վարժ ու ճարտար կարուհի անմիջապէս կ'ըմբռնէ տիկնոջ ուղածը և գործի կը սկսի։

Տիկին Մաննիկ պահ մը կը հեռանայ, յետոյ կը վերադառնայ, թիկնաթոռի մը մէջ կը բազմի կարուհին մօտիկը։

ՄԱՆՆԻԿ (ժպտուն դէմքով մը).— Ե՞ս, օքիորդ Աշխէն, առզրակդ բայց տեսնենք...

Ընդհանրապէս իր այցելած տուներուն մէջ այս բառերով կը հրաւիրէին կարուհին իր բարեբառները սկսելու։

ԱՇԽԵՆ (իւրիկնքը ծանրէն ծախելու համար).— Նոր բան մը չի կայ, արկի՞ն Մաննիկ։

ՄԱՆՆԻԿ.— Կարելի՞ է որ քու քովդ նոր բան չգտնուի...

ԱՇԽԵՆ.— Երէկ տեղ մըն էի, բան մը իմացայ, բայց հաւատայս չի դար կոր։

ՄԱՆՆԻԿ (հետոքը քիր).— Ի՞նչ իմացար տեսնենք։

ԱՇԽԵՆ.— Մարմարեանեց հարոր կայ... կը ճանչնաս հարկաւ... եղիքիցի մը նշանուած էր տէ, եւ եղաւ եւ Մարտիկ էֆէնտին հետ ամուսնացաւ... .

ՄԱՆՆԻԿ.— Ինչպէս չեմ ճանչնար... երկայնահասակ, թուլի, գեղեցիկ աչքերով, երկայն մազերով կին մը, հետը տեսնուած ալ եմ քանի մը անգամ, հանդէսներու ժամանակ... Եյ, ի՞նչ է եղեր... անցածները լսեցի որ քիչ մը ջղոյին ակարութիւն ունի և երկանը հետեւրոպա պիտի ճամբորդէ։

ԱՇԽԵՆ.— Ճիշտ ջղային հիւանդութիւն ունենալը... արգէն ամէն բան այդ ջղային հիւանդութենէն ծագած է... գալով ճամբորդութեան՝ կարծեմ ետ մասցեր է։

ՄԱՆՆԻԿ.— Ինչո՞ւ համար... .

ԱՇԽԵՆ.— Ամա՞ն, տեսակ տեսակ խօսքեր կ'ըսեն կոր..., աօքթօր Հլկունին կը ճանչնաք հարկաւ։

ՄԱՆՆԻԿ.— Ինչպէս չեմ ճանչնար, մեր բժիշկն է... ջղային հիւանդութիւններու մասնագէտ... Եյ, ի՞նչ է եղեր։

ԱՇԽԵՆ.— Տիկին Մարտիկը ան կը խնամէ եղեր... .

ՄԱՆՆԻԿ.— Շատ բնական է, քանի որ աօքթօր Հլկունի ջղային հիւանդութիւններու մասնագէտ է անշուշտ անոր պիտի գիմէր իր հիւանդութիւնը դարմանելու համար... շատ վարպետ բժիշկ է... .

ԱՇԽԵՆ (աչքերը ամչկոտ ձեւով մը զետին յառած). — Կ'երեւայ որ տօքթօր Հլկունի մեծ համակրութիւն կը վայելէ կիներուն քով... իւրա՞ւ ալ համակրելի մարդ է:

ՄԱՆՆԻԿ. — Գեղեցիկ մարդ է. շատ սուտ կիներ հիւանդ կը ձեւանան ինքզինքնին անոր խնամել տալու համար:

ԱՇԽԵՆ. — Իրա՞ւ կ'ըսէք... ուրեմն ճիշտ է եղեր իմ լսածս: Իբր թէ տիկին Մարտիկն ալ խնամուելու աստիճան ջղային հիւանդութիւն մը չունի եղեր... և տօքթօր Հլկունին համար հիւանդ ձեւացեր է:

ՄԱՆՆԻԿ. — Բայց ի՞նչ կ'ըլլայ ատկէ... եթէ եղածը այդ է միայն նշանակութիւն չունի:

ՄԱՆՆԻԿ. — Խօսէ՛ տեսնենք, ժամ մըն է բերնիդ մէջ խօսքը կը ծամծմես ու չես ըսեր:

ԱՇԽԵՆ. — Եթառակը ես բամբասանք չեմ սիրեր, չարախօսութիւն ընել չեմ ուզեր... ամէն տուն կը մտնեմ կ'ելլամ, շատ բան կը լսեմ կ'իմանամ, մէկ տեղ լսածս կամ տեսածս ուրիշ տեղ երթալ պատմելը աղէկ բան չէ... կը նայիս որ խօսքը բերնէ բերան կը տարածւի... ո՞վ է ըսեր. — Աչխէնը. և ես կ'ըլլամ յանցաւոր. անոր աղէ՞զը, եղուդ կը կղպիս կը նըստիս... ես շատ կը զգուշանամ ասանկ բաներէ, որովհետեւ գործիս ալ վնաս կը բերէ...

ՄԱՆՆԻԿ. — Դուն աղէկ գիտես որ ինչ խօսք չելլար... ըսածնարդ մէկ ականջէս կը մանան՝ միւսէն կ'ելլան: Բայց տեսնենք սա եղածը:

ԱՇԽԵՆ. — Ոտքդ պագնեմ, տիկին Մաննիկ, միայն գուն զիտցած եղիր:

ՄԱՆՆԻԿ. — Հաւատա՛ որ մարդու բան չեմ ըսեր:

ԱՇԽԵՆ. — Էֆէնտիմ, գիտես թէ տօքթօրը ամուսնացած է...

ՄԱՆՆԻԿ. — Այո՛, երկու տարի առաջ ասմուսնացաւ, գեղեցիկ ալ կին մը ունի, նուարելը, լաւ կը ճանչնամ:

ԱՇԽԵՆ. — Շատ նախանձոտ է եղեր.

ՄԱՆՆԻԿ. — Իրաւունք ունի նախանձոտ ըլլալու, քանի որ լույր կիները երկանը ետեւէն ինկած են:

ԱՇԽԵՆ. — Այդ տիկին նուարզը տիկին Մարտիկի յաճախակի այցելութիւններէն կը սկսի կասկածիլ, մանաւանդ որ այդ այցելութիւնները սովորականէն երկար կը տեսեն եղեր...

ՄԱՆՆԻԿ (չափազանց հետաքրքրուած). — Եյ...

«Փամանակ»ի յաւելլուածը

ԱՇԽԵՆ. — Օր մըն ալ, երբ տիկին Մարտիկ
տօքթօրին սենեակը կը գտնուէր և այցելու։
Թիւնը չափազանց երկար տեւած էր, տիկին
նուարդ չկրնալով ինքզինքը զսպել, յանկարծ
կ'հրթաւ և սենեակին դուռը բանալով ներս կը
մտնէ... ի՞նչ տեսնէ աղէկ...

ՄԱՆՆԻԿ. — Ի՞նչ...

ԱՇԽԵՆ. — Տիկին Մարտիկը տօքթօրին թե-
ւերուն մէջ...

ՄԱՆՆԻԿ (չար և ծաղրական). — Թերեւս
զլային հիւանդութիւնները քննելու նոր մեթոս
մըն է ատիկա... գոնէ թո՛ղ դուռը կղպէին։

ԱՇԽԵՆ. — Ո՞ւր տեսնուած է որ տօքթօրը
հիւանդ մը քննած ատեն դուռը կղպէ...

ՄԱՆՆԻԿ. — Է՛յ, վե՞րջը...

ԱՇԽԵՆ. — Տօքթօրին կինը յուղուած, բար-
կացած, կը սկսի ծանր նախատինքներ ընել տի-
կին Մարտիկին...

ՄԱՆՆԻԿ. — Տիկին Մարտիկը նախատելուն՝
թո՛ղ էրիկը նախատէր։

ԱՇԽԵՆ. — Անոր ալ բնականաբար պէտք
եղած կ'ըսէ, յետոյ սենեակէն դուրս կ'ելլայ,
դիմարկը կը դնէ և շունչը հօրը տունը կ'առնէ։

ՄԱՆՆԻԿ. — Իրա՞ւ կ'ըսես... ե՛րբ եղեի է
ատիկա։

ԱՇԽԵՆ. — Նոր բան մը չէ. ա՞թիօ մը կայ։
ՄԱՆՆԻԿ. — Մինչեւ հիմա ի՞նչպէտ առ բանը
չիմացուեցաւ։

ԱՇԽԵՆ. — Եյ ասանկ խաղքութիւնը դուրս
կը հանե՞ն...

ՄԱՆՆԻԿ. — Բոել է հիմա իրարժէ զատուա՞ծ
են։

ԱՇԽԵՆ. — Զէ՛, նորէն էրկանը քով դարձեր
է, երկու կողմէն մէջ մտեր հաշտեցուցնը են,
բայց խնդիրը գեռ հոռ չմնար։

ՄԱՆՆԻԿ. — Ուրիշ ի՞նչ կայ...

ԱՇԽԵՆ. — Մարտիկ էֆէնտիին խնդիրը
կայ... եղածը որչափ ալ ծածուկ կը պահեն նէ՛
դարձեալ Մարտիկ էֆէնտիին ականջը կը հաս-
նի... մարդը կրակ կտրած՝ կը վազէ տօքթօրին
վրայ՝ և զայն ծեծելու կ'ելլայ...»

ՄԱՆՆԻԿ. — Տօքթօրին տա՞նը մէջ...

ԱՇԽԵՆ. — Հապա՛...

ՄԱՆՆԻԿ. — Քա աս ի՞նչ խաղքութիւն...
հաւատալս չի դար կոր...

ԱՇԽԵՆ. — Ինչ որ լսեցի ան կը պատմեմ
կոր, քովէս բան մը չեմ աւելթներ։

ՄԱՆՆԻԿ. — Բայց դուն ուրկէ՞ լսեցիր։

ԱՇԽԵՆ. — Տօքթօրին քով սպասուհի մը
կար անցածները ամսականի յաւելում ուղեր է,

ան ալ չէ աւելցուցեր, ասոր վրայ քովէն ձգեր ելեր է: Այդ սպասուհին հիմա Պավուլեանենց քով մտած է... անիկա տեղն ի տեղօք պատմեր է: Առջի օր իրենց աղջկան համար արջապեսա մը կտրելու դաշած էի, հոն լսեցի:

ՄԱՆՆԻԿ (գոհունակ). — Էյ անանկ է ու շիտակ է...

ԱՇԽԵՆ. — Ես անանկ թեթեւորէն խօսք չեմ ըսեր, մինչև որ բան մը լաւ չիմանամ ուրիշն չեմ ըսեր, մանաւանդ երբ ասանկ ծանր խնդիր մըն է...

Նոյն միջոցին սպասուհին ներս մտաւ և տիկինին իմաց տուաւ թէ Հրանդ լէֆէնտին եկած էր և վայրկեան մը զինքը տեսնել կ'ուզէր:

Քովի սենեակը հրամցուր, հիմա կուզամ ըստ առանտիրուհին:

Սպասուհին մեկնեցաւ և վայրկեան մը ետքն ալ **ՄԱՆՆԻԿ** գուրս ելաւ սենեակէն:

ԱՇԽԵՆ (ինքնիրեն). — Հրանդ էֆէնտի... հասկցայ, Պէպէքեան Հրանդ էֆէնտին ըլլալու է... անոր համար կ'ըսեն որ Տիկին Մաննիկին ծըմբն է... (կարը կը թողու և կ'երթայ գրան մը քով որ կը հաղորդակցի քովի սենեակին հետ, աչքերը բանալիի ծակէն ներս կ'ուզէ և ականջ կը դնէ) դէմ դիմաց ոտքի վրայ կեցեր են...

վայ անպիտան, կամաց կը խօսին, խօսքերը չեն լսուիր կոր, Տիկին Մաննիկը ժպաեցաւ, ի՞նչ ըստ արգեօք... կ'երթայ կոր, իրարու ձեռք բռնեցին... այսչափ ալ երկար ձեռք բռնել կ'ըլլայ... բարեւելն ալ չնորհք մը ունի... զուրս կ'ելլան կոր (իսկոյն կը վազէ, իր տեղը կը գրաւէ և կարը կը շարունակէ):

ՄԱՆՆԻԿ ներս կը մտնայ սենեակէն:

ՄԱՆՆԻԿ. — Պէպէքեան Հրանդ էֆէնտին է, այս իրիկուն ինքն ալ ճաշի հրաւիրուած է եղեր Պերճեանենց տունը, Տիկին Պերճեանը խնդրեր է իրմէ որ ինծի հանդիպի և ըսէ որ ժամը եօթին անպատճառ հոն կը զանուինք...

ԱՇԽԵՆ. — Պերճեանենց պիտի երթաք... անոնց համար կ'ըսեն թէ մեծ հարստութիւն դիզեր են պատերազմի ատենը:

ՄԱՆՆԻԿ. — Ժիշտ է... քանի հարիւր հազար սոկիի տէր են:

ԱՇԽԵՆ. — Պատերազմէն առաջ էրիկը պարզ խանութպան մըն էր... ազէկ կը ճանչնամ, խանութէն շատ առուտուր ըրած եմ:

ՄԱՆՆԻԿ. — Հիմա մեծ վաճառական մը եղած է:

ԱՇԽԵՆ. — Ինչ կ'ուզէ կ'ըլլայ, խաթրը մայ ամա հիչ աղնուականութիւն չունի... կը-

նիկն ալ քանի մը անգամ տեսած եմ, աղուոր
է, բայց կրթուած չէ...

ՄԱՆՆԻԿ. — Ինչ պիտի ըլլայ, սանկ ըն-
տանիքի մը աղջիկն է...

ԱՇԽԵՆ. — Անոր մայրը ժամանակին շատ
խոսուած է եղեր:

ՄԱՆՆԻԿ. — Իրեն համար ալ բէք աղէկ չեն
ըսեր. մենք ալ գեռ նոր հետերնին ծանօթա-
ցանք, էրիկը, Պերճեան էֆինտիին հետ զործեր
ունի, այս առթիւ յարաբերութիւն հաստատե-
ցինք:

ԱՇԽԵՆ. — Այս հացկերոյթը ինչո՞ւ համար
կուտայ կոր:

ՄԱՆՆԻԿ. — Իրա՛ւ որ չեմ զիտեր, ատեն
տաեն ասանկ հացկերոյթներ կուտան...

ԱՇԽԵՆ. — Ե՛կերեւայ որ հիմա հարստացան
տէյի յարաբերութիւն հաստատել, ինքինքին
ցուցունել կ'ուզեն կոր... ինչ ալ ընեն պօշ,
մարդ ի ծնէ ազնուական ըլլալու է... շիտակը,
հիմա խօսքը մէջերնիս, շողոքորթութիւն չկար-
ծեա, քու վրադ հով մը կայ քի շատ քիչերու
քով կը գտնուի, ազնուականութեան հով մը:

ՄԱՆՆԻԿ. — Մենք ուրիշ, մեր ընտանիքը
իրաւոնէ ազնուական է:

ԱՇԽԵՆ. — Հրանդ էֆէնտին ալ աղնուական
կերպարանք մը ււնի:

ՄԱՆՆԻԿ (հետաքրքիր). — Հրանդ էֆէնտին
ուրիշ՝ կր ճանչնաս:

ԱՇԽԵՆ (ժպտելով). — Ես ամէն մարդ կը
ճանչնամ... արդէն Հրանդ էֆէնտին այնպիսի
դէմք մը ունի որ մարդ եթէ մէկ անգամ տեսնէ
ալ միտքէն չկլար:

ՄԱՆՆԻԿ. — Ինչո՞ւ համար...

ԱՇԽԵՆ. — Բաելիք չկայ, աղուոր երիտա-
ռարդ է...

ՄԱՆՆԻԿ (հեգնական). — Վախնամ սիրա-
հարուած ես իրեն:

ԱՇԽԵՆ (համեստ). — Ես ո՞վ, անոր սիրա-
հարողը ո՞վ, ես իմ չափս զիտեմ:

ՄԱՆՆԻԿ. — Նիտակ ըսէ սիրահար մը ու-
նիս:

ԱՇԽԵՆ. — Ես այդ տետրակները շատո՞նց
դոցեր եմ:

ՄԱՆՆԻԿ. — Ինչո՞ւ համար:

ԱՇԽԵՆ. — Երիկ մարդոց վրայ բնաւ հա-
ւատք չունիմ, ամէնքն ալ ստախօս, խարեբայ
են, իրենց խելքը միտքը մեզի խարել է:

ՄԱՆՆԻԿ. — Անոնք ալ մեզի համար նոյնը
կ'ըսեն:

ԱՇԽԵՆ. — Թո՞ղ ինծի ըսեն և ես անոնց
բերնին չափը տամ:

ՄԱՆԵՒԿ. — Բաել է բնաւ ամուսնանալու միաք չունիս.

ԱՇԽԵՆ. — Հիմակուհիմա ասանկ շատ հանգիստ եմ:

Խօսակցութիւնը այսպէս կը շարունակուի բատական տաեն, յետոյ տիկինը սենեակին դուրս կ'ելլէ տնական հոգերով զբաղելու համար մինչ Աշխէն իր գործը կը շարունակէ: Վերջապէս դործը կ'աւարտէ տիկին Մաննիկ գոն կը մնայ իր շրջազգեստէն ու տուատօրէն կը վարձատրէ կարուհին որ չնորհակտլութիւն յայտնելով կը մեկնի գոհունակ դէմքով մը: Այլ ևս ուրիշ գործ չունի, օրականը շահած է և կրնայ տուն վերադառնալ. մանաւանդ որ իրիկունը կը մօտենայ: Բայց Աշխէն նոր չարախօսութեան նիւթ մը ոււնի ու չի կրնար տուն դառնալ առանց զայն պատմելու: Ու այսպէս կ'երթայ այցելութիւն մը տալ Մամիկեանենց որոնց բնակարանը իր ճամբուն վրայ է: Մամիկեան վաճառական մընէ, բաւական լաւ զիրքի տէր, տիկինը՝ Վարդուհի՝ 35 տարեկան, բաւական գեղեցիկ, շատախօս ու հետաքրքիր և մանաւանդ հոգի տուող բամբասանքի համար, միշտ սիրալիր ընդունելութիւն մը կ'ընէ Աշխէնի որմէ զիտէ թէ նորութիւն մը պիտի իմանայ: Զմոռնանք ըսելու

որ Մամիկոնեաններուն և Սամուրեանին միջև խնդիր մը անցած է և իրարու հաշտ աչքով չեն նայիր: Աշխէն զիտէ այս պարագան:

Աշխէն իրբե տան ընտանի մէկը ժպիտով մը կ'ընդունուի սպասուհին կողմէ և իսկոյն կը դիմէ այս սենեակը ուր Վարդուհի նստած է իր կեսուրոջ Թագուկ հանրմին հետ: Իր մուտքը ուրախութեամբ կ'ողջունուի:

ԱՇԽԵՆ (Զուարթ). — Աչքերնիդ կը պազէ՞ր կոր:

ՎԱՐԴՈՒՀԻՀԻ. — Աղէկ օր եկար, մեր ալ սիրութ կը նեղանար կոր... մէկը զար տէ քիչ մը ժամանակ անցընէինք կ'ըսէի կոր քիչ մը առաջ:

ԱՇԽԵՆ. — Տիկին Սամուրեանին զացեր էի, անձէլէ ինծի ուզած էր, հոսկէ անցած տաենս մը հանդիպիմ ըսի:

ԹԱԳՈՒԿ. — Շատ ողէկ ըրիր:

ՎԱՐԴՈՒՀԻՀԻ. — Տիկին Սամուրեանը ինչո՞ւ անձէլէ քեզի ուզեր է:

ԱՇԽԵՆ. — Այս իրիկուն Պերճեանենց տունը ճաշի հրաւիրուած են եղեր, շրջազգեստը քիչ մը փոփոխութեան պէտք ունի եղեր, անոր համար լուր եղած էր ինծի... քանի մը ժամուան զործ էր, լմցուցի...

«Ժամանակաի յաւելուածք

3

3975-2011

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Այդ Պերճեաններն ալ բէք
այս միջոցիս ասոր անոր ճաշ տալու վրայ են,
վախնամ Տիկին Պերճեանը իր քոյրը կարգելու
միաք ունի, անոր համար է:

ԱՇԽԵՆ. — Սա կարճաւասուկ տգեղ աղ-
ջիկը...

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Թիչ մըն ալ խամպուր է:

ԹՈԴՈՒԿ. — Լեզուն ալ թօհափ մըն է... ը-
սածը չհասկցուիր աղէկ:

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Ինչ թօհափ, շէնք շնորհք
փէփէ է:

ԱՇԽԵՆ. — Ատանկ աղջիկը ո՞վ կ'առնէ:

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Բնաւ հոգ մի՛ ըներ առնող
կը գտնուի... փարան տեսա՞ր մի, անանկ մը
կ'աղւորցնէ որ... էյ ի՞նչեր ալ կայ տեսնենք...
քու քովդ միշտ նոր բաներ կը գտնուին:

ԱՇԽԵՆ. — Ինչ կ'ուզես որ ըսեմ, Տիկին
Վարդուհի, եթէ ամէն տեսածս կամ լսածս ըսեմ
նէ՝ գործիս չի գար... եթէ ո՛չ ըսելիք շա-
բան կայ:

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Դուն զիտես որ մենէ խօսք
չելլար, անոր համար ազատ համարձակ կընաս
ուզածդ ըսել:

ԱՇԽԵՆ. — Թիչ մը առաջ բան մը աեսայ,
չիտեկը բնաւ միտքէս չէի կրնար անցընել:

ՎԱՐԴՈՒՀԻՆ (Հետաքրքիր). — ԱՌԵ... պատ-
մի աեսնենք:

ԱՇԽԵՆ. — Սամուրեաննց առւնը բան մը
անցաւ... բայց չի խօսիմ աւելի աղէկ, ես չեմ
ուզեր ասոր անոր ներքին զործերուն խառ-
նուիլ... հիմա ազատութիւն է, ամէն մարդ ու-
զածը կ'ընէ կոր, անանկ չէ... .

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Անանկ է... բայց ի՞նչ է
աեսածդ:

ԱՇԽԵՆ. — Կը խնդրեմ մի ստիպէք... բան
մըն էր անցաւ, կ'երեւայ որ մարդը իմ հոն գրտ-
նուիլս չէր զիտեր կոր:

ՎԱՐԴՈՒՀԻՆ (Անհամբեր). — Բայց ո՞ր մար-
դը...

ԱՇԽԵՆ. — Կոճակ բրէ՛, սեպէ՛ որ բան մը
չըսի:

ԹԱԴՈՒԿ. — Ա՛լ այդէսի ըսելէդ ետքը թա-
մացուր պարէմ, սիրտերնիս մի՛ հատցներ:

ԱՇԽԵՆ. — Պատմեմ ամա, ոտուընիդ պազ-
նեմ խօսքը մէջներնիս մնայ... .

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Ե՞րբ բան մը ըսեր ես աէ
մենէ խօսք դուրս ելեր է:

ԱՇԽԵՆ. — Տիկին Մահնիկը միշտ իր կա-
րերը ինձի կարել կուտայ, եթէ իմանայ որ իր
ան մէջ անցած գարձածը զուրս հաներ եմ
գործէս կ'ըլլամ...

ՎԱՐԴՈՒԻՀԻ. — Քա հաւատա՛ որ մարդու
բան մը չեմ ըսկը: Ես հիշ քու զէշութիւնդ կ'ու-
զե՞մ... Ես ալ զիտեմ որ լսածներդ ուրիշին
պատմեմ նէ քեղի աղէկ չըլլար:

ԱՇԽԵՆ. — Էֆէնտիմ, նստեր կարս կը կա-
րէի կոր. Տիկին Մաննիկն ալ քովս կը խօսակ-
ցէինք, մէյ մըն ալ սպասուհին ներս մտաւ և
ըստ որ Հրանդ էֆէնտին եկած էր, տիկինը
տեսնել կ'ուզէր...

ՎԱՐԴՈՒԻՀԻ (Ընդմիջելով). — Ո՞ր Հրանդ է-
ֆէնտին... Պէպէքեա՞նը:

ԱՇԽԵՆ. — Այո՛, Պէպէքեանը. այդ վայրը
կեանին տեսնելու էիք տիկին Մաննիկին դէմ-
քը, շփոթեցաւ, կասկարմիր կարեցաւ և ըստ
որ քովի սենեակը հրամցնեն...

ՎԱՐԴՈՒԻՀԻ. — Զեր գտնուած սենեակը ին-
չո՞ւ չուզեց ընդունիլ:

ԱՇԽԵՆ. — Ո՞վ զիտէ... գործին չեկաւ, ա-
նանկ բաներ պիտի խօսէին որ ես լսելու չէի...

ՎԱՐԴՈՒԻՀԻ. — Էյ ետքը...

ԱՇԽԵՆ. — Ետքը ինքն ալ ելաւ զնաց.
մտքէս ըսի որ առոր տակը բան մը ըլլալու է
քանի որ այզչափ շփոթեցաւ և գոյն առա-
տուաւ, և ի՞նչ մեղքս պահեմ, ստանան փոր-
մտաւ, կարը վար զրի, վազեցի զրան քով, բա-
նալիին ծակէն նայեցայ քովի սենեակը:

ՎԱՐԴՈՒԻՀԻ (Խնդալով). — Քա գուն ալ շատ
հանած վարած աղջիկ ես... էյ, ի՞նչ տեսար
նայինք:

ԱՇԽԵՆ. — Տիկին Մաննիկ կոնակը ինծի
դարձուցած էր, Հրանդ էֆէնտին դիմացը կե-
ցած, տիկինին ձեռքը բոներ կոտրուելով բա-
ներ մը կ'ըսէր կոր...

ՎԱՐԴՈՒԻՀԻ. — Ի՞նչ... չի կրցա՞ր լսել.

ԱՇԽԵՆ. — Ցած ձայնով կը խօսէին, չկըր-
ցայ բան մը լսել:

ՎԱՐԴՈՒԻՀԻ (Յուսախաբ). — Մե՛զք...

ԱՇԽԵՆ. — Բայց տեսածներս բաւական են...
մինչև ետքը Հրանդ էֆէնտի տիկին Մաննիկի
ձեռքը բոնած՝ կը սիմէր կոր... յետոյ, հիճ
հանա խնդալ մը:

ՎԱՐԴՈՒԻՀԻ. — Խնդացովը ո՞վ էր...

ԱՇԽԵՆ (Գայթակղակ ոն զէմքով մը). — Եր-
կու քն ալ: Վերջապէս խօսքերնին լմնցաւ, Հր-
անդ էֆէնտի զուրո ելաւ սենեակէն և վայր-
կեան մը ետքը Տիկին Մաննիկ իմ գտնուած
սենեակը վերադարձաւ: Ես իրեն բան մը չնար-
ցուցած՝ բացատրեց որ Հրանդ էֆէնտին Պերճետ-
նենց կողմէ եկած էր որպէս զի իմաց տայ որ
ժամը ճիշդ Եին իրենց տունը գտնուիմ:

ՎԱՐԴՈՒԻՀԻ. — Ամմա սուտ մը գտեր և ըսե-

Հու... Հրանդ էֆէնտին Գերձեանենց ուշա՞խն է
որ անսնց կողմէ այս տեսակ լուր մը բերէ:

ՄԱՆԵՒԿ.— Ես ալ անանկ մտածեցի, բայց
բան մը չսի:

ՎԱՐԴՈՒՀԻՆ.— Արգէն այդ Հրանդ էֆէն-
տին համար թէք աղէկ չեն խօսիր... ամէն
առուն կը մտնայ կ'ելլայ, ամէն կնիկներուն քուռ
կ'ընէ... պարէ խըյախ բա՞ն մըն ալ ըլլայ:

ԱՇԽԵՒՆ.— Զէ՛, շիտակը եախըշխլը մարդ է:
Կարուհին իր թոյնը թափած էր և այլես
ըսելիք մը չունէր, ուստի ոտքի ելաւ, ոմնաք
բարով ըստ և մեկնեցաւ:



ԳԼՈՒԽ Բ.

ՊԵՐՁԵԱՆԵՆՑ ՀԱՅԿԵՐՈՅՑԹԸ

Գերձեան Յովակի էֆէնտի, 48 տարեկան,
միջտասակ, դիրուկ, յուղիմանդամ, խոշոր կլոր
աչքերով, խոշոր մաստ քիթով, կարմիր ցայ-
տուն այտերով, քառակուսի գլխով մարդ մըն էր,
որուն արտաքին կերպարա՞նքը աւելի հակակ-

բանք կ'ազգէր քան թէ համակրութիւն: Իր
ծագումը շատ համեստ էր, առած կրթութիւնը
շատ թերի և մտային կարողութիւնը աննշան:
Փոքր հասակէն մտած էր խանութպանի մը քով
իբրև աշկերտ և քիչ ժամանակի մէջ չուկայիկ
բալօր վարպետութիւնները իւրացուցած: Քանի
մը առաջ ետքը, արդէն իսկ առանձին գործի
սկսած էր, ծայրայեղ խնայողութիւններով պըզ-
պէկ դրամագլուխ մը հայթայթելէ ետքը և օր
օրի ընդարձակած էր իր առուտուրը: Ամուս-
նութիւնը կկրնապատկած էր իր դրամագլուխը,
որովհետեւ յաջողած էր բաւական ունեւոր վա-
ճառականի մը աղջիկը առնել, չնորհւ իր գործի
մարդու համբաւին: Այս պատմութիւնը սկսած
առեն կինը, տիկին Վերդին հողիւ 32 տարե-
կան, միջահասակ, զիրուկ, կարմիր լեցուն ե-
րեսներով անհրադոյր կին մըն էր: Ինք աւելի
շարդացած էր քան իր ամուսինը որովհետեւ թա-
զային վարժարանէ մը շրջանաւարտ եղած էր:

Պատերազմի ընթացքին բախտը ժպտած էր
Գերձեանի որ մէկ քանի տարուան մէջ կրցած
էր մեծ հարստութեան մը տիբոնտլ, զանազան
տառւել կամ նուազ խոստովանելի դարձանաւ-
թիւններով:

Գերձեանները որոնք ընդհանրապէս քաշ-

ուած կեանք մը կը վարէին պատերազմէն առաջ և պատերազմի միջոցին ալ ու միշտ խընայող եղած էին, զինադադարէն յետոյ յանկարծ շուայլ կեանք մը սկսան: Հարստութենէ ետքը կարզը եկած էր տիրանալու փառքին և ասոր համար պէտք էր երեւալ հրապարակին վրայ: Յովսէփ էֆէնտի, որ մինչև այն ատեն փոքրիկ շրջանակի մը միայն ծանօթ՝ աննշան ապրած էր, իր մէջ փառամոլական փափաքներ կը զգար և անոնց յագուրդ տալու համար նիւթական զոհողութիւններէ չէր փախչեր:

Ժամը եօթին հրաւիրեալները հետզհետէ սկսան հասնիլ, նախ Հրանդ էֆէնտի Պէպէքեան, յետոյ տէր և տիկին Տավուլեան, տէր և տիկին Սամուրեան, փաստաբան Կարկամնան էֆէնտի, տօքթօր Վարդան: Հիւրերը կը մեծարուէին Յովսէփ էֆէնտի, տիկին Վերդինի և օրիորդ Աննայի կողմէ: Այս վերջինը ոտանտիկնոջ քոյրն էր, 26 տարեկան նիհար և թուխ աղջիկ մը, բաւական հակակրելի:

Տիկին Մաննիկ Սամուրեան և տիկին Սօֆի Տավուլես, սրահին մէկ անկիւնը, բազմոցին վրայ քով քովի ցած ձայնով կը խօսակցին:

ՄԱՆՆԻԿ.— Ան չէ ամա առ հացկերոյթը ի՞նչ բանի համար է:

ՍՈՅԻ (Զարմացած).— Զե՞ս զիտեր...
ՄԱՆՆԻԿ.— Հաւատա՛ որ բան մը չեմ զիտեր:

ՍՈՅԻ.— Ինտո՞ր կ'ըլլայ... գուն որ այնշափ մօտիկ բարեկամուհին ես տիկին Վերդինին:
ՄԱՆՆԻԿ.— Այդչափ մօտիկ բարեկամութիւն մը չունինք... գրեթէ նոր ճանչցած ենք իրար, քանի մը անդամ ճաշի հրաւիրած են չենք մերժած... քանի մը անդամ ալ իրենք մեղի եկած են,

ՍՈՅԻ (Խորհրդաւոր).— Աղջիկտեսի պէտքան մըն է այս զիշերուան հացկերոյթը:
ՄԱՆՆԻԿ.— (Հետաքրքիր).— Ի՞նչ կ'ըսես... Աննա՞ն...

ՍՈՅԻ.— Աւրիշ ո՞վ կ'ուզես որ ըլլայ.
ՄԱՆՆԻԿ.— Արո՞ւ աղջիկտես պիտի հանեն:
ՍՈՅԻ.— Երկու հոգիի միանդամայն... միւս սիւ կուկուծեանին և տօքթօր Վարդանին...

ՄԱՆՆԻԿ.— Հապա ես անանկ լսած էի որ Հրանդ էֆէնտիին հետ գործը պիտի եփեն:

ՍՈՅԻ.— Ան իրենց ֆէստէսէն էր... հիշ Հրանդ էֆէնտին Աննան կ'առնէ... ի՞նչ պէտք ունի, ուրկէ՞ աղջիկ ուզէ նէ՝ չեն իտար:

ՄԱՆՆԻԿ.— Իրաւունք ունիս, ես ալ շի-«Փամանակ»ի յաւելուածը

տակը զարմացայ երբոր լսեցի... բայց միշտ
տուներնին է:

ՍՈՅԻ.— Կարծեմ Յովսէփ էֆէնտիլին հետ
առեւտրական գործեր ունի անոր համար շատ
կուղայ կ'երթայ տուներնին:

ՄԱՆՆԻԿ.— Բայց երկու մարդու միւնոյն
ատեն աղջիկտեսի ելլելն ալ բնաւ չէ լսուած:

ՍՈՅԻ.— Գործը զոյզ բանել կ'ուղեն կոր...
ասկէ զատ ուրիշ հաշիւ կայ:

ՄԱՆՆԻԿ.— Ի՞նչ հաշիւ...

ՍՈՅԻ.— Թէ՛ տոքթօրը և թէ փաստաբանը
Աննան պիտի առնեն ո՛չ թէ գեղեցկութեանը
համար, այլ իր գրամին համար... արդ, աղ-
ջիկը նուազուրդի պիտի դնեն, ամէնէն քիչ ո-
ժիտ ո՛վոր պահանջէ անոր պիտի տան:

ՄԱՆՆԻԿ.— Դուն ալ թօհափ բաներ կ'ը-
սես:

ՍՈՅԻ.— Հաւատա՛ որ ճշմարտութիւնը կը
խօսիմ:

ՄԱՆՆԻԿ.— Աղջիկը Քարելի է մէկուն կը
հաւնի միւսին չհաւնի՞ր:

ՍՈՅԻ.— Աննային փնտուածը երիկ մըն է,
կ'ուղէ փաստաբան ըլլայ, կ'ուղէ բժիշկ կամ
զեղագործ կարեւորութիւն չունի:

ՄԱՆՆԻԿ.— Եխտակը ես եթէ երիկ մարդ

ըլլամ, այդ աղջիկը հարիւր հազար ոսկիով ալ
չեմ տոներ:

ՍՈՅԻ.— Ի՞նչ ընեն խեղճերը, երկուքն ալ
դրամի պէտք ունին:

ՄԱՆՆԻԿ.— Ինչո՞ւ, փաստաբանները, բը-
ժիշկները միշտ զրամ կը շահին:

ՍՈՅԻ.— Ճանըմ ասոնք դեռ նոր գործի
սկսած մարդիկ են, յաճախորդ չունին, նոր պի-
տի ճանչցուին... այս իրիկուն ալ Աննան սո-
վորականէն աւելի աղեղ կ'երեւայ կոր աչքիս:

ՄԱՆՆԻԿ.— Ի՞նչ ալ տձեւ շրջապղեստ մը
հագեր է, զիայէն կը թափթփի կոր:

ՍՈՅԻ.— Ազուճով ալ զրամ խարճած չըլ-
լա՞ն...

ՄԱՆՆԻԿ.— Դրամ ծախսելը ի՞նչ օգուտ ունի
երբ մարդ ինք ճաշակի տէր չէ:

ՍՈՅԻ.— Արդէն խօսքը մէջերնիս այդ
Պերճեանները շատ վարնոց մարդիկ են, հիմա
հարստացեր են տէյի հետերնին կը տեսնուինք
կոր... շիտակ չէ՞ ըստած:

ՄԱՆՆԻԿ.— Շատ շիտակ է... Աննան դի-
տես քի քիչ մըն ալ խամագուր է:

ՍՈՅԻ.— Նո՞ր կը տեսնաս կոր:

ՄԱՆՆԻԿ.— Մինչե այսօր ուշագրութիւն
էի ըրած:

ՍՈՅԻ. — Ես որ մը առանց քօռսէի տեսայ,
շէնք շնորհք կռնակը դուրս ինկած էր... խօս-
աւածք մըն ալ ունի քի կատարեալ ջրլդիկ:

ՄԱՆՆԻԿ. — Սուս եղիր դէպի հոս կուզայ
կոր:

ԱՆՆԱ ժպտերես կը մօտենայ երկու տիկին-
ներուն:

ԱՆՆԱ. — Ինչո՞ւ ասանկ անկիւն մը քաշ-
ուեր էք:

ՄԱՆՆԻԿ. — Սըկէ նըկէ կը խօսինք կոր:

ՍՍՅՈՖԻ (հիացական ակնարկ մը ուղղելով
օրիորդին). — Այս իրիկուն բէք աղուսրցեր ես:
ԱՆՆԱ (պչըռտ). — Իրա՞ւ կ'ըսես...

ՄԱՆՆԻԿ. — Այս նոր ըթաղգեստդ ալ շատ
վայեր է քեզի...

ԱՆՆԱ. — Մութ գոյնը միշտ աղէկ կ'երթայ
ինձի:

ՍՈՅԻ. — Միւսիւ կարկամեանը և Տօքթօր
վարդանը շատո՞նց է որ կը ճանչնաք:

ԱՆՆԱ (շիկնոտ). — Ո՛չ, գետ նոր ճանչ-
ցանք... երկուքն ալ շատ շնորհքով երիտա-
սարդներ են:

ՄԱՆՆԻԿ. — Այնպէս կ'երեան կոր, երկու-
քին վրայ ալ ազնուական հով մը կայ:

ՍՈՅԻ (ժպտուն). — Եկաւը իրենցմէ մէկ շատը
գուն ա՛ռ:

ԱՆՆԱ (ամչկոտ). — Տեկին Սօֆի, ի՞նչ խօս-
քեր կ'ըսէք:

ՍՈՅԻ. — Զըլլալիք բան մը չէ ըսածս, շատ
յարմար փեռացուներ են...

ԱՆՆԱ. — Այնպէս է, բայց...

ՍՈՅԻ. — Արդեօք չամուսնալու ո՞ւխտ ը-
րած ես... քեզի պէս ազուոր աղջիկ մը հարըս-
տութիւն ալ ունի, ինչո՞ւ պիտի չամուսնայ:

ՄԱՆՆԻԿ. — Բայց ո՞վ ըսաւ որ Աննան ա-
մուսնանալու միտք չունի... ընդհակառակը ես
գիտեմ որ Քոյրը, տիկին Վերդինը շատ փափաք
ունի օրիորդը կարգելու:

ԱՆՆԱ. — Ճիշտ է, քոյրս շատ ետեւէս ին-
կած է:

ՄԱՆՆԻԿ. — Ես այնպէս իմացայ որ... ու-
րիշի մը հետ պիտի նշանուիք եղեր:

ԱՆՆԱ. — Որո՞ւ հետ...

ՄԱՆՆԻԿ. — Մէկը որ հիմա հոս ներկայ է:

ԱՆՆԱ. — Հակցայ, Հրանդէֆէնտիին կ'ակ-
նարկէք... որովհետեւ մեր տունը շատ կուզայ
կ'երթայ, անանկ խօսք մը հանեցին... բայց
հիմ չունի:

ՄԱՆՆԻԿ. — Այսուհանդերձ Հրանդէֆէնտին
շատ շնորհքով մարդ է:

ԱՆՆԱ. — Հակառակը չեմ ըսեր...

ՄԱՆԵՒԿ. — Եւ ըստ իս աւելի նախընտրելի է քան կուկուծեան էֆէնտին կամ տօքթօր վարդանը:

ԱՆՆԱ. — Բայց գեռ անոնց հետ ալ որ և է իսուք մը չենք ըրած:

Նոյն միջոցին Հրանդ էֆէնտի կը մօտենայ երկու տիկիններուն և օրիորդին. Աննա կը հեռանայ:

ՀՐԱՆԴԻ (խօսքը Աննային ուղղելով). — Արզակոք իմ գալուստոս է որ ձեզ հոսկէ կը հեռացնէ:

ԱՆՆԱ. — Ի՞նչ կ'ըսէք Հրանդ էֆէնտի... Քոյրս նշան ըրաւ որ իր քովը երթամ... կը ներէք, նորէն կը վերադառնամ:

ՀՐԱՆԴԻ (ցած ձայնով, խօսքը երկու տիկիններուն ուղղելով). — Դիտէ՞ք թէ այս գիշերուան հացկերոյթը ի՞նչ առթիւ կը տրուի.

ՍՈՅԻ. — Գիտէ՞ք... Աննան աղջիկտեսի հանելու համար կարկամեանին ու տօքթօրին:

ՀՐԱՆԴԻ. — Արդէն իմացե՞ր էք:
ՍՈՅԻ. — Բնականաբար... ևս երկու օրէ ի վեր գիտէի...

ՀՐԱՆԴԻ. — Մազ մնաց իմ զլուխս կը փաթթէին կոր Աննան:

ՄԱՆԵՒԿ. — Ես ալ այնպէս իմացած էի... ինչպէս օձիքդ ազատեցիր:

ՀՐԱՆԴԻ. — Այնչափ մեծ դրամօժիտ մը ուշ զեցի որ հրաժարեցան իրենց խորհուրդէն:

ՍՈՅԻ. — Այս երկու նոր քանտիտաները աւելի դիւրահա՞ճ են:

ՀՐԱՆԴԻ. — Անշուշտ... մարդիկը շատ նեզն են, երկուքն ալ պարտքի մէջ ինեղդուած են, իրենց գիրքը պահելու համար ստիպւած են քիչով գոհանալ...

ՍՈՅԻ. — Ո՞րը աւելի յաջողելու յոյս ունի:

ՀՐԱՆԴԻ. — Կարծեմ փաստարանը, որովհետեւ ան աւելի քիչով պիտի գոհանայ քան բըժիշկը:

ՄԱՆԵՒԿ. — Բայց տօքթօր վարդանը աւելի չնորհքով մէկը կ'երեւայ կոր:

ՀՐԱՆԴԻ (արհամարհութ). — Երկուքն ալ իրարմէ վար չեն մնար:

ՄԱՆԵՒԿ. — Բայց վերջապէս տօքթօրը եւըսպա տեսած, Բարիզի մէջ ուսում առած մարդ է:

ՀՐԱՆԴԻ. — Ո՞վ է ըսեր, Պոլսոյ բժշկական վարժարանէն ելած է և քիչ մը ատեն ալ Բարիզ գացած է... Վկայականը Բարիզէն չէ, բայց ինք անանկ կլիեցնել կ'ուզէ:

ՍՈՅԻ. — Դուն ալ միշտ կը սիրես չարակառել:

ՀՐԱՆԴԻ. — Ճշմարտութիւնը ըսելը չարախոսութիւն է,

Նոյն միջոցին Աննա . կը մօտենայ խումբին և կ'ըսէ թէ սեղանը պատրաստ է : Բոլոր հիւրերը կ'իջնեն վարի յարկը ուր կը գտնուի ճաշաբանը : Սեղանը զարդարուած է ծաղիկներով ու զանազան աղանդերներով : Տանտիրուհին ցոյց կուտայ ամէնուն աթոռները և հրաւիրեալները կը բազմին : Ընդհանուր խօսակցութիւն մը կը սկսի :

ՎԵՐԴԻՆ. — Տօքթօր , իրա՞ւ է որ միսը շատ օգտակար չէ մարդուս համար :

ՏՕՔԹՈՐԸ. — Ատիկա մարդուս կազմուածքին ու խառնուածքին կախում ունի , մարդ կայ որուն համար միսը օգտակար է , մարդ կայ որուն վաս կուտայ :

ՅՈՎԱԼՔՓ. — Տօքթօրը շատ ճիշտ կը խօսի , օրինակի համար , ինձի միսը աւելի վաս կուտայ քան օգուտ ունի :

ԱՆՆԱ. — Չուկը միուն աւելի օգտակար և անդարսո՞ր է եղեր :

ՏՕՔԹՈՐԸ. — Այո՛ , օրիորդ , միայն թէ ո՛չ ամէն ձուկերը , ասկէ զատ , ինչպէս ըսի , միշտ նկատի առնելու է մարդուս խառնուածքը , ստամոքսեր կան որոնք չեն կրնար դիւրաւ մարսել միսը :

ԱՅՖԻ. — Ես , օրինակի համար , տանը մէջ միշտ ինդիր ունինք այս մասին , ամուսինս ձուկը չափաղանց կը սիրէ , իսկ ես բնաւ չեմ սիրեր :

ԹԱՎԱՄԱՍ. — Եթէ տանը մէջ ձուկն է ձեր բնաւնկան ներդաշնակութիւնը խանգարողը , վաս չունի :

ԱՅՖԻ. — Բայց չենք չորհք կը կոռինք երեմն այս պատճառաւ իրարու հետ :

ՓԱՄԱՑԱՅՆԻ. — Բարեբախուաբար այդ կը ուիները ձեղ մինչև Գատաստանական Խորհուրդին առջեւ չեն տանիր : Թէև արդարութիւնը կը պահանջէ որ էրիկ կնկան միջն ճաշակի տարրերու թիւնը ամուսնալուծութեան բաւական զորաւոր պատճառ մը ըլլայ :

ՀՐԱՆԴ. — Գիտէ՞ք որ այս միջոցիս , Գատաստանական Խորհուրդին առջեւ վաթսուն հատ ամուսնալուծութեան զատ կայ եղեր :

ԱՅՖԻ. — Ի՞նչ կ'ըսէք , Հրանդ է փէնտի :

ՀՐԱՆԴ. — Այո՛ , Գատաստանական Խորհուրդի անդամներէն մէկը ըսաւ :

ՎԵՐԴԻՆ. — Քիչ օրէն կարծեմ վաթսունը չէ պիտի ըլլայ զատերուն թիւը :

«Ժամանակ»ի յաւելուածք

ՄԱՆԵԼԻԿ, անոնք պատճեն ու ածուկ
ԱՌԱՋԻՆԻԿ, չ(հետաքրքիր). — Ինչպէս ի՞նչ
պես... ամուսնաբանծութեան ինդիօր մը կայ:
ՎԵՐԳԻՆ. — Անանկ բան մը ականջու չառ
սառ...

ՄԱՆԵԼԻԿ. — Ո՞վ են ամուսնալրածութիւն
ուղղողները:

ՎԵՐԳԻՆ. (Խորհրդաւոր). — Ծառ գանօթ
ընտանիք ողի... և զեր նոր ամուսնացած:

ՄԱՆԵԼԻԿ. — Բայց անունը տուր տեսրենք...
ես կը ճանչնամ:

ՎԵՐԳԻՆ. — Հարկաւ կը ճանչնաս:

ՄԱՆԵԼԻԿ. — Եսէ՛, ո՞վ ե՞ն...

ՎԵՐԳԻՆ. — Զէ՛, անուն չեմ տար... բանի
մը օրէն կ'իմանաք, չեմ ուղեր որ խօսքը ինէ
ելլէ:

ԱՅՖԻ. — Բայց քանի որ զուն իմացեր ես,
բայտ է ուրիշներն ալ զիտնն:

ՎԵՐԳԻՆ. — Զիմ կարծեր, ինդիրը շատ
գաղառուկ պահուած է... ես զիսպաւծով իմա-
ցայ:

ՄԱՆԵԼԻԿ. — Եթէ անուն տալ չեմ ու զիր
գոնէ ինդիրը պատանի...

ՎԵՐԳԻՆ. — Ինդիրը ի՞նչ կ'ուղեաւոր ըլլայ
անհաւատաբութիւնը... բայց շատ գարմանալի
պատմութիւն մըն է:

ՄԱՆԵԼԻԿ. — Ինչո՞ւ զարմանալի:
ՎԵՐԳԻՆ. — Արովհեանի շնորհաւագումու-
թիւն զարծող միննե կա Աւատարանարդութիւն պահանջողն առ ինցիսով ով առանձնահան զնո՞յն
ԱՅՖԻ. — Ինչպէս կ'ըլլայ ատիկա Աւագումութիւնը:

ՎԵՐԳԻՆ. — Պարզպազէն ամուսնինը կ'ամրամ-
տանէ կոր թէ՝ ան եղած է փրա անհաւատաբութիւնը ըլլայուն պատճառը, թէ՝ ամուսնին դրզումով
անհաւատաբութիւնը ըրած է և թէ չոյն իսկ
ամուսիքը դոք իր ձևով սիրահար մը ձարած է
իրեն...

ԱՅՖԻ. — Բայց ինը ու համարի, ու ու առաջարկ
ՎԵՐԳԻՆ. — Արդիս զի ինըն պահպահնայ
եր հնունուժին հնա ժամանակ անցընել ունց ունց

ԱՅՖԻ. — Բայց անընդնելով պայմանակիր:

ՎԵՐԳԻՆ. — Առաջուններայ որ պանուն առաջ
զի ուղեր... քիչ մը համբերեցներդուն կ'ինաւու
նար:

ՀԱՅԱԳ. — Բայց իս զիսպաւծով պահան իմաւու

քերը զացենք:

ՄԱՆԵԼԻԿ. — Ինչո՞ւ համար առաջ ուղար-
կակ պատմութիւն մըն է պայմանակիր ով աղջու

ՀԱՅԱԳ. — Կրնայ ըլլալ բայց աւուր պատ-

մակ պատմութիւն գրահան, միջոցի միջին
ԱՅՖԻ. — Ինչ ըլլեցին վեց վայ, ով նուած
է հանրութ

ՀՐԱՆԴ. — Ի՞նչ պէտք կայ այս տեսակ պատմութիւններով գայթակղեցնելու անոնք ուրոնք ամուսնանալ կը պատրաստուին :

ՅՈՎԱՆԴԻՓ. — Կեցցե՞ս, շատ իրաւունք ունի Հրանդ էֆէնտին, այս իրիկուն տյզ վահուակ խօսքերու ատենը չէ :

ՎԵՐԳԻՒՆ. — Արդէն ես խօսքս լմացուցի :

ԲԺԻՇԿԸ (խօսակցութեան նիւթը փոխելու համար) . — Լոյտ ձօրմին յայտաբարութիւնը կարգացի՞ք :

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Շատ կարեւոր յայտարարութիւն մըն էր :

ՅՈՎԱՆԴԻՓ. — Այդ տեսակ յայտաբարութիւններ շատ կարգացինք . . .

Եւ ահա ծայր կուտայ քաղաքական խօսակցութիւն մը որ կը տեւէ մինչև ճաշին աւարտելը : Հրաւիրեալները կուշտ ու կուռ յազնանալէ ետքը անուշեղէններով և զինիներով կը պատուասիրուին և սեղանը կը թողուն զուարթ արպատորութեան ներքեւ :

ՎԵՐԸ, հիւրասրանը կրկին զատ զատ խումբերու կը բաժնուին ու կը շարունակեն խօսակցիլ :

ՏԻԿԻՆ ՎԵՐԳԻՆ, Մաննիկ և Աօֆի քով քովի նստած են, իսկ էրիկ մարդիկ զատ զատ խումբ կազմած :

ՍՈՅԻ (խօսքը Վերգինին ուղղելով). — Գործը կ'եփի՞ կոր . . .

ՎԵՐԳԻՒՆ. — Ի՞նչ զործ . . .

ՍՈՅԻ. — Այն զործը որուն համար այս զիշեր հոս հաւաքուած ենք . . . պարապ տեղը ինչ մի՛ պահեր, ես ամէն բան զիտեմ, նոյնպէս տիւկին Մաննիկը . . . այս զիշեր պիտի որոշենք թէ օրիորդ Աննան որո՞ւ պիտի նշանենք, փառաբան կարկամեանի՞ն թէ տօքթօր Վարդանին :

ՎԵՐԳԻՒՆ. — Ո՞վ ըստ թէ ատանկ խնդիր կայ :

ՍՈՅԻ. — Իմացայ . . . պահելու բան մը չէ ատիկա, զիտենք որ միշտ զիտաւորութիւն ունիք Աննան ամուսնացնելու և ինչո՞ւ պիտի չամուսնացնէք . . .

ՎԵՐԳԻՒՆ. — Պահելիք բան մը չկայ, միտյն թէ զործը լմացած չենք ու զեր որ դուրսը տառածայնուի . . . քեզի համար ո՞րը աւելի յարմարէ, փառաբան՞ը թէ տօքթօրը . . .

ՍՈՅԻ. — Շիտակը ես տօքթօրը աւելի համակրելի կը դանած կոր . . .

ՎԵՐԳԻՒՆ. — Ես ալ այդ կարծիքը ունիմ . . . միւսին վրայ պազութիւն մը, ինքնահաւանութիւն մը կայ: Բայց Յովուէի էֆէնտին աւելի կ'ուզէ զործը կարկամեանին հետ կարգագրել:

ՄԱՆԵՒԻԿ. — Բայց ձեր ու մեր կարծիքէն
առաջ պէտք է քըսզգ հարցնել թէ ։ Ավելի քէն
ո՞ր կը նախընտրէ։

ՎԵՐԴԻՆ. — Քոյրո զարժանալի հջիք բու-
լորպին անտարբերէն և կ'ըսէ մթէ որը մի ըլլայ
իրմն կը յարեարի։ Եղանակուն ուն ուն ։
ՄԱՆԵՒԻԿ. — Թօնա՛ք բանալինք որ բրեն համար
մար ճաշակ չունի՞ այդ ուսումնական ։

ԱՅՕՖԻ. — Եթէ այդպէն անտարբեր է այս տիկա
կը նշանակէ որ թերեւս մէկը կը ուիրէցան
ՎԵՐԴԻՆ. — Զէ, Անսան անսանի թիւներ
չունի...։

ԱՅՕՖԻ. — Զելլայ Հրանգ էֆէնուի թիւնիրա-
հարած ըլլամատուիր այսի որ չափանիք ապահով
ՎԵՐԴԻՆ. — Աս ուրիշն ճանագրու անուն ։ Ո՞յն

ԱՅՕՖԻ. — Ի՞նչ զիտնում անսանի ժամանքում մը
լսեցինք որ իւրարև ճետ պիտի նըսնուի ին...
Ճշմարիտը շատ ու բախացաւ ու որպինու անկեզդ

խօսք մը բան է Հրանց էֆէնուին թէ ։ Աւրկամ-
եանէն և թէ տօքթու վասցանէն ապէկ եւս թէ։ Ե
գէմքով, թէ Կրթութեամբ թէ ։ Ընուանին կան
աղնուականութեամբ, թէ ։ Դիւթեամբ ու այս պահուան

ՎԵՐԴԻՆ. — Իրա՞ է միջոց մը պահուելիքու-
թեր մը անցան բայց եւարք չեղարք ։ Կայ այս ուն
ՄԱՆԵՒԻԿ. — Ինչո՞ւ համուրակ ։ Եղան ու մասն
լայլարու ուն աշխանաբար ունուք եւ ուն

ան ուն ան պատրակու չուն ուն ։ Ան ուն

ՎԵՐԴԻՆ. (վարանու)։ — Զեզաւ... անը ար-
մարութիւններ կային... քոյրո ալ չատ փա-
փաք չունիք չըսնել էֆէնուին առնելու... վեր-
ջապէս չուգեցինք։

ԱՅՕՖԻ. — Մեղք է Եղեր, Հրանց էֆէնուին
պէս փեամյ մը պատրւ մըն է ուննալ... բոլոր
բարձր դասու ընտանիքներուն Տես յարաբերու-
թիւն ունիր։

ՎԵՐԴԻՆ. — Փառք Աստուծոյ մենք ալ այդ
յարաբերութիւնները ունինք... Տիւա զուք
քոյրո կանչեցէք և կամաց մը միտքը հասկցէք,
տիւնները անմիթ ո՞ըը կը նախընտրէ կոր... ես
Տիւա կ'երթամ և անիկա ձեր քոյքը կը դրկեմ։

ՎԵՐԴԻՆ կը հնանայ և քիչ յատոյ Անսա-
կովայ երկու արկիններուն քով։

ԱՆԵԱ. (Ժպառուն). — Քոյրո ըստու որ իւծի
Եքուզքը։

ԱՅՕՖԻ. — Այս՝ Նաև՝ քովերնիս, քեզի հար-
ցում մը ունինք ընելիք... բայց պէտք է որ
անկեղծօրէն պատասխաննս։

ԱՆԵԱ. (Անտաքքըիր). — Ի՞նչ հորցում է.

ԱՅՕՖԻ. (Խորհրդաւոր). — Ես և արկին Ման-
նիկը կ'ուզնիք իւսնու համալիւ ։ Մանց թէ,
կը կրկում, պէտք է որ անկնզօրէն պատաս-
խաննս։

ԱՆՆԱ. — Աս ի՞նչ խորհրդաւոր ձեւեր են,
իս զող կը հանէք կոր:

ՄԱՆՆԻԿ. (Ժպտելով). — Դող եղելիք բան չի
կայ... որո՞ւն համար տուիր որոշումդդ.

ԱՆՆԱ. (Հիկնելով). — Ի՞նչ որոշում:

ՄԱՆՆԻԿ. — Տօքթօրը թէ փաստաբանը...
ամէն բան զիտենք, ողարապ տեղը մենէ ծածւ
կերու մի՛ աշխատիր, հիմա միայն հետաքրքիր
ենք իմանալու թէ որո՞ւն հետ կը փափաքիս
ամուսնանալ, աօքթօր վարդանի՞ն հետ թէ
կարկամեան էֆենտիին հետ:

ԱՆՆԱ. (Պոպէ մը մասձելէ եաքը). — Զեղի
անկեղծօրէն բան մը ըսկօմ... զեռ որոշում մը
չեմ տուած:

ՄԱՆՆԻԿ. — Ինչո՞ւ համար:

ԱՆՆԱ. — Զեմ զիտեր, ժամանակ չունեցայ
այդ մասին մասձելու, ասէք զատ, շիտակը ը-
սկօմ, քիչ մը անտարքիր և՛ այդ մասին, ինձի
համար երկուքն ալ յարմար ամուսիններ կրնան
բար:

ՅՈՖԻ (Խնդալով). — Բայց վերջապէս եր-
կուքն մէկը պիտի ընտրեամ... չես կրնար եր-
կուքը միասին տանել:

ՄԱՆՆԻԿ. — Ես եթէ քու տեղը ըլլամ տօք-
թօրը կ'ընտրիմ:

ԱՆՆԱ. — Իրա՞ւ կ'ըսես... ինչո՞ւ համար:

ՄԱՆՆԻԿ. — Ասելի համակրելի է, աւելի
խօսուն է, աւելի ներկայանալի մէկը կ'երեաց
կոր:

ԱՆՆԱ. (Լուրջ). — Երկուքն ալ թէ՝ իրենց
առաւելութիւնները ունին և թէ իրենց թերու-
թիւնները... օրինակի համար, բժիշկի հետ առ-
մուսնանալը շատ հաճելի չէ կ'ըսեն:

ՅՈՖԻ. — Ինչո՞ւ համար...

ԱՆՆԱ. — Շատ զբաղած կ'ըլլայ, յետոյ փո-
խանցիկ հիւանդութիւններ ունեցողներուն քով
կը մանէ կ'ելլէ, ազատ ժամ չունի, ամէն վայր-
կեան կրնան զինքը առնել տանիլ, նայն իսկ զի-
շերը պառկած տեղը... այնպէս չէ... ես բա-
րեկամուհի մը ունիմ որ բժիշկի հետ ամուսնա-
ցած է և այս պատճառաւ միշտ կը գանգատի
մանաւանդ այդ զիշերային այցելութիւններէն.

ՄԱՆՆԻԿ. — Բայց տօքթօր վարզանը զեռ
նոր յաճախորդներ պիտի գտնայ և կարծեմ եր-
կար տանը զինքը գիշերները պիտի կրնան վա-
յելին:

ՅՈՖԻ. — Փառտարա՞նն է որ կը նախրնա-
րէի:

«Ժամանակ»ի յաւելուածք

ԱՆՆԱ. — Ես ատանկ բան չըսի... երկուքն
ալ կը յարմարին, նախընտրութիւն չունիմ:

ՍՈՅԻ. — Շատ տարօրինակ աղջիկ ես եզեր...
երբեք չէի տեսած աղջիկ մը որ երկու երիտա-
սարդներու միջն ընտրութիւն մը չկրնայ ընել:

ՄԱՆՆԻԿ (հեղնական). — Ամէնէն կարծ ձամ-
բան «եազըմը թուրայ»յով կատարելու է ընտ-
րութիւնը:

ԱՆՆԱ. — Ծաղրեցէ՞ք զիս որչափ կ'ուզէք,
բայց ըսիք որ անկեղծօրէն պատասխանիմ ձեր
հարցումին, ես ալ անանկ ըրի.

ՍՈՅԻ. — Ո րեմն որ և է սէր կամ համակ-
բանք չի կայ սրտիդ մէջ մէկուն կամ միւսին
հանգէպ:

ԱՆՆԱ (անտարբեր). — Զէ՞:

ՍՈՅԻ. — Այն տեսն ինչո՞ւ կ'ուզես ամու-
նանալ:

ԱՆՆԱ. — Նախ ամուսնանալ ուզողը եռ
չեմ, այլ քայրս և քեռայրս, յետոյ կ'ըսեն թէ
սէրը յաճախ ամուսնութիւնէն ետքը կուզայ.

ՍՈՅԻ. — Յաճախ այգայէս կ'ըլլայ, բայց եր-
բեմն ալ չի զայիքը կը բռնէ:

ԱՆՆԱ. — Աւրեմն բախտին կը ձգենք ա-
տիկա:

Նոյն միջոցին տօքթօր վարդան, սիկառէս

թը բերանը ժպտուն դէմքով մը կը մօտենաց
խօսակիցներուն:

ՏՕՐԹՈՐԻ. (կատարուելով). — Արդեօք ան-
հանգի՞ստ կ'ընմ տիկինները և օրիորդը:

ՄԱՆՆԻԿ. — Այդ ի՞նչ խօսք է, տօքթօր,
ընդհակառակը պատիւ կ'ընէք մեզի, հրամմե-
ցէ՞ք կ'աղաջնիմ. նստեցէք:

ՏՕՐԹՈՐԻ. (նստելով). — Շատ շնորհակալ
եմ..., արդեօք կրնա՞մ հասկնալ թէ ի՞նչ նիւթի
վրայ կը խօսակցէիք:

ՍՈՅԻ. — Շատ հոճելի նիւթի մը վրայ...
հոճելի և միանդամայն այժմէական... սիրոյ
վրայ:

ՏՕՐԹՈՐԻ. — Իրա՞ւ, կ'ըսէք, բայց այժ-
մէական նիւթ մը չէ այդ այլ յուեփաննական:

ՍՈՅԻ. — Օրիորդ Աննա այս մասին քիչ մը
տարօրինուկ տեսութիւններ կը պարզեր:

ՏՕՐԹՈՐԻ. — Կը կարծէ՞ք որ օրիորդ մը կա-
րենայ բաւական ձեռնհաս հեղինակութիւն մը
ըլլալ այս տեսակ ծանրակշիռ հարցի մը մասին
խօսելու համար... բայց թուղոնք այս կէտը,
շատ կը փափաքէի գիտնալ թէ ի՞նչ կարծիք
յայտնեց օրիորդ Աննա սիրոյ մասին:

ՍՈՅԻ. — Օրիորդ Աննա կ'ըսէ թէ սէրը եր-
կու ամուսիններու միջնւ ամուսնութենէն ետքն
է որ ձնունդ կ'առնէ.

ԱՆԵԼ. (բողոքելով). — Միշտ այդպէս կը լւաց չըմի, այս ըստ որ յաճախ այդպէս է:

ՏՕՔԹՈՐԸ. — Եւ ի՞նչ առթիւ օրիորդը այս վճիռը արձակեց.

ՄԱՆԵԼԻ (խնդալով). — Ահաւասիկ անխորհրդապահ հարցում մը:

ՏՕՔԹՈՐԸ. — Ներեցէք ուրեմն, տիկին, ևս կ'առնեմ զայն:

ԱՅՑԻ. — Իրողութիւնը այն է որ չենք կը բնար ըսել ըսել թէ ի՞նչ առթիւ օրիորդը այդ յայտարարութիւնը ըրաւ, բայց ատիկա կ'արեւ և որութիւն չունի, ժիայն կ'ուզենք հասկնալ, տօքթօր, թէ զուք ալ համակարծի՞ք եք օրիորդ Անսային:

ՏՕՔԹՈՐԸ. — Խնդիրը շատ կնճռու է և կարելէ չէ անմիջապէս յուծել, այսուհանգերձ ես ալ համամիտ ևմ օրիորդին և նոյն խիկ կը նախնարիմ որ երկու ամուսիններու միջև ուրը ամուսնութենէն հաքը ծնի, որովհետեւ այդ պարագային անոր հիմները աւելի հաստատուն կ'ըւլան... միշին ի մէկ ծնունդ տառձ ուրերը կամ շանթի հարուածները շուտով կ'անցնին: Այնպէս չէ՝ օրիորդ:

ԱՆԵԼ. (քիչ մը ամէկոտ). — Այնպէս է... կամ այնպէս կ'ենթազրեմ որ ըլլայ... ևս փորձառութիւն չունիմ այս մասին:

ՏՕՔԹՈՐԸ. — Այսինքն սիրոյ շանթի հարուածներ չէք ունեցած:

ԱՆԵԼ. — Երբեք...

ՏՕՔԹՈՐԸ. — Իմասուն օրիորդ մըն էք ուրեմն... իսկ զուքը, տիկիններ...

ԱՅՑԻ. — Իրեկ խոստավանահայր կ'ուզեք այս հարցումը:

ՏՕՔԹՈՐԸ. — Աչ, իրեկ հոգերան:

ԱՅՑԻ. — Եսու ուրեմն, ևս իմ մասին կրնամ յայտաբարի թէ և ըրեք այդ տեսակ շանթի հարուածներ չեմ ունեցած:

ՏՕՔԹՈՐԸ. — Իսկ զուքը տիկին Սամարեան:

ՄԱՆԵԼԻ. — Ես անզամ մը միայն ունեցած եմ այդ շանթի հարուածը և մինչեւ այսօր կը մեռէ:

ՏՕՔԹՈՐԸ. — Բայց արտաքոյ կարդի բան մըն է ձեր ըստածը, տիկին շարունակական շանթի հարուած մը...

ՄԱՆԵԼԻ (խնդալով). — Իրողութիւնը այս է:

ՏՕՔԹՈՐԸ. — Ներելի՞ է հարցնել թէ այդ շանթի հարուածը որո՞ւն համար զգացած եք:

ՄԱՆԵԼԻ. — Բայց պէտք եք որ զուշակիք:

ՏՕՔԹՈՐԸ (վարանոտ). — Շիտակը գուշակի ողի չունիմ. . .

ՄԱՆԵՐԻ (Հպարտ ու հանդիսական)։— Ամուսնացած պարկեշտ կի՞ն մը այդ շանթին հարուածը կրնայ զգալ միմիայն իր ամուսնոյն համար։

ՏՕՔԹՈՐԻ.— Որչա՛փ ապուշ եմ որ այդշափ պարզ բան մը չկրցայ գուշակել։

ՍՈՅԻ (Հեղնական)։— Եւ ինքզինքնիդ հոգերանի տեղ դրած էք։

ՏՕՔԹՈՐԻ.— Հոգերանները անպատճառ անսսխալ չեն բլար։

Նոյն միջոցին փաստաբանն ալ ձարպիլ շարժումով մը մօտեցաւ խումբին։

ՓԱՍՏԱԲԱՆԻ. (Ժպուերեա)։— Արդեօք իմ ներկայաթիւնու աւելո՞րդ է այսուհեղ։

ՍՈՅԻ.— Ըսդհակառակը լրացուցիչ մասը կը կազմէք դուք և ձեր բացակայութիւնն էք որ զգալի էք։

ՓԱԼԱՏԱԲԱՆԻ.— Շատ աղնիւ էք, տիկին, արդեօք կրնա՞յ հարցնել թէ ի՞նչ է ձեր խօսակցութեան նիւթը։

ՏՕՔԹՈՐԻ.— Հոգերանական նիւթ մը։

ՓԱՍՏԱԲԱՆԻ.— Օ՛, օ՛, ինձի համար բոլորովին անհասկալի է ուրեմն։

ՍՈՅԻ.— Ո՛չ, այդչափ բարձր ու կնճռոտ հոգերանութիւն չէ... պարզապես սիրոյ վրայ կը խօսէինք։

ՓԱՍՏԱԲԱՆԻ.— Սիրոյ վրայ՝, ուրիմին ես ալ կրնամ մասնակցիլ խօսքի։

ՏՕՔԹՈՐԻ.— Ինքզինքնիդ կարող կը զգա՞ք այդ բանին։

ՓԱՍՏԱԲԱՆԻ.— Բնականաբար, սիրային խնդիրներու մասնագէտ եմ։

ՍՈՅԻ.— Վայ... այն տակն ըսէ՛ք տեսնեմ շանթի հարուածին կը հաւտաք։

ՓԱՍՏԱԲԱՆԻ.— Անջուշտ կը հաւտատամ, մանաւանդ որ իմ զլիուս եկած է։

ՍՈՅԻ (Հետաքքիր)։— Զեր զլո՞ւխը եկած է... պատմեցէք ուրեմն այդ սիրային արկածը։

ՏՕՔԹՈՐԻ.— Կամ փորձանքի...։

ՓԱՍՏԱԲԱՆԻ.— Սոյդ տեկի ճիշտ է... միայն թէ ներելի՞ է արգեօք օրիսրդներու քով այդ տեսակ պատմութիւններ պատմելը։

ՍՈՅԻ.— Գայթակղական մանրամասնութիւններ կան...։

ԱՆՆԱ.— Եթէ կուզէք ես կը հեռանամ։

ՓԱՍՏԱԲԱՆԻ.— Բայց ո՛չ, պարզ պատմութիւն մըն է, զրեթէ հովուեզգութիւն մը և յետոյ, պէտք է նախագէս ըսեմ որ հին, անցած պատմութիւն մըն է որ այլ ևս որ և է հետք չէ թողուցած մէջն... մանաւանդ թէ այն որ այդ շանթի հարուածը տուաւ, այսօր ամուսնացած է և զաւակներու մայր։

ԱՅՖԻ. — Այդ բացատրութիւնը տալելնէդ ևտքը, այլևս պէտք չի մնար օրիորդ Աննային հեռակալուն... հիմա պատմեցէք տեսնենք:

ՓԱՍՏԱԲԱՆԻ. — Անշուշտ չէք պահանջեր որ անուն տամ:

ԱՅՖԻ. — Բնականաբար... կատարեալ սիրահար մը միշտ զաղանապահ պէտք է ըլլայ:

ՓԱՍՏԱԲԱՆԻ. — Իրաւաբանական համալսարանը նոր աւարտած էի և փայլուն քննութենէ մը ետք վկայական առած:

ՏՕՔԹՈՐԻ. — Այդ մանրամանութիւնները մեզ չեն շահագրգուր և կարծեմ որ և է կապակցութիւն չունին չանթի հարուածին հետ:

ՓԱՍՏԱԲԱՆԻ. — Տակարին մեւոնաւոր դրաս անհակ չունի և ծանօթ փաստաբանի մը քովի իրրե օդնական կը պաշտօնավարեի... ինչպէս յայտնի է բոլոր համալսարանէ ելլող փաստաբանները այս կերպավ սկսած են իրենց ասպարէզը:

ՏՕՔԹՈՐԻ. — Դանք շանթի հարուածին...

ՓԱՍՏԱԲԱՆԻ. — Բայց կը խնդրեմ. քիչ մը համբերող եղիքը... Օր մը գատական գործի մը համար կին մը ներկայացաւ և ուզց բաթրօնս տեսնել, բայց որովհետեւ ինք չոն չէք, ես ընդունեցի տիկինը: Քառասունը հինգ տարեկանի

մօտ, գիրուկ կին մըն էր, տակաւին թարմ ու գեղեցիկ...

ՏՕՔԹՈՐԻ. (խնդալով). — Այդ կի՞նն էր քեզ շանթահարողը:

ՓԱՍՏԱԲԱՆԻ. — Ո՛չ, սիրելիս, այլ իրեն ընկերացող մանկամարդ աղջիկը, ճաղիւ 18 տարեկան հրաշալի գեղուհի մը... զեղին մազեր, կաթնաթոյր մորթ մը, կապոյտ աչքեր, փոքրիկ բերան մը և մարգրիտէ ականերու շարք մը: Աղջեցութիւնը վայրիկենական եղաւ..., խոր յուզում մը ամբողջ էութիւնս սարսկց, սիրտ սկսաւ ուժգին բարախիլ...

ՏՕՔԹՈՐԻ. — Շանթի հարուածին ամբողջ ախտանիշները:

ՓԱՍՏԱԲԱՆԻ. — Այցելուն իր խնդրը բաշատեց... ժառանգական դատ մըն էր, մտիկը ըրի, առանց մեծ բան մը հասկնալու, որովհետեւ ամբողջ միտքս, ուշացրութիւնս, երեւակայութիւնս մանկամարդ գեղուհիին գացած էր... բորերախտաբար բաթրօնս եկաւ և տիկինը անոր հետ սկսաւ խօսակցիլ: Խսկ ես ակամայ զիրենք առանձին թողուցի և քաշուեցայ դրասենեակս:

«Ժամանակախ լաւելուածը

ՍՈՅԻ (յուստիաբ). — Եւ հող աւարտեցան
հովուերգութիւնը:

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Բայց ո՞չ, տիկին, դե չէր:
ոկիզըն ենք երկանց... բաթրօնս այդ տիկնու
դաշար ինծի յանձնեց և այս առթիւ սկսայ յա-
ճախել իր տունը: Ամէն անգամ զեղանի օրիու-
զը, որ իր աղջիկն էր, ներկայ կը գտնուէր մի
աեսակցութեան ու ամէն անգամ, իր մասի
զգացած սէրս, — որովհետեւ ճշմարիտ սէր մը կ-
զիայի իր մասին, — ա'լ աւելի կը հրահի ու թիւն մը սկսաւ որ տեւեց մինչեւ ժառանգա-
սիրաս: Օր մըն ալ, երբ կրկին իրենց այցելու
թեան գացած էի, մայրը բացակայ էր և օրիու-
զը ընդունեց զիս առանձին: Անտկնկալ առի թիւրուն մէջ կարդացի թէ օրիորդը ամուսնա-
մըն էր այս որմէ պէտք էր օգտուիլ...

ՏՕՔԹՕՐԼ. — Եւ օգտուեցաք:

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Բնակտնաբար:

ՍՈՅԻ. — Բայց ի՞նչ ձեւով

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Պարզապէս յայտնեցի ա-
անհուն, անսահման սէրը որ կը դդայի և թ-
րոլոր այն խենդութիւնները որ սիրահար
կ'ըօէ նմանօրինտկ վայրկեաններուն:

ԶՕՔԹՕՐԼ. — Եւ օրիորդը գայթակղեցաւ
ձգեց փախաւ քովէդ:

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Զէ՛, ընդհակառակը, ո-
չոյքով լսեց սիրային յայտաբարութիւնները

նոյն իսկ զբացուց թէ ինծի հանդէս անարբեր
րորդ երկինքը:

ՏՕՔԹՕՐԼ. — Եւ զուն վերացար եօթնե-
րորդ երկինքը:

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Թերեւս աւելի բարձրերը:
ՏՕՔԹՕՐԼ. — Զգուշացի՛ր թաւալգլոր ան-
կումէն:

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Եւ ահա՛ մեր միջև հովուեր-
գութիւն մը սկսաւ որ տեւեց մինչեւ ժառանգա-
սիրաս: Օր մըն ալ, երբ կրկին իրենց այցելու
աղջիյ մեկնեցան եւրոպա և օր մըն ալ թեր-
զը ընդունեց զիս առանձին: Անտկնկալ առի թիւրուն մէջ կարդացի թէ օրիորդը ամուսնա-
մըն էր այս որմէ պէտք էր օգտուիլ...

ՍՈՅԻ. — Որ կը կոչուի...

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Զէ՛, տիկին, նախապէս ը-
սինք թէ անուն պիտի չուցյի՛ր:

ՏՕՔԹՕՐԼ. — Խոստավանէ որ սիրային ար-
ածոց շատ հետաքրքրական չըր:

ՄԱՆԵԿ. — Եւ հոգ վերջացու՛ ամէն բան:

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Ի՞նչ կուզէիք որ ըլլար:

ՄԱՆԵԿ. — Զեմ դիմեր, բայց վերջապէս
բնար շարունակութիւն մը ունենալ:

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Դժբախտաբար շարունա-
կութիւն չունեցաւ, որովհետեւ ա'լ անգամ մըն
չախայ զինքը:

ՏՕՔԹՈՐԸ. — Առաջին և վերջին շանթի
հարուածածը եղաւ ասիկա:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Աւրիշ մէկ քանի շանթի
հարուածներ ալ կրած եմ:

ՏՕՔԹՈՐԸ. — Կ'երեւայ որ մասնաւոր տրա-
մադրութիւն մը ունիս այդ բանին համար:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Այո՛... զիւրաւ սիրահա-
րելու տրամադրութիւն մը, չափաղանց զգա-
ցումի արդիւնք թերես:

ՏՕՔԹՈՐԸ. — Եւ ընդհանրապէս դեղին մա-
զե՞ն են որ կ'ազգեն վրադ:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Գոյնը նշանակութիւն չու-
նի, հաւասարապէս ազգուած եմ թէ՛ խարս-
եաշներոն, թէ՛ թուխերէն և թէ շիկագոյննե-
րէն:

ՏՕՔԹՈՐԸ (հեգնական). — Սեւամորթ չիկա՞յ
հաւաքածոյին մէջ:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Ա՛չ տակաւին...:

ՏՕՔԹՈՐԸ. — Եւ հակառակ բոլոր այդ շան-
թի հարուածներուն՝ կանգուն մնացեր ես մինչև
այսո:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Այո՛, որովհետեւ զիւրաւ
մոռնալու սովորութիւնը ունիմ:

ՏՕՔԹՈՐԸ. — Իեղի անկեղծ խօսք մը ը-
սե՞մ, եթէ ազգիկ ըլլայի երբեք պիտի չուզէի

ամսւանանալ քու խառնուածքդ ունեցող մէկու
մը հետ:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Ինչո՞ւ համար:

ՏՕՔԹՈՐԸ. — Ի՞նչ կ'արժէ այն սէրը որ տե-
ւականութիւն չունի և մէկ օրէն միւսը կը մոռ-
ցուի:

ՄՕՖԻ. — Շատ իրաւունք ունի տոքթօրը.
մի՛ ըսէք որ չափաղանց զգայուն էք, այլ խոս-
ովանեցէք որ բնաւ զգացում չունիք և ինչ որ
զուք շանթի հարուած կը նկատէք ուրիշ բան
չեն, այլ եթէ պարզ ֆունթէզիներ, բաբոխ-
ներ...

ՓԱՍՏԱԲԱՆԸ (քիչ մը շփոթած). — Զիս չա-
փաղանց խստութեամբ կը դատէք:

ՄՕՖԻ. — Զեր խօսքերուդ համեմատ կը
նենք մեր դատասաանը:

ՄԱՆՆԻԿ. — Եւ, պարոն կարկամեան, եթէ
ձեր տեղը ըլլայի՛ երբեք չանթի հարուածներուա
խօսքը պիտի ընէի:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Ինչո՞ւ համար:

ՄԱՆՆԻԿ. — Որովհետեւ ամսւանութեան թեկ-
նածու մըն էք և եթէ օրիորդները իմանան ձեր
այս յեղյեղուկ նկարագիրը, հեռու պիտի փախ-
չին ձենէ:

ՏՕՔԹՈՐԸ. — Շահեկան է այս մասին իմա-
նալ օրիորդ Աննային կարծիքը:

ԱՆՆԱ. (վարանոտ). — Խնդիրը այնչափ կը նձայտ է որ ես չեմ համարձակիր կարծիք մը ապահնել...

ՏՕՔԹՈՐԼ. — Ինչո՞ւ համար կնճռոտ պիտի ըլլայ. շատ պարզ խնդիր մըն է և ջձեր կարծիքն ալ անձրաժեշտ է լսել... խնդիրը իր բուն հութեան մէջ ներկայանենք ձեզի..., պարսն Կարկամեան այնպիսի խառնուածք մը ունի, ըստ իր իսկ խոստովանութեան, որ առաջին տեսած աղջկան կը սիրահարի և յետոյ անմիջապէս կը տոռնայ զայն, ուրիշի մը սիրահարելու համար, ասիկա հ'անուանէ ինք շանթի հարուած և զգացումի փափկութիւն կամ չափազանցութիւն... արդ դուք պիսի ըսկը հիմա թէ այլպիսի խառնուածքով մարդ մը կրնայ տիպար ամուսին մը ըլլալ...

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Դուք, տօքթօր վարդան, պարզապէս ինձի գէմ փրօփակունտ մը կ'ընէք կոր և միւնոյն տանն խօսքերո ալ կը ինքաթիւրէք կոր:

ՏՕՔԹՈՐԼ. — Անուասիլ ծանր է ամբաստանութիւնն մը և ես ախկաներուն կը զիմնած հարցընելու համար թէ ըստներուս մէջ խնդաթիւրում կայ:

ՅՈՒԹ. — Զէ՛, դուք ըսկք ինչ որ քիչ մը առաջ պարսն Կարկամեան ըստ:

ՄԱՆԵՒԿԻ. — Այնպէս է:

ԱՆՆԱ. — Ես ալ նոյնը կը հաստատեմ:

ՏՕՔԹՈՐԼ. — Պարոն Կարկամեան կը տեսնէք որ դատը կորսնցուցիք: Հիմա, օրիորդ Աննա, ձեր կարծիքը յայտնեցէք տեսնենք:

ԱՆՆԱ. — Զիս շատ նեղ գրութեան մէջ կը դնէք, որովհետեւ եթէ կարծիքս անկեղծօրէն յայտնել ուզեմ, նպաստաւոր պիտի չըլլայ պարսն Կարկամեանի համար:

ՏՕՔԹՈՐԼ. — Կեցցէ՛ք օրիորդ Աննա, ձեր այդ յայտարարութիւնը արդէն բաւական է և աւելի բացարարութիւններու մէջ մանելու պէտք չունիք:

ՅՈՒԹԻ. — Բայց, տօքթօր, հիմա որ պարոն Կարկամեանը դատապարտեցինք, կարգը ձեզի եկաւ, դուք ալ պէտք է որ մեղի բացարէք ձեր ըմբռնումները կամ դաղափարները սիրոյ մտախն:

ՏՕՔԹՈՐԼ. — Իմ ըմբռնումներս շատ յսաւսկ են... առ կը հաւատամ սիրոյ տեւականութեան և այն համազումը ունիմ որ երբ մարդ մէկ անդամ անկեղծօրէն կը սիրէ, այլ ևս չի կրնար հրաժարիլ այդ ուշրէն կամ մոռնալ զայն:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Այդ տեսակ տեւական սէք մը ունեցա՞ծ էք երբեք:

ՏՕՔԹՈՐԸ. — Ա՛չ, տակաւին... եթէ ունենայի հիմակ ամուսնացած կ'ըլլայի:

ՍՈՅԻ. — Ահաւասիկ տիպար ամուսին մը բլալու արժանի մէկը:

ՏՕՔԹՈՐԸ. — Ծնորհակալ եմ տիկին, ձեր փաղաքական գնահատումին համար:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Սյդ յայտարարութիւնները և է նշանակութիւն չունին ինծի համար:

ՏՕՔԹՈՐԸ. — Ինչո՞ւ...

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Արօվհետե անկեղծ չեն և կը յայտարարուին մասնաւոր նպատակով մը, իմ մինչեռ ևս առանց որ և է նկատողութեան, իմ գաղափարս արտայայտեցի:

ՏՕՔԹՈՐԸ (սրտմատած). — Կարծեմ իրաւունք չունիք իմ խօսքերուս անկեղծութիւնը կասկածանքի ենթարկելու: Եւ յետոյ ի՞նչ մասնաւոր նպատակ կրնամ ունենալ այսպիսի կարծիք մը յայտնելով:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Ա՞վ զիտէ... թերեւ ամուսնական ծրագիր մը:

ՏՕՔԹՈՐԸ. — Կը խնդրեմ որ ձեր բերնէն ելած խօսքերը կչուէք:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Շատ լաւ կշռուած են...

ՏՕՔԹՈՐԸ. — Բնդիտակառուկը առանց մատձելու կը խօսիք և եթէ այդ կերպով չսրունակէք...

ՓԱՍՏԱԲԱՆԸ. (Ընդմիջելով). — Ի՞նչ իրնայթ ըլլալ...

ՏՕՔԹՈՐԸ. — Ահամոյ միջագէպեր...

ՓԱՍՏԱԲԱՆԸ. (Ընդմիջելով). — Սպառնալիք կ'ընէք կոր:

ՏՕՔԹՈՐԸ. — Կարծեմ որ և է սպառնալիք ձրի և ընկելու միտք ալ չունիմ, միայն թէ կը պահանջեմ որ ձեր ըստաները պարզաբանէք... որ եւ է մէկու մը չմի կրնար թույլատրել որ իմ խօսքերուս անկեղծութիւնը կատածան քի ենաթարկէ:

Տ/կինները և օրիորդ Աննա աւեսնելով որ երկու երիտասարդները կոխիք պիտի լո՞նուին, կուզեն կամաց մը հետանալու նախ օրիորդ Աննա պատրուակ մը ունի լուս կը հետանայ, յետոյ տիերին Մաննիկ, իբր թէ ամուսնոյն բան մը ըստիւ համար, կը թողու կ'երթաց և ի վերջոյ տիերին Աօֆի ևս կը մակնիք Կարգամեան և տօքան Վարդան առանձին կը մնան:

ՏՕՔԹՈՐԸ. — Հիմակ որ առանձին մնացինք, բացատրէ տեսնենք միտքք:

ԲԱՍՏԱԲԱՆԸ. — Բացատրելիք բան մը չունիմ... մինչև ետքը աշխատեցար զիս վարկած աժամանակ»ի յաւելուածք

բեկելու... տիկիններուն և օրիորդին քով, ես
այ փոխադարձաբար նոյնը ընել ուղեցի:

ՏՕՔԹՕՐԼ. — Ե՞րբ քեզի վարկաբնկեցի:

ՓԱՍՏԱԲԱՆԸԸ. — Իմ սիրային արկածներս
պատմած առենու... կը կարծե՞ս որ չնաևկցայ
քու խօսքերուդ իմաստը և մահաւանդ նպա-
տակը:

ՏՕՔԹՕՐԼ. — Ի՞նչ, կը կարծես որ, Աննա-
յին քով քեզ վարկաբնկ ընելու համար այդպիս
խօսեցայ:

ՓԱՍՏԱԲԱՆԸԸ. — Յնտկանաբարու... ատոր
բնաւ առարկոյս չունիմ, բայց մի կարծեր որ
այդ կերպով կրնառը Աննային տիրանալ:

ՏՄՔԹՕՐԼ. — Աննային տիրանալու համար
որ և է արգելու չի կայ ինձի համար, ատոր կըր-
նաս ապահով լվալ:

ՓԱՍՏԱԲԱՆԸԸ. — Շատ կը սխալիս, տօքթօր
վարդան, Յալմէփ Եֆինաին շատ աղեկ կը ճանչ-
նայ երկուքու ալ:

ՏՕՔԹՕՐԼ. — Դուն այդպէս կարծէ... քիչ
օրէն ամէն բան լայտնի կ'ըլլայ:

ՓԱՍՏԱԲԱՆԸԸ. — Այո՛, քիչ օրէն ամէն բան
կը յայտնուի... առ այժմ մնաս բարով:

ՏՕՔԹՕՐԼ. — Երթոս բարով:

ՓԱՍՏԱԲԱՆԸԸ. — Գիտցած եղիք որ քեզի պէս

տօքթօրները տասը փարայի արժէք չունին իմ
աչքիս:

ՏՕՔԹՕՐԼ. — Քեզի պէս փաստաբաններն ալ
ինձի համար կուտ մը չեն արժեր:

Այս համակրական խօսքերը փոխանակելէ
ետքը, երկու երիտասարդները իրար և կը բաժ-
նուին ատելավառ նայուածքներ արձակելրդ.

Փաստաբանը, գրգռուած պիճակի մէջ, քիչ
մը ևս կը մնայ ու հրամեշտ առնելավ կը մեկնի:
Տօքթօրը քիչ ետքը կը հնաեւի իրեն: Միւս
հիւրերը կէս գիշերին մօտ կը մեկնին:



ԳԼՈՒԽ Գ.

ԵՐԿՈՒ ՈՍՈՒՆԵՐԸ

Երկու շաբաթ ետքը, Սամուրեանին առւնը,
Միկին Մաննիկ, տիկին Օօֆի և տիկին Սաթե-
նիկ Կոկոնեան նստած կը խօսակցին: Տիկին Սա-
թենիկ Պատըգիւղէն եկած է, տիկին Մաննիկի
աղդականուհին ու անոր հիւրն է: Շատ խօս-
ուած կին մը, ամուսնական յարկը լքած սիրա-

հարին հետ իզմիք փախած ու յեռոյ կրկին վերադարձած է ամուսնոյն քով: Այս վերջինը, փիլիսոփայական խառնուածքով մէկը, աւետարանական ներազամութիւն մը ցոյց տռւած է և ամէն բան կլլած ընտանելոյն պատիւը ունաղ զարտ պահելու համար: Յանկարծ ներս կը մտնէ Հրանդ Եղինակի Պէտէքեան:

ՄԱՆԵԿԻ (սիրալիր կերպով մը). — Աղիկ որ եկար սիրտերնիս կը նեղանար կոր, և խօսակցութեան նիւթերնիս պատառած էր:

ՀՐԱՆԴ. — Մարքս անցաւ որ այնպէս ըւլալու էր և յատկապէս անոր համար եկոյ:

ՍՈՅԻ. — Ըսել է լուրերով լինուառուած լուրերով կուազս:

ՀՐԱՆԴ. — Այս... նոր և աճտիպ լուրեր:

ՄԱՆԵԿԻ. — Խօսէ ահօնիաք:

ՀՐԱՆԴ. — Նշանտուքը իմացաք հարիս:

ՍՈՅԻ. — Ի՞նչ նշանտուք:

ՀՐԱՆԴ. — Այն նշանտուքը որուն նախատոնանքը կատարեցինք անցածները:

ՍՈՅԻ. — Պերճանե՞նց տռւնը:

ՀՐԱՆԴ. — Այս:

ՄԱՆԵԿԻ. — Ըսել է Աննան նշանեցին:

ՀՐԱՆԴ. — Երէկ ցերեկ, ժամը 1իւ:

ՍՈՅԻ. — Կարկամեանի՞ն հետ:

ՀՐԱՆԴ. — Զէ՛, տօքթօր Վարդանին հետ:

ՄԱՆԵԿԻ. — Ես անանկ լած էի որ Կարկամեանին հետ պիտի նշանեն:

ՀՐԱՆԴ. — Ինչպէս յայտնի է, գործը նուազուրդի գրուեցաւ և տօքթօր Վարդանին վրայ մնաց աղջիկը:

ՍՈՅԻ. — Իերը թո՞ղ տեսնայ... բայց ինչպէ՞ս եղաւ ակնենք, մանրամասնութիւնները պատմէ՛:

ՀՐԱՆԴ. — Ծառ հետաքրքրական են մանրամասնութիւնները, այս տեսակ նշանտուքներ քիչ կը պատահին: Նախ փաստաբանին կ'առաջարկեն աղջիկը, Կարկամեան հինգ հազար ոսկի օժիտ կը պահանջէ, ասոր վրայ տօքթօրին կը գիմեն, տօքթօրը 4500 ոսկիի կը հաւանի: Կարկամեան կը լոէ ու 4000ի կ'իջեցնէ օժիտը: Տօքթօր Վարդուն 3500 ոսկիի հաւանութիւն կուտայ: Կարկամեան նոյն գումարով կը հաւանի առնել Աննան, ասոր վրայ տօքթօր Վարդան 3000 ոսկիի կ'իջեցնէ օժիտը, փաստաբանը մէկ կողմ կը քաշուի ու աղջիկը կը մնայ տօքթօրին:

ՄԱՆԵԿԻ. — Բայց, շիտակը, երեք հազար ոսկիով կլլուելիք բան չէ:

ՀՐԱՆԴ. — Եռ Դժառանդութիւն ալ ունի ուտելիք:

ՄԱՆԵՒԻԿ.— Խեղճ տօքթօր Վարդան, լաւա-
գոյն բախտի մը արժանի էր:

ՀՐԱՆԴ.— Բայց կ'երեւայ որ զործը այս-
աեղ չի լմնար... փաստաբանը ինքզինք յաղ-
թուած չնկատեր կոր:

ՅՈՖԻ.— Քանի որ նշանտուքը եղեր լմներ
է ալ ի՞նչ կրնայ ընել:

ՀՐԱՆԴ.՝ Շատ բաներ... վերջապէս մարդ
պարապ տեղը փաստաբան ջըլւար: Կ'երեւայ որ
կ'աշխատի եղեր այժմ նշանտուքը ետ ընել տա-
լու:

ՄԱՆԵՒԻԿ.— Ի՞նչ կերպով...

ՀՐԱՆԴ.— Օրինական կերպերով անշուշտ,
կամ տեղի ճիշդը զարտուզի միջոցներով:

ՅՈՖԻ.— Իսկ Աննա՞ն, ինչ զիրք բանած է
խնդրին մէջ:

ՀՐԱՆԴ.— Իմ առած տեղեկութիւններուս
համեմատ Աննան աւելի համակիր է եղեր տօք-
թօր Վարդանին:

ՄԱՆԵՒԻԿ.— Այն ատեն փաստաբանը թո՛ղ
գաղ անցնի այս զործէն:

ՀՐԱՆԴ.— Կ'երեւայ որ այդ Կարկամեանը
շատ յամառ մէկն է և երբ միտքը բան մը զնէ
դիւրաւ չհրաժարիր անկէ:

ՅՈՖԻ.— Եթէ անպատճառ կ'ուզէր Աննան

առնել թո՛ղ օժիտին գումարը աւելի իջեցնէր:

ՀՐԱՆԴ.— Այդ ալ կ'երեւայ որ իր հաշի-
ւին չէր գար:

ՄԱՆԵՒԻԿ.— Բայց Կարկամեան ի՞նչ միջոց-
ներու կը զիմէ այժմ որոը ձեռք անցնելու հա-
մար:

ՀՐԱՆԴ.— Շատ ազտոտ միջոցներու: Պար-
զապէս վարկաբեկիչ լուրեր ոկտած է տարածել
տօքթօրին մասին և այդ լուրերը հասած են
տօքթօրին ալանջը որ, բարկացած, ուզած է իր
հակառակորդէն վրէժ լուծել: Եւ ահա՛ հիմա
այդ երկու նախկին բարեկամները կատաղի թրչ-
նամիներ եղած են:

ՅՈՖԻ.— Այս զործը կ'երեւայ որ շատ պիտի
կնճռուի:

ՄԱԹԵՆԵԻԿ (որ մինչեւ այն ատեն լուս մնաս
ցած էր).— Այդ տօքթօր Վարդանը շատ յանձ-
նարարելի մէկը չէ:

ՄԱՆԵՒԻԿ.— Կը ճանչնամ և բաւական մօ-
տէն... և իր մասին այնպիսի բաներ գիտեմ ո-
րոնք եթէ այսօր այդ Կարկամեանին ականջը
համար կրնայ 24 ժամուան մէջ նշանը ետ ընել
տալ:

ՀՐԱՆԴ.— Ահաւասիկ զգայացունց յայտա-
րարութիւն որ:

ՍՈՅԻ. — Բաէ՛ տեսնենք ալդ զիոցածներդ :
ԱՍԹԵՆԻԿ. — Շատ հետաքրքիր ես :

ՍՈՅԻ. — Բնականաբար, հետաքրքիր ենք ամէնքս ալ :

ԱՍԹԵՆԻԿ. — Դժբախտաբար ձեր հետաքրքրութիւնը պիտի չկրնած գոհացներ :

ՄԱՆՆԻԿ. — Բնչո՞ւ համար :

ԱՍԹԵՆԻԿ. — Որովհետև զաղանիք մըն է ե այս և կնոջ մը պատիւը կայ խնդրին մէջ :

ՀՐԱՆԻ. — Բայց իրա՞ւ զգայացունց յայտնութիւն մըն է տիկին Սաթենիկին ըստք :

ՍՈՅԻ. — Յայտնութիւն մը որմէ տուկախին բան մը չհասկցանք :

ՀՐԱՆԻ. — Ես իրողութիւնը քիչ շատ կուշ կարծեմ :

ՍՈՅԻ. — Աւրեմ մեզի բացառքէ տեսնենք :

ՀԱՅԻՆԻԿ. — Տօքթօյ Վարդան մտերմական յարարերութիւններ կը շշակէ, կ'որեւ այ որ, կնոջ մը նետ որ ծանօթ է տիկին Սաթենիկի :

ԱՍԹԵՆԻԿ. — Կը խնդրեմ որ չոտիսէք մահարամանութիւններու մէջ մտնելու :

ՍՈՅԻ. — Բաէ միայն թէ Հրանդ Եփէնտիի եսթարութիւնը ճիշ է :

ԱՍԹԵՆԻԿ. — Եթէ այդշափով գոհ կ'ըլլաք, լու որքնն ճիշ է :

ՄԱՆՆԻԿ. — Միայն թէ զրպարտութիւն մը չըլլայ ատիկա :

ԱՍԹԵՆԻԿ (հաստատ շեշտով մը). — Բացարձակ իրողութիւն է ըստս :

ՀՐԱՆԻ. — Թերեւս հին կապ մըն է որ այժմ դոյց թիւն չունի :

ԱՍԹԵՆԻԿ. — Դեռ մինչև երէկ զոյտթիւնէր, իսկ եթէ այսօր խզուեցաւ լուր չունի :

ՍՈՅԻ. — Այդ կինը հոմանուհի՞ մըն է :

ԱՍԹԵՆԻԿ. — Տօքթօյ Վարդան ի վիճակը է հոմանուհի մը ունենալու :

ՄԱՆՆԻԿ. — Ամուսնացած կի՞ն մըն է :

ԱՍԹԵՆԻԿ. — Այս' ...

ՄԱՆՆԻԿ. — Որ խոամուսնոյն հետ կ'ապրի :

ԱՍԹԵՆԻԿ. — Բնակունաբար... իր ամուսնոյն և զաւակներուն հետ :

ՀՐԱՆԻ. — Զաւակնե՞ր ալ կան :

ԱՍԹԵՆԻԿ. — Ինչո՞ւ պիտի լըլլան, քանի որ կինը ամուսնացած է :

ՍՈՅԻ. — Եւ այդ կինը ծանօթ է մեզի :

ԱՍԹԵՆԻԿ. — Բայց նախապէս ըսի որ մահարամանութիւններ չեմ ուզեկը տալ :

ՀՐԱՆԻ. — Ձեր ըստները կրնան պարզ կասկածի մը արդիւնքը ըլլաւ :

ԱԱԹԵՆԻԼ. — Կասկած չեն՝ այլ բացաբանել
իրականութիւն։

ՀԲԱՆԴ. — Վերջապէս չէք կրնար ապացու-
ցանել։

ԱԱԹԵՆԻԼ (խորհրդաւոր ժպիտով մը). — Ո՞զ
գիտէ . . .

ՀԲԱՆԴ. — Այդ յարաբիրութիւնները որ-
շա՞փ առնեն ի վեր կը տեւեն։

ԱԱԹԵՆԻԼ. — Երկար ժամանակէ ի վեր։

ԱՕՖԻ. — Այսուսինը բնաւ տեղեկութիւն
չունի՞։

ԱԱԹԵՆԻԼ. — Եթէ տեղեկութիւն ունենայ
վայրկեան մը չապրիր կնոջը հետ որովհետեւ շա-
պատուախնդիր անձ մըն է . . .

ՀԲԱՆԴ. — Եւ հալո՞ւստ . . .

ԱԱԹԵՆԻԼ. — Ինքն ալ հարուստ է. կին
ալ . . .

ԱՕՖԻ. — Բայց անունը տուր լիննայ։

ԱԱԹԵՆԻԼ. — Ատիկա անկարելի է . . . եթէ
անունը ամօք մատնութիւն մը ըրած պիտի Ռւ-
լամ բարեկամուհիի մը հանդէպ։

ԱՕՖԻ. — Աւքենի այդ կինը քու բարեկա-
մուհի՞դ է։

ԱԱԹԵՆԻԼ. — Եւ մտերիմ բարեկամուհիս։

ՀԲԱՆԴ (հեղինական). — Աօտուած մեղ պահ-
պանէ մեր բարեկամուհիներէն։

ԱԱԹԵՆԻԼ. — Բայց ես կործիմ անունը
չունի։

ՀԲԱՆԴ. — Զէ՛, բայց մազ մնաց։

ՄԱՆՆԻԼ. — Ես ետքը անունդ բերնէդ կ'առ-
նեմ . . .

ՀԲԱՆԴ. — Մէկ կէտ մը մութ կը մնայ այս
խնդրին մէջ, քանի որ տօքթօր վարդան այդ-
չափ սերս յարաբիրութիւն ունի այդ կնոջ հետ
և երկար ժամանակէ ի վեր, ի՞նչպէս կ'ըլլայ որ
ամուսինը իւ զիսու եկած փորձանքը չ. իմու-
շած։

ԱԱԹԵՆԻԼ. — Արովհեակ շատ զգուշութեամբ
դորձ կը տեսնեն և յիսոյ ամուսինը թերեւ չոփ-
ուեր անզում տօքթօրին զոյսիթիւնը։

ԱՕՖԻ. — Տօքթօրը իրենց տունը չերթա՞ր։

ԱԱԹԵՆԻԼ. — Բնու երրեք։

ԱՕՖԻ. — Այն առեն ո՞ւր կը տեսնեն իրար։

ԱԱԹԵՆԻԼ. — Բայց կամաց կամաց ըերնէս
ամէն բան պիտի առնէք։

ՀԲԱՆԴ. — Քանի որ տիկինին անունը չէք
տար, կրնաք մնացածը ըսնէ։

ԱԱԹԵՆԻԼ. — Բայց ի վերջոյ կը վախճան
որ այդ անունը կը զուշակէք։

ՀԲԱՆԴ. — Գոնէ ես պիտի չերնամ զուշա-
կել որովհետեւ իմ հանչցած կիսերուս մէջ մէկ

չեմ տեսներ կոր որ աօքթօր վարդանին սիրուշ
հին ըլլայ: Բայց թողաւնք տսիկտ և դառնանք
բուն խնզրին: Այսպէս ուրեմն տօքթօրը իր սի-
րուհին կը տեսնայ տունէն դուրս:

ՍԱԹԵՆԻԿ. — Այո՛, մասնաւոր սենեակ մը,
զոր տիկինը յատկապէս վարձած է և որուն
վարձքն ալ ինքը կը վճարէ:

ՍՈՖԻ. — Ատիկա շատ պատուաբնը չէ տօք-
թօրին համար:

ՍԱԹԵՆԻԿ. — Ի՞նչ ընէ խեղճը, դրամ չունի...
արդէն միայն այդ չէ, տօքթօրը նոյն իսկ կը
վայելէ կնոջ ուրիշ նիւթական օժանդակութիւն-
ները:

ՄԱՆԻԿ. — Ի՞նչ կ'ըսես:

ՍԱԹԵՆԻԿ. — Հագուստ, կօշիկ, դուլպայ,
Ճերմակնդէն, գլխարկ, վլնօց, շապիկ, վերջա-
պէս ամէն բան տիկինին զրամովը կը շինուի:

ՃՐԱՆԴԻ. — Ի՞նչ բախտաւոր մարդ է եղեր
այդ տօքթօրը:

ՍՕՅԻ. — Բախտաւոր թերես, բայց աղանո-
ւաբոր ո՛չ շատ պատուաւոր:

ՃՐԱՆԴԻ. — Հիմա այդ տեսակ գործերու մէջ
առ բարակը նայող չի կայ:

ՄԱՆԻԿ. — Ի՞նչ որ ալ ըլլայ, հիմակ որ
տօքթօր վարդան Աննային հետ նշանուեցաւ և

երեք հազար սակի ալ օժիտ կ'առնէ կոր անշուշտ
իր յարաբերութիւնները պիտի խղէ այդ կնոջ
հետ:

ՍԱԹԵՆԻԿ. — Չեմ կաըծեր... իրարմէ չեն
կրնար բաժնուիլ:

ՄԱՆԻԿ. — Ի՞նչո՞ւ համար.

ՍԱԹԵՆԻԿ. — Կի՞նը բնոււ արամագիր չէ
տօքթօրին օձիքը ձգելու.

ՄԱՆԻԿ. — Բայց վերջապէս չկրնար զայն
բանի կատել:

ՍԱԹԵՆԻԿ. — Ես վստահ եմ որ տօքթօրն ալ
պատճառներ ունի այդ կնոջմէն չբաժնուելու:

ՃՐԱՆԴԻ. — Չեր պատմութիւնը, տիկին,
հետզհետեւ շահեկան կը դառնայ:

ՍԱԹԵՆԻԿ. — Միայն թէ ա՛լ վերջացաւ
կարծեմ:

ՍՕՅԻ. — Ուրիշ մանրամասնութիւններ պի-
տի չի առօս:

ՍԱԹԵՆԻԿ. — Զէ՛, արդէն պէտք եղածէն
աւելի խօսեցայ... և չխտակը կը զղջամ կոր:

ՃՐԱՆԴԻ. — Չեր զղձումը քիչ մը ուշ մնաց:

ՄԱՆԻԿ. — Հիմա պէտք է հասկնալ թէ ո՛վ
է այդ կի՞նը:

ՍԱԹԵՆԻԿ. — Ատիկա ես չեմ որ պիտի ը-
սկմ:

— 70 —

Նոյն միջացին գուոր կը բացուի և ներս կը
մտած Այսին, շատախոս ու բանքասող կարու
հին:

ԱՇԽԵՆ. — Բարեւ. տիկին Մաննիկ, հոսկէ
կ'անցնէի կոր անդամ մը հանդիպեցայ, որ թե-
րեւս, ինձի պէտք կ'ունենաք:

ՄԱՆՆԻԿ. — Զէ՞, ալո միջացիս քեզի տալիք
դործ մը չունիմ, բայց նարէն բարով եկար:

ԱՇԽԵՆ (վեհերու ձեւով մը). — Գուցէ ձեր
խօսակցութեան արգելք ըլլամ:

ՄԱՆՆԻԿ. — Բնաւ երրք, զաղառուկ բանի
մը վրալ չինք խօսեր կոր... ասզիէն անդիէն,
օրուան լուրերուն վրայ... զուն նոր բան մը
ունի՞ս տեսնանք:

ԱՇԽԵՆ. — Նոր բա՞ն... ի՞նչ կ'ուղէք որ
ըլլայ:

ԱՅՃԻ (միջամտելով). — Եշանտուք, հնի:

ԱՇԽԵՆ. ... Դուք ինչ առաջ լսում ըլլալու
էք:

ԱՅՃԻ. — Որո՞ւ հշանտուքը:

ԱՇԽԵՆ. ... Տօքթօք վարդանին հշանտուքը
օրիորդ Աննայի հետ...

ՄԱՆՆԻԿ. — Եկած ատենդ ճիշդ առող վրայ
կը խօսէինք կոր:

ԱՇԽԵՆ (հետաքրքիր). — Իրա՞ւ կ'ըսէք...

շատ տեսակ տեսակ բաներ կը խօսին կոր այդ
մասին, թէս ես ամէն խածիք չեմ հաւատաք:

ԱՅՃԻ. — Ի՞նչ կ'ըսեն կոր աեսնենք:

ԱՇԽԵՆ. — Այս նշանաւուքը աղջկան կամ-
քայը չէ եղեր և իր քոյրը տիկին վերպինը ոտք
կոխեր և ուզեր է տօքթօրին տալ, մինչդես օ-
րիորդ Աննա փաստաբան Կարկամնանը առնել
կ'ուղէ եղեր:

ՀՐԱԵԴ. — Ահաւաիկ նոր յայտնութիւն
մը:

ՄԱՆՆԻԿ. — Ինչո՞ւ համար փաստաբանը կը
նախարարէ կոր տօքթօրէն:

ԱՇԽԵՆ. — Ովկ գիտէ, կ'երեւայ որ սիրաը
ան սիրեր է:

ԱՅՃԻ. — Եթէ այնպէս ըլլար Կարկամնանին
կուտային վերջապիս օրիորդ Աննան պղտիկ աղ-
ջիկ մը չէ և իր կամքին տերն է:

ԱՇԽԵՆ. — Տիկին վերպին մեծ աղքեցու-
թիւն ունի եղեր քրոջը վրայ և անիկա պահան-
ջեր է որ անպատճառ տօքթօրը տոնէ:

ՄԱՆՆԻԿ. — Պահանջի՞ր է...

ԱՇԽԵՆ. — Ես այնպիս խեցի:

ԱՅՃԻ. — Բայց ի՞նչո՞ւ հաժար այդ տեսակ
պահանջում մը պիտի ընէ:

ԱՇԽԵՆ. — Տեսակ տեսակ բայցարօն թիւն-

ներ կուտան կոր...թերեւս սուտ խօսքեր են...
միշտ այս տեսակ խնդիրներու մէջ չարախօսու...
թիւններ կ'ըլլան:

ՀՐԱՆԴ.— Չարախօսութիւն կայ զործին
մէջ:

ԱՇԽԵՆ.— Բնական է որ մէջտեղ գրուած
խօսքերը բարեկամական չեն,

ՄԱՆՆԻԿ.— Կը տեսնամ կոր որ լեզուից
տակ բան մը կայ, տոպրակդ պարտի՛ տեսնանք:

ԱՇԽԵՆ.— Ամէն ըսուածներուն պէտք չէ
ականջ դնել.

ՀՐԱՆԴ.— Դիտենք որ այնպէս է և մենք
այ քու ըսելիքներդ իբրև հաւատոյ հանդունակ
պիտի չընդունինք, այսու հանդերձ ըսէ՛ տես-
նենք թէ ինչո՞ւ տիկին վերդին անպատճառ
կ'ուզէ եղեր որ իր քոյրը տօքմօրին հետ ա-
մուսնանայ և ո՞չ թէ կարկատնենին հետ:

ԱՇԽԵՆ.— Ատոր պատճառը... այսինքն
ցոյց տրուած պատճառը... ինչպէս բուժ քիչ մը
թօնաֆ է:

ՄԱՆՆԻԿ.— Ամա՞ն, Աշխեն, զո՞ն այ մինչեւ
որ բան մը ըսես մարդու հոգին կը հանեմ:

ՈՒՓԻ.— Ինքինքը ծանրէն ծախել կ'ուզէ:

ԱՇԽԵՆ.— Հաւատացէ՛ք որ այնպէս չէ միայն
թէ չեմ ուղեր որ պարապ աեղը բաժբասանք մը
բրած ըլլամ:

ՄԱՆՆԻԿ.— Բամբասանքի բան չիկայ, ք
խօսք մը ըսեր են և գուն ալ այդ խօսքը պիտի
կրկնես... գուն միտքէդ չեմ հնարեր կոր ա՛...

ԱՇԽԵՆ.— Ասատուած չընէ, միտքէ՞ս մի հը-
նարեմ, ես ատանկ բան չեմ կրկնար ընել...
ընդհակառակը մինչև որ լսածս ազէկ մը չսառւ-
զեմ և չշմարիտ ըլլալուն չհաւատամ ուրիշին
բան չեմ ըսեր:

ՈՒՓԻ.— Ուրեմն ապահով ես որ տօքթօր
Վարդանին մասին իմացածդ ճիշտ է:

ԱՇԽԵՆ.— Գրեթէ ապահով եմ, որսկնետե
շատ յաւ տեղէ մը լսեցի:

ՄԱՆՆԻԿ.— Այս ատեն երկար մի՛ ըներ և
ըսելիքդ լու՛:

ԱՇԽԵՆ.— Էթէնտիմ, տիկին վերգինին
այցափ սոտիպելուն պատճառը այն է եղեր որ
տօքթօր Վարդան կը սիրէ եղեր և քոյրը անսը
տալով իրեն զործիք ընել կ'ուզէ:

ՀՐԱՆԴ.— Վայ սարսափելի... զեռ ինչեր
պիտի իմանանք:

ՄԱՆՆԻԿ.— Իմ միտքէս անցաւ այդ բանը:

ՍԱԹԵՆԻԿ.— Իսկ ես բնաւ չեմ հաւատար:

ՈՒՓԻ.— Ինչո՞ւ համար:

«Փամանակ»ի յաւելուածը

ԱԱՅԹԵՆԻԿ. — Պատճառը քիչ մը առաջ ձեզի բացարեցի... տօքթօրը ուրիշ կին մը կը սիրէ արդէն:

ԱՇԽԵՆ. — Աւսիշ կի՞ն մը...

ՀՐԱՅՐ. — Ատիկա կարեւորութիւն չունի, տօքթօրին պէս երիտասարդ մը կընայ միեւնոյն ժամանակ մէկ քանի կինոր սիրել:

ՄԱՆԵԿ. — Եւ միեւնոյն տահն իր սեփական օրինաւո՞ր կինը:

ՀԲԱՅԴ. — Ի՞նչո՞ւ չէ:

ՄԱՆԵԿ. — Ահաւասիկ բաւական ծանր և վտանգու որ կազմ թի՞ն ուր:

ՀԲԱՅԴ. — Եւ նոյն ժամանակ բաւական այ յազնեցուցիչ:

Բամբասանքը այս ձեռով կը չարունակուի բաւական ժամանակ, ի վերջու հիւրերը կը մնի նին ու տիկին Մաննիկի առանձին կը մնայ կուրուհին, Աշխէնի հետ: Այս վերջինը դիմամբ չէ մեկնած միւսներուն հետ, որովհետեւ կարեւ որ հասկնալիք մը ունէր:

ԱՇԽԵՆ. — Հիմակ որ ես իմ գիտցածո րօի, կը խնդրեմ որ զուն ալ քու զիտցածդ ըսիս:

ՄԱՆԵԿ. — Ի՞նչ բանի մասին:

ԱՇԽԵՆ. — Տօքթօր վարդանի մասին... քիչ մը առաջ տիկին Մաթենիկ բան մը բասւ+ կը

լիչ ու... տօքթօրը ուրիշ կին մը կը սիրէ եղեր, Տիշտ է ատիկա:

ՄԱՆԵԿ. — Կ'կրեւայ որ ճիշդ է:

ԱՇԽԵՆ. — Ո՞վ է այդ կինը:

ՄԱՆԵԿ. — Սաթենիկ շուզէր անունը տալ, բայց մանրամասն տեղեկութիւններ ուսում...

ԱՇԽԵՆ. — Կ'աղաղնիմ որ պատճես, շատ հետաքրքիր եմ:

ՄԱՆԵԿ. — Ի՞նչո՞ւ այդչափ հետոքրքութիւն:

ԱՇԽԵՆ. — Պատճառ չի կայ... պարզ հետաքրքրութիւն, որովհետեւ շատ տարօրինակ կը թուի կոր ինձի տօքթօրին ընթացքը:

ՄԱՆԵԿ. — Կեցիր պատմեմ:

Աւ Մաննիկ մանրամասնորէն կը պատմէ ինչ որ լուծ էր Սաթենիկին: Աշխէն կը լուփէ այդ զայթակղալիք պատմութիւնը, կը ջանայ իր մաքին մէջ անջնջելի կերպով զրուժի և յետոյ հրաժեշտ առնելով կը մեկնի: Արագ քայլերով կը դիմէ: Տուն մը առ կը մնակի վաստարան Պր. Կարկամեան: Այս վերջինը կ'կրեւայ թէ իրեն կը սպառէ, որովհետեւ զուարթ ու գոհ գէմքով մը կ'ընդունի կարուհին:

ԱՇԽԵՆ (խանդագառ). — Բանեալ, բաներ ու նիմ որ ափով ոսկի կ'արժեն:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Տօքթօրի՞ն մասին:

ԱՇԽԵՆ. — Այո՛, տօքթօրին մասին և ա-
նանկ բաներ մը որ...իր եռլարը մեր ձեռքն է:
ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ինչպէ՞ս, բացատրէ՛ տես-
նենք:

ԱՇԽԵՆ. — Տօքթօր Վարդան ամուսնացած
կնոջ մը հետ յարաբերութիւն ունի եղեր, կին
մասնաւոր սենեակ մը բոնած է եղեր տան մը
մէջ, հոն իրար կը աեսնան եղեր և այդ կինը
շատ հարուստ է եղեր և տօքթօրին բոլոր հա-
գուստները և ճերմակեղէնները ան կը շինէ ե-
ղեր...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ինձի նայէ՛, Աշխեն, այդ
պատմութիւնդ շատ աղուոր է և մեր գործին
աքանչելի կերպով կուգայ, միայն թէ բանէ մը
կը վախնամ:

ԱՇԽԵՆ. — Ի՞նչ բանէ...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Չելայ մեր հնարած պատ-
մութեան պէս ոռւա ըլլայ... տիկին Վերդինի
ու տօքթօրին սիրահարութեան պէս... զո՞ւ
սյդ պատմութիւնը քանի մը տեղ պատմեցի՞՛

ԱՇԽԵՆ. — Սամուբեաննենց տունը պատմեցի՞՛

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Որո՞ւ... մինակ տիկին Ման-
չկի՞ն:

ԱՇԽԵՆ. — Զէ, ուրիշներ ալ կային, Տօ-

վուլեան տիկին Սօֆին ալ հոն էր, ինչպէս նաև
տիկին Սաթենիկ կոկոնեանը... ուա գիտես ա՛,
Դատրգիւղ կը բնակի, սիրահարին հետ իզմիր
փախաւ աէ, ետքը նորեն երկանը քով եկաւ...
ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Հասկցայ... ուրիշ մարդ
կա՞ր:

ԱՇԽԵՆ. — Մէյ մըն ալ բանը կար... տէ-
միրպաշ, արգէն միշտ անոնց տունն է... Հը-
րանդ Եֆէնտի Պէպէքեանը:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Միշտ որո՞նց տունն է:

ԱՇԽԵՆ. — Ճանրմ խօսքերնիւս որո՞նց հա-
մար է... Սամուբեաննենց տոննը:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Հրանդ Եֆէնտին ամէն
տուն կը մտնայ կ'ելլայ:

ԱՇԽԵՆ. — Այնպէս է... բայց Սամուբեա-
նենց տունը ամէն օր կ'երթայ...
ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Էյ ի՞նչ ըսել կ'ուզես...

ԱՇԽԵՆ. — Բչինչ... չատ բարեկամ են ի-
րարու հետ այդչափ բարեկամութիւնն ալ չատ
աղէկ չէ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Հիմա այդ չարախօսու-
թիւնները ձգէ՛ մեր գործին զառնանք... ըսել է
որենց պատմեցիր քեղի ըսածներս:

ԱՇԽԵՆ. — Զարժանալի՞ բան, ինչո՞ւ պիտի
չպատմեմ. հարկաւ պատմեցի, քիչ մըն ալ իմ
քովէս աւելցնելով:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Հաւատացի՞ն:

ԱՇԽԵՆ. — Հալած իւզի պէս կլլեցին . . . չի հաւատալու բան կա՞յ . . . չեղած, չտեսնուած քանիր են:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Յեսոյ ուրիշ տեղ ալ զացի՞ր:

ԱՇԽԵՆ. — Զէ՛, երբոր տօքթօրին վբայ այդ միւս պատմաւթիւնը լսեցի, ա՛լ մտածնցի որ մեր պատմութեան պէտք չէ մնացած և վագեցի հոս եկայ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Բաել է Սամուրեանհնց տունը լսեցիր այդ բաները:

ԱՇԽԵՆ. — Այո, տիկին Սաթենիկէ պատմեց . . . ես չգացած երկար բարակ խօսեր է, իմ քովս սանկ պղտիկ ակնարկութիւն մը ըրաւ . . . բայց անմիջապէս հասկցայ որ զործ ելլալիք բան կայ, սպասեցի որ հիւրերը երթան և տնոնց երթալին ետքը տիկին Մաննիկը հարցափորձեցի . . . ամէն բան տեղն ի տեղօք պատմեց, տօքթօր Վարդանը երկու տարիէ ի վեր կանոնաւոր յարաբերութիւն ունի եղեր անոր հետ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Էյ, կնոջ ամուսինը . . .

ԱՇԽԵՆ. — Բանէ մը խապար չունի եղեր . . . տօքթօրը անդամ չի ճանչնար . . . և թէ շատ ալ

հախանձու ու պատուաւոր մարդ է եղեր . . . տիկին Սաթենիկը ըսեր է որ եթէ փաքրիկ հասկած մը ունենայ կնոջը պարկեցութեան մասին ամէն բան տակնուվրայ կը դարձնէ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Այդ ամէնը աղէկ, բայց էն կարեւոր բանը մոսցար ըսելու:

ԱՇԽԵՆ. — Ի՞նչ բան . . .

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Կնոջ անունը:

ԱՇԽԵՆ. — Ստիկա շատ ստիպեր են, բայց տիկին Սաթենիկ չէ ուզեր յայտնել, որովհետեւ այդ կինը իր բարեկամուհին է եղեր:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Այն առեն, քանի որ այդ կնոջ անունը չենք գիտեր, քու պատմութիւնը կուտ մը չարժեր:

ԱՇԽԵՆ. — Զենք գիտեր, բայց կրնանք դիմուու:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ի՞նչպէ՞ս . . .

ԱՇԽԵՆ. — Ատկէց դիւրին բան չի կայ, միայն թէ քիչ մը դրամ աչքէ հանելու է:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Դրամս խնդիր չէ, եթէ պէտք բլայ դրամական զմհողութիւն մը կ'ընել:

ԱՇԽԵՆ. — Այն առեն դուն այդ կնոջ անունը ինչ գիտցիր:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ի՞նչ պիտի ընես, բացառ-

րէ՞ ահսնենք, քանի որ դրամ պիտի տամ պիտք է որ իմ խնելքս ալ հասնի, ևս ալ համոզում գոյացնեմ:

ԱՇԽԵՆ. — Ընելիքս շատ պարզ է... կին մը կը ճանշնամ որուն արհեստն է այս տեսակ քննութիւններ ընկը կամ, աւելի բաց խօսիմ, մարդիկ լրտեսել... այդ կնոջ ցոյց կուտամտոքթօրին տունը և աօքթօր Վարդանն ալ կը ճանշցընեմ, լմնցաւ զնաց, ա'լ անփկա աօքթօրին օձիքը թող չի տար, և որովհետեւ շաբաթը քանի մը անգամ իրար կը տեսնան եղեր, շաբաթը շանցուն ունեն բո՞ն կը հատկնանք:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Այդ ըստ կինդ հաւատարի՞մ է, մեզի խաղի չբերէ:

ԱՇԽԵՆ. — Ի՞նչ կ'ըսես Կարկամեան էֆէնտի, չնորհքով, պատուաւոր կնիկ է և շատ այ ձարպիկ... բո՞ւն ասանկ գործերու յարմար անձնէ, տսկէ զատ գաղտնատահ...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ի՞նչ ատլու ենք իրեն:

ԱՇԽԵՆ. — Այդ մասին ես բան բան մը չեմ կրնար ըսկը, կնիկը կ'առնեմ հոս կը բերեմ զուն հեռ կը խօսիս, սակարկութիւնը կ'ընես:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Այդ չեղաւ, չեմ ուզեր որ կնիկը հոս գայ, ոչ ալ գիտնայ թէ ես այդ անսակ բանով մը կը զբաղիմ... զուն պիտի ընես ամէն բան, ես միայն դրամները պիտի տամ:

ԱՇԽԵՆ. — Այն ատեն մէջ մը զինքը տեսնամ, հետը խօսիմ և քեզի լուր կը բերեմ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Նայէ՞ որ տժանի կապես:
ԱՇԽԵՆ. — Զեռքէս եկածին չափ կ'աշխաւուիմ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ե՞րբ լուր կը բերես:

ԱՇԽԵՆ. — Վազը առաւ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ազէկ... նայելու ենք ո շատ զործենք... եթէ որ անցնի ամէն բան ջուր կ'ինայ, օրովհետեւ իմացածիս նայելով հարանիքը շուտով պիտի ընկն և ոնզամ մը որ կարգուեցան, ա'լ խերը աես...

ԱՇԽԵՆ. — Հիմա, հոսկէ ելլելուս պէս ոյզ կնկան պիտի երթամ և պէտք եղածը կը խօսիմ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Չըլլայ որ անոնս տաս...

ԱՇԽԵՆ. — Մեզայ, խե՞նդ եմ որ անուն ըսկէ... արդէն ինք ատանկ բաներու հետաքրքիք չէ, միայն դրամ առնելու կը նայի... պատուաւոր կերպով գործ կը տեսնայ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Դրամին համար ալ տառ ջուց ըսեմ, ամէնքը կանխիկ չեմ տար, առ հաս մի բան մը կը վարեմ, երբոր գործը լմնցնէ ովն տուեն մացածն ալ կուտամ:

«Ժամանակ»ի խուելուածը

ԱՇԽԵՆ. — Առիկա կարգի կը զնմաք իրացի՞ց
չէ, արդեւ ամէնցն ալ կանխիկ չնու վճարե՞ք:

Այս կարգադրութիւնը ընելէ հաքը, կա-
րունին ուժի երաւ և մեկնեցաւ խոստանալով
առուն կանուխ դաբ և լուր բերել:

— — — — —

ԳԼՈՒԽ Դ.

Ն Ե Ա Ն Ա Մ Ն Ե Ր Ը

Պերձեաններու տան մէջ, հիւրառենակը,
առանձին, Աննա և տօքթօք Վարդան իրարու
հետ կը խօսին:

Աննն. (յանգիմանական). — Այսօր ինչո՞ւ
ուշացար, Ճամէն առելի է սր քեզի կը սպառեմ:

ՏՕՔԹՕՐԸ. — Անակնկալ գործ մը... պիքա-
րութակակ ծանր գործողութիւն մը... սիրե-
լիս մեր արենատը ացալիս է, երբեք մեր ժամե-
րուն տէրը չինք:

Աննն. — Վիքարութական գործողութիւն
թէ ժամագրութիւն մը:

ՏՕՔԹՕՐԸ. — Այս ի՞նչ կասկածներ են, զիս
չափ կանուխ չե՞... զիս պարզուցիս կը սուր-
ամփեցնեմ կոր:

Աննն. — Ինչո՞ւ համար:

ՏՕՔԹՕՐԸ. — Բայց եթէ այժմէն այդպէս
սախանձու ըլլաս և կասկածներ ունենաս, ի՞նչ
պիտի ըլլայ ամուսնութենէն եաքը:

Աննն. — Կասկածի ու նախանձի բան չի
կայ, սուրականէն ժամ մը եռքը եկար ուզեցի
պատճառը համար:

ՏՕՔԹՕՐԸ. — Եւ ես այ բոի որ պիքարու-
թական ծանր գործողութիւն մը կատարելու
սույունած էի... ուշով էր հասուազ խօսրիս
և ժամացրութեան խօսր չինել:

Աննն. (թերահաւատա). — Վիքարութական
ի՞նչ գործողութիւն էր արդիօք, կրնա՞ս բույ ա-
ռանց մեկանչելու արհեստիդ սրանջած զալո-
ւապահութեան զիմ:

ՏՕՔԹՕՐԸ. — Զարմանալի՝ հետոքքքրու-
թիւն... արանախիթի գործողութիւն մը:

Աննն. — Որուն ենթական կի՞ն մըն էր:

ՏՕՔԹՕՐԸ. — Ո՞չ, այս մը: Բայց զոցենք
այս պիքարութական խօսակցութիւնը որ չպատ-
շաճիք մեր կացութեան հետ... կուզե՞ս որ քեզի
դիտողութիւն ընեմ:

ԱՆՆԱ. — Անհամենք կը սպասեմ:

ՏՕՔԹՈՐԸ. — Հաւ ուրեմն այսօր քեզ տւելի գեղեցիկ կը գտնեմ քան ուրիշ անդամներ:

ԱՆՆԱ. — Ուրեմն ուրիշ անդամներ տպել էի...

ՏՕՔԹՈՐԸ. — Կ'ազմչեմ խոռքերը չխեղաթիւրնը... ըսի պարզապէս որ այսօր ա՛լ տելի գեղեցիկ ես:

ԱՆՆԱ. — Այդ յաւելուածական գեղեցկութիւնս կրնա՞ս բացատրել թէ ի՞նչ բանի մէջ կը կայանայ:

ՏՕՔԹՈՐԸ. — Բացատրութիւնը գժուար է... այսօր աւելի հրապուրիչ ես ու աւելի տպաւրութիւն կը դորձես կար զբաս.

ԱՆՆԱ. — Շնորհակալ եմ ձեր քօմքիմանքն... և կ'ուզեմ փոխակարձել քեզի:

ՏՕՔԹՈՐԸ. — Ինչպէս:

ԱՆՆԱ. — Յայտարարելով որ գուն ալ այսօր աւելի գեղեցիկ կ'երեսու աշքիս:

ՏՕՔԹՈՐԸ. — Իրաւունք ունիմ այդ յայտարարութեան անկեղծութեանը կտսկածելու:

ԱՆՆԱ. — Ինչո՞ւ համոր:

ՏՕՔԹՈՐԸ. — Որովհետեւ իմ յայտարարունէս ետքը եկաւ և կրնայ անոր ընդօրինակութիւնը նկատեիլ:

ԱՆՆԱ. — Ես առանց զիտովութեան հաւասացի քու բառեիկ, հասեւաբար Բաւն ալ պէտք է նոյնը ընես:

ՏՕՔԹՈՐԸ. — Կը հպատակիմ քանի որ այդպէս կը հրամացիս:

ԱՆՆԱ. — Այսպէս ուրեմն հաստատուած իրազութիւն մըն է որ այսօր երկու քու աւելի գեղեցիկ ենք քան երեկ:

ՏՕՔԹՈՐԸ. — Ընդունեցի:

ԱՆՆԱ. — Իսկ վա՞զը...

ՏՕՔԹՈՐԸ. — Վազը Աստուծոյ կը պատկանի: Զենք կրնաք զիտնալ թէ ինչ պիտի պատահի:

ԱՆՆԱ. — Շատ հաւանական է որ հակառակ պատահի:

ՏՕՔԹՈՐԸ. — Ազոյնքն փոխանակ գեղեցկանուրու ագեղնանք:

ԱՆՆԱ. — Անչուշա, քանի որ այդ է բնական օրէնքը... ամէն օր մէջմէկ քիչ կը ծերանք և ծերութիւնը ինքնին աղեղութիւն մըն է:

ՏՕՔԹՈՐԸ. — Կը տեսնամ որ մելամազձառ սբամագրութեան մը մէջ ես այսօր, ինչ որ ներկի չէ նոր նշանուած աղջիան մը համար:

ԱՆՆԱ. — Միայն այսօր չէ որ այդ տրա-

մադրութիւնը ունիմ, այլ բառական ժամանակէ, ի վեր... կամ եթէ կ'ուզնս որ ձզիմ թուականը... բայց ի՞նչ հարկ կայ:

ՏՕՔԹՈՐԸ. — Ընդհակառակը շտա կարեւոր է առիջու... բոէ տեսնենք ախուր տրամադրութեանդ սկզբնաւորութեան բուն թուականը:

ԱՆՆԱ. (նեղուած). — ԶԵ՛, մի ափապէր:

ՏՕՔԹՈՐԸ. — Կը խնդրեմ որ լսես:

ԱՆՆԱ. — Ինչո՞ւ կ'ուզնս որ անհամայ բառ ըստ:

ՏՕՔԹՈՐԸ. — Կամ ընաւ այդ խօսքերը ընելու չէր և կամ պէտք է որ ամբողջացնես.

ԱՆՆԱ. — Հու ուշեմն, մեր նշանաւած որէն ի վեր ուր արածադրութիւնը ունի:

ՏՕՔԹՈՐԸ. (աշշահար). — Ի՞նչ կ'ըսնու... ի՞նչ տարօրինակ լայնութիւն, ի՞նչ խասումանութիւն: Զիս պարզապէս կը յուշանաւեցնեմ:

ԱՆՆԱ. — Նախազայում մը ունիմ... նու խազացում մը որ չէմ կընար վանել, նախառի փափաքիս:

ՏՕՔԹՈՐԸ. — Ի՞նչ նախազայում:

ԱՆՆԱ. — Ինձի ունագու կը թուի որ մեր ամսանահան կենաւը դժբախտ պիտի ըլլուց:

ՏՕՔԹՈՐԸ. — Ի՞նչ խնդիկ ենթագրութիւն:

ԱՆՆԱ. — Ենթագրութիւն թէ չէ, այլ պարզ նախազայում մը առանց որ և է պառհասի:

ՏՕՔԹՈՐԸ. — Բոցհակառակը ևս ամեն բան փայլուն կը տեսնեմ:

ԱՆՆԱ. — Երանի՛ քեզի:

ՏՕՔԹՈՐԸ. — Բայց պէտք է որ զան այլ իմ տառահանութիւնը ունենաւու...

ԱՆՆԱ. — Եթէ կարենացի... բայց, ափա՛ս, ինձի կը թուի թէ զիս չես սիրեք... կամ շտա թեթեւ, շտա հարեւանցի կերպազ կը սիրես և թէ այդ սէրը, եթէ երրեր գայութիւն ունի, յուառվ պիտի անցնի:

ՏՕՔԹՈՐԸ. — Այդ խօսքերովդ պարզապէս զիս կը զիրաւորես... եթէ քեզի չոփեի՛ ինչո՞ւ պիտի ուզէի նետ ամուսնանալ:

ԱՆՆԱ. — Չեմ զիտեր, բայց, ո՞յզ ոիտե, թերեւս ուրիշ նպատակներ ունիս:

ՏՕՔԹՈՐԸ. — Ի՞նչ նպատակներ... ոիրական ակնկույրութիւններ... զրութեար ունելու փափա՞ք...

ԱՆՆԱ. — ԶԵ՛, երբեք այդ բանը մաքս չիմ անու լուծ, կ'երգնամ քեզի... և իցի՛ թէ այդ ըլլուր...

ՏՕՔԹՈՐԸ. — Ի՞նչ ըստ կ'ուզնս:

ԱՆՆԱ. — Հայր կ'ուզնի որ եթէ միմիւնց իմ դրամակիսի համեր նետու ամուսնանալ ու զէիր զիս պիտի մեացի:

ՏՕԹԹՈՐԸ. — Բայց բոլորովին առկղծուածոյին դասնալ կը սկսի և չեմ դիտեր թէ ի՞նչ-պէս բացատրեմ քա խօսքերդ.

ԱՆՆԱ. — Էս! Ե որ ա՛յ չխօսինք այս մասին:

ՏՕԹԹՈՐԸ. — Բնդհակտուակը պէտք է որ կատարեալ կերպով լուսարտնես զիս, ըսկս թէ ինչ են քու կատկածներդ և թէ ինչ թագուն նպատակներ կը վերագրեա ինձի:

ԱՆՆԱ (շետակի տօքթօրին աշքերուն մէջ նայելով). — Կը մտածեմ որ թերես ինձի հետ ամուսնանալով նպատակ ունիս... (Կը լոէ):

ՏՕԹԹՈՐԸ (անհոտմբեր). — Բայց կը խընդում, խօսէ:

ԱՆՆԱ. — Նպատակ ունիս... ուրիշ սէր մը գոհացնելու:

ՏՕԹԹՈՐԸ (առշանար). — Իչ... քեզի հետ ամուսնանալով նպատակ ունիմ ուրիշ մը զուտցընելու: Ի՞նչ խորհրդաւոր ուժբառանութիւն:

ԱՆՆԱ. — Ես չեմ այդ ամբուսանութիւնը ընողները, այլ ուրիշներ:

ՏՕԹԹՈՐԸ. — Արս՞նք ըսէ՛ տեսնենք... բայց նախ այդ ուրիշ սէրը բացատրէ՛:

ԱՆՆԱ. — Բացատրութիւնը այս նոմակին մէջն է (Աննա կուրծքէն թուղթ մը կը հանէ և դողանար ձեռքով մը կ'երկարէ առքթօրին):

ՏՕԹԹՈՐԸ (թուղթը գրեթէ յափշտակելով վերջապէս ձեռք անցուցինք զաղանիքին բանալին (թուղթը կը բանայ և կը սկսի կարգալ մտովի):

«Օրիորդ Աննա, իբրև ձեր անկեղծ բարեկամը, պարտք կը զգամ յայտնութիւն մը ընկել ձեզի, այժմէն առաջքը առնելու համար ապազայ գրափառութիւններու. Խնդիրը ձեր ամուսնութեան շուրջը կը դառնայ : Տօքթօր Վարդան կրնայ շատ ճարտար թիշէկ մը, շատ չնորդքով երիտասարդ մը, շատ կրթուած ներկայանալի և նոյն իսկ ամէն աղնիւ ձիրքերով օժտուած անձ մը ըլլալ, բայց իր բոլոր այդ յատկութիւնները բաւական չեն ձեզ երջանիկ ընելու համար : Ասմէնէն հականը, երջունկութեան միակ պայմանը, այնինքն անկեղծ սէրը կը պակսի իբր քով։ Տօքթօր Վարդան չսիրեր ձեզի։ Մի՛ կարծէք որ զինքը պիտի ամբաստանեմ ըսելու և որ ձեզի հետ կ'ամսւանանայ ձեր գրամին համար։ Ա՛յ, տօքթօրը գրամապաշտ մէկը չէ. միայն թէ իցի՞ւ թէ դրամի համար ամուսնանար, այն ատեն կրնայինք յուսալ թէ որ մը սէրն ալ պիտի զարենաց, ափսո՞ս, տօքթօր Վարդան ձեզի հետ օժտուածիկը յաւելուածք

կ'ամսունանայ պարզապէս զիւրացնելու համար մեզալարտ ուր մը լ'թէկ բառով ջում, տօքթօրը կը սիրէ ձեր քոյրը, տիկին վերդինը և ձեր քոյրն այ փոխողարձարտը կը սիրէ տօքթօրը։ Թերես զուք ալ մինչն այսօր նշմարուծ ըլլուք այն չափազանց մակրսութիւնը որ կայ երկու քին միջն, իսկ եթէ չէք նշմարած՝ կրնաք առելէ ետքը ձեր աշքերը քիչ մը աւելի բանալ և այն առանս պիտի նշմարէք ամեն բան։ Ինչ որ յայտնէմ, սիրելի օրիորդ, բացարձուկ նշմարաւթիւն մըն է և կը յուսած որ որ մը ոսն պիտի մնաք որ այս նշմարտոթիւնը իմացույած եմ ձեզի։ Ձեր անկեղծ բորբոքումը։

Տօքթօր Վարդան քանի այս նամակըն ընթերցումը առաջ կը տանէր ոյնքան կ'առևելնար եր յուզումը։ Երբ ընթերցումը աւարտեց զգահար ձեռքով մը թուզթը վերացարձուց իր նրանածին։

ՏՕՔԹՕՐԸ (Հազորանց յուզում)։ Եւ այս աներեւակայելի զրաբարտութիւնը կարդալո՞վ է որ այդ խօսքերը ըօիր ինծի... ինչպէ՞ս բազէ մը կրցոր ձաքէդ անցնել որ այսպիսի հրէշային բան մը կրնայ իրաւ ըլլալ... ինչպէ՞ս կարեւորութիւն առիք անօասրապիր նամակի մը...։

ԱՆՆԱ (ինքն ալ յուզուած և չփոթած)։ Ինչ գիտնալ... խորհնեցոյ որ թերես...։

ՏՕՔԹՕՐԸ. — Թերես ի՞նչ...։

ԱՆՆԱ. — Թերես նշմարտութիւն մը կար այս զրուածքին մէջ։

ՏՕՔԹՕՐԸ. — Բայց այդպիսի ենթադրութիւն մը ընկայու ո՛չ թէ միայն զիս նախառած կ'ըլլաս, այլ ինչ աւելի քոյրդ։

ԱՆՆԱ. — Այսպէս է, ուսկայն չեմ զիակը ինչու այս նամակը տակն վրայ ըրաւ զիս։

ՏՕՔԹՕՐԸ. — Յայտնի է որ վաս ու մաստիկա թշնամիքի մը դործն է այս։

ԱՆՆԱ. — Ես չեմ կարծեր ոս թշնամիքի մը անհնամ, ո՛չ մէկուն գէշութիւն մը ըրած եմ կեանքիս մէջ...։

ՏՕՔԹՕՐԸ. — Դուն թերես չունիս, բայց ոս սնիմ և այս թշնամական դործը ո՛չ թէ քեզի, այլ ինծի ուզուած է, ասոր բալորովին ապառուց եմ։

ԱՆՆԱ. — Ի՞ն նպատակով։

ՏՕՔԹՕՐԸ. — Նպատակը շատ պարզ է։ Եեր անոսնութիւնը արգիլուու համար։

ԱՆՆԱ. — Բայց ո՞վ պիտի փորձէր այդպիսի բան մը։

ՏՕՔԹՕՐԸ. — Սիրելիս կը տեսնամ որ շատ միամիտ ես, նոյն իսկ չափազանց միամիտ, չիս գուշակեր թէ ուրիէ կուզայ հարուածը... և նամակը կարդարուս պէս զուշակեցի։

ԱՆՆԱ. — Հաւատո՞ւ որ ես կարող չեմ գուշակելու։

ՏՕՔԹՈՐԸ. — Դիտես որ քեզի հետ նշանաւիլ ուզող ուրիշ թեկնածու մըն ալ կար։

ԱՆՆԱ. — Փաստաբառ կարկամեա՞ն է դիւնին։

ՏՕՔԹՈՐԸ. — Եոքինքը... արդ հարիւրին հարիւր յայտնի է որ հարուածը անոր կողմէ կուգայ։

ԱՆՆԱ. — Կը կարծե՞ս որ այգպիսի վատութիւն զօրելու կարող է, ինք, փառաբան մը... .

ՏՕՔԹՈՐԸ. — Աչ թէ կը կարծեմ, այս բացարձակապէս կը հաւատամ... այս նամակը իր կողմէ զրուած է ասոր բնաւ տարակոյս չկայ... և նոյն խոկ ապացոյցներ ունիմ։

ԱՆՆԱ. — Ապացոյցնե՞ր...

ՏՕՔԹՈՐԸ. — Այսինքն զիտեմ որ կարկամ եան չափազանց զայրացած է իր նախառակին չհամելուն համար և իր արժանապատութիւնը վիրաւորուած կը զՊայ, ասոր համար ամէն ունակ աղօտոտ միջոցներու կը գիմէ կոր, ամէն ունակ չարախօսութիւններ կը հնարէ կոր իմ ըտսիւ... .

ԱՆՆԱ (համոզուած). — Այդ ճշմարիտ իրեայ ըլլալ... Այս հաւանականոէ որ կարկամեանի կողմէ զրուած է նամակը։

ՏՕՔԹՈՐԸ. — Աչ թէ հաւանական, այլ ապահով է... .

ԱՆՆԱ. — Աւրիմն այս գրուածները ծայրէ ի ծայր սուութիւններ են։

ՏՕՔԹՈՐԸ. — Բայց չեմ ներեր քեզի որ այդ մասին նոյնիսկ ամենափոքը կասկած մը ունենաւ եթէ ինձի չես խնայիմ՝ զանէ քրոջը տիկին վերգինին խնայէ։

ԱՆՆԱ. — Այս, կը հաւատամ իսուքիդ, եղածը սուորին զրպարտութիւն մըն է, իրաւունք ունիս (նամակը զոր տակաւին ձեռքը բանած է, կաոր կաոր կ'ընէ ու կը նետէ) խենդ էի որ այդ գրուածքին հաւատք ընծայեցի... .

ՏՕՔԹՈՐԸ. — Կը յուռամ որ զոնէ քրոջ բան մը յայտնի չըբիր։

ԱՆՆԱ. — Աչ բարեբախտաբար, պահ մը յուզումէս տարուած ինորեցայ նամակը իրեն ցոյց տալ, բայց յետոյ նախամեծար համարեցի քեզի խօսիլ։

ՏՕՔԹՈՐԸ. — Շատ աղէկ ըրեր ես, պարապ ուելք բոյրդ ալլյուզմունքի պիտի մատնէիր։

ԱՆՆԱ. — Աւրիմն վստա՞ն ես որ կարկամեանի զործն է այս։

ՏՕՔԹՈՐԸ. — Աւրիչ ովկ կընայ ըլլալ, այն միայն շոն ունի որ մեր ամուսնութիւնը, յուրը իյնայ։

ԱՆՆԱ. (Կառկածու) .— Միայն այսն...
ՏՕՔԹՈՐԸ. — Աւրիշ ովզ կ'ուզես որ ըլլայ
ԱՆՆԱ. — Թերես ուրիշներ ալ կան որոնց
զո՞չ չեն այս ամուսնութենէն:

ՏՕՔԹՈՐԸ. — Աւրիշ մէկը չեմ տեսնար կո
եռ:

ԱՆՆԱ. — Օրինակի համար կին մը կամ ո
րիորդ մը.

ՏՕՔԹՈՐԸ (Ղարմացած). — Կի՞ն մը կա
օրիորդ մը... ի՞նչ ըսել կ'ուզես, որո՞ւ կ'ակ
նարկես:

ԱՆՆԱ. — Ո՞չ մէկու կ'ակնարկեմ այլ պար
ենթազրութիւն մը կ'ընեմ... այսպէս տարառ
կասկած մը:

ՏՕՔԹՈՐԸ. — Աւելի յատակօրէն խօսէ՛, կ
տեսնամ որ այսօր սովորականէն տարբեր տրա
մաղրութեան մը մէջ կը գտնուիս...

ԱՆՆԱ. — Չի՞ կրնար ըլլալ որ կին մը կա
օրիորդ մը քեզ սիրէ և իմանալով որ ինձի հե
նչանուած ես, այսպիսի միջաց մը խորհի մեղ ի
րարմէ հեռացնելու համար:

ՏՕՔԹՈՐԸ. — Ահաւասիկ տարօրինակ ե՞ն
թազրութիւն մըն ալ... բայց ինչո՞ւ երեւա
կայական հակառակօրդներ վնասել երբ բո՞՛՛
հակառակօրդը մէջտեղն է:

ԱՆՆԱ. — Չեմ զիանը, բայց տնկամ մը օր
կատածը մտաւ մտքիս մէջ ա՛լ հանգիստ չեմ:

ՏՕՔԹՈՐԸ. — Զուր անդը ինքպինքդ յուղ-
մունքներու կը մատնես, սիրելիս:

ԱՆՆԱ. — Պարզապէս նախազգացումի ար-
դիսնք, բան մը ինձի կ'ըսէ թէ սպասնութիք մը
կայ մեր գիրուն վրայ:

ՏՕՔԹՈՐԸ. — Եթ՛ հաւատար այդ տեսակ
բաներու և նայէ որ միաքդ այդ խորհուրդնե-
րագ չարչարես, օրովհետեւ յաճախ բան է զըժ-
րախառաթիւն մը նախազուշակել օրպէսզի այդ
գիրախոտութրւնը իբաւցնէ կատարուի: Ես այս
ինդիրը լրջօրէն պիտի քննեմ և կը յուսած որ
երեւան հանեմ նամակադիրը որ ուրիշ մէկ? չի
կրնար ըլլալ, այլ նոյնինքն այդ վարնոց փաս-
տաբանը... միայն թէ նամուկը պատահելու չէիր:

ԱՆՆԱ. — Կը կարծես որ կարկամեան իր
ձեռքի գիրով գրած ըլլայ զայն:

ՏՕՔԹՈՐԸ. — Այդ տեսակ ազտառ գործեր
երբ մէկը կ'ընէ, չուզեց մեզատկիցներ ունենալ,
և կ'ենթազրեմ որ ինք գրած է, ոիրը կեզե-
լով անջուշա:

ԱՆՆԱ. — Մեզը որ նամակը պատահեր եմ
ուրեմն:

ՏՕՄԹՈՐԸ. — Ինչ որ է եղածը եղած է ո՞ւ
չմօսինք ատար զբայ:

Նոյն միջոցին գուռը կը բացուի և ներս կը
մտնէ տիկին Վերդին, ժաման զէմքով կը ժա-
մանաց երկու նշանածներուն:

ՎԵՐԴԻՆ. — Ա'լ բաւական է որքան որ զը-
րութ զիսի առանձին մնացիք:

ՏՕՄԹՈՐԸ. — Բայց արկին, ո՛վ կ'արգիլէր
ձեզ տոաջին վայրկեանէն մեր մօար գալու:

ՎԵՐԴԻՆ. — Այդ աստիճան չար չեմ... յե-
այս ուզեցի որ Աննան քեզի հետ քիչ մը առան-
ձին մնայ որպէսզի զուարթանայ... շատ պէտք
ունէր զաւարթանալու և հիմա կը աեսնամ որ
ուզածս եզեր է:

ՏՕՄԹՈՐԸ. — Աւրեմն ես չեսած ախուրը էր:
ՎԵՐԴԻՆ. — Զափազանց... ո՛չ թէ միայն
ախուր այլ մտահոգ և ասիկու երկու օրէ ի վեր,
չեմ զբակը ինչ ունէր, թերեօ զուն կրցուր չառ-
կընալ:

ԱՆՆԸ. (յանդիմանական). — Բայց, Վերդին
ինչո՞ւ պարապ խօսքեր կ'ընես, ո՞չ ախուր էի
և ո՛չ այլ մտահոգ:

ՎԵՐԴԻՆ. — Ես զատծո զբակմ, ճիշտ իրո-
ղութիւնն է որ կ'ըսէմ, պարապ աեզը մի՛ ծած-
կեր, միայն թէ կ'ուզէի հասկնալ, վերջապէս
մեծ քոյրդ եմ և պէտք է որ ամէն բան ըստ
ինձի:

ԱՆՆԸ. (նեղուած). — Բայց լսելիք բան մը
ի կար, քիչ մը զլուխս կը ցաւէր, հիմա տն-
յառ:

ՎԵՐԴԻՆ. (թերահաւատ). — Երկու օրէ ի
վեր յարունակաբար զլուխտ կը ցաւէր... թո՞զ
ոսէիր դեղ մը կ'ընէինք, կամ բժիշկ մը բերել
կուտոյինք:

ՏՕՄԹՈՐԸ. — Պարապ աեզը սիրու մի համա-
ցընէք, տիկին, վաստի եղէք որ Աննա որ և է
նոդ կամ տիրութիւն չունի...

ՎԵՐԴԻՆ. — Կ'երեւայ որ զուն յաջողեր ևս
իր տիրութիւնը վարատելու:

ՏՕՄԹՈՐԸ. — Թերեւս... բժիշկ եմ և այսօր
բժիշկ մը, ճշմարիտ հոգիբան բժիշկ մը, կարող
է բուժել թէ՛ մարմնական և թէ հոգիկան տը-
կարութիւնները:

ՎԵՐԴԻՆ. — Այդ խօսքերով կը հաստատես
թէ Աննա բան մը ունէր... զօնէ հոգիկան տագ-
նապ մը,

ՏՕՄԹՈՐԸ. — Այդ աեսակ խօսք մը չըսի...
իրողութիւնը այն է որ Աննա բան մըն աւ չու-
նի (Աննային դառնալով այնպէս չէ)...
ԱՆՆԸ. — Բնականաբար...

«Փամանակ»ի յաւելուածք

ՎԵՐԴԻՆ. — Ես իմ հաստատ համագումար ունի և առկէ չեմ կրնար բաժնութիւն:

ՏՕՔԹՈՒՐԼ. — Ի՞նչ է այդ համագումար:

ՎԵՐԴԻՆ. (յանկարծ նշանակով քիչ մը առաջ անալիք է առաջնորդ նշանակութիւնը) . — Անաւասիկ իմ համագումար (թղթի կտարները չուց կատայ) : Ի՞նչ են այլ բարձր կտարները:

ՏՕՔԹՈՒՐԼ (անտարբեր). — Պատասած նաև մակի մը կտարները... ի՞նչ նշանակութիւն ունի:

ՎԵՐԴԻՆ. — Ծառ մեծ նշանակութիւն... այս սենեակը զեռ ժամ մը առաջ աւլելիս մաքրել տուի, հետեւաքար այդ կտարները նոր նեռուած են այդ աել:

ՏՕՔԹՈՒՐԼ (հեղնական). — Հարցութնիջ զատաւոր ըլլալու էիք, ափկին, կը տեսնամ որ շատ յարմարութիւն աւնիք ոյզողիսի պաշտօնի մը համար բայց ենթացրենք որ իբրաւնէ նոր պատասած է այս նամակը, ի՞նչ կը հետեւ ատկէ:

ՎԵՐԴԻՆ. — Կը հետեւի որ կամ զան կամ Անսան պատասած է:

ՏՕՔԹՈՒՐԼ. — Այդ ակ Կընդունիմ, յատօք...

ՎԵՐԴԻՆ. — Հիմտ պիտի բացատրեմ Անս-

անքը: Աննային տիրութիւնը և մտահղութիւնը սկսում այն օրէն ուր այս նամակը սառ-

ու և այս բանք ինձի իմացուց սպասունին որ նախակը իրեն յանձնած էր...

ԱՆՆԱ. (ընդմիջելով). — Բայց, Վերդին, չափանց կորիւորութիւն կուտաս ոչինչ բանին (թղթի կտարները չուց կատայ): Ի՞նչ են այլ բարձր կտարները...

ՎԵՐԴԻՆ. — Ինչ որ քեզի կը վերաբերի ինձի ամար օշինչ չէ... զիտես թէ որչոք կը սիրեմ թղթի:

ԱՆՆԱ. — Առոր կտարնած շոնիմ:

ՎԵՐԴԻՆ. — Քեզի հարցուցի թէ ի՞նչ էր որդ նամակը և պատասխանեցի, որ բարեկամունիքի մը կողմէ թէզի հրուեր մըս էր... վրասան ևս որ Ֆիշա չխօսեցար, ոյց նամակին մէջ տան մը գրաւած էր որ պատճառ եղու քիչ արին նեցնելու... և հիմտ այդ նամակին կտարները են սառնը:

ՏՕՔԹՈՒՐԼ. — Կը տեսնար որ, տիկին, ձենք բան մը կտրելի չէ պահենք... կ'ուզէ՞ք որ ամբողջ հշամարութիւնը ըստն ձեզի, քանի որ Աննա կը դժկամակի կը խօսելու:

ՎԵՐԴԻՆ. — Անաւարտիցոյ կ'ուզէ՞ք:

ՏՕՔԹՈՒՐԼ. — Լաւ որքին ձեր կառկածը Կը զայտիկութիւնը ճիշտ է... Աննու նամակը

մը առացած է... անստորադիր նումուկ մը և ու-
սոր վրայ մատատնջութեան մատուած և հիմա
այդ նամակն է որ պատուց զայն ինձի կար-
դալէ նաքը:

ՎԵՐԴԻՆ. — Ի՞նչ կար զրուած այս նամա-
կին մէջ:

ՏՕՔԹՈՐԸ. — Ի՞նչ որ ընդհանրապէս կը գըր-
ուին անստորապիր նամակներու մէջ... զբար-
տութիւններ:

ՎԵՐԴԻՆ. — Որո՞ւ մասին:

ՏՕՔԹՈՐԸ. — Իմ մասիս... բայց այնպիսի
արտառոց զբարտութիւններ որոնք մէկ վայր-
կեանի մէջ կրցայ չըել և հիմա անսնց հետքն
անզամ չմնաց, այնպէս է՝ Աննա:

ԱՆՆԱ. — Եւ հետքը չմնալուն ապացոյցն այ-
այն է որ նամակը ես իմ ձեռքովս պատուեցի:

ՏՕՔԹՈՐԸ. — Ահաւասիկ, ոիկին, ամբով
ձշմարտութիւնը,

ՎԵՐԴԻՆ. — Բայց ատիկա առաջին վայր-
կեանէն կրնար ըսել ինձի, փոխանակ զիս իս-
քելու:

ՏՕՔԹՈՐԸ. — Ընդհակառակը Աննա շատ
փափկանկառութեամբ վարուած է և ես չնոր-
հակալ եմ իրեն... փոխանակ ու իշներուն կար-
գալու այդ զբարտիչ նամակը ուզգուկի ուղած

է ինձի զայդ առյ և առօվ ապացուեցանեւ թէ հա-
սագ ունի իմ վրաս. Աւրեմն, այսպէս, ինզիքը
վերջնականապէս փակուած է:

ՎԵՐԴԻՆ. — Բայց ինչո՞ւ և ի՞նչ զբարտու-
թիւն ըրած են ձեզի գէմ:

ԱՆՆԱ. — Կ'ազաչեմ, Վերդին, ա՛յ զայնոք
այս խօսքս:

ՏՕՔԹՈՐԸ. — Զբարտութիւնը, ինչպէս ը-
օֆ, արտառոց բան մըն էր և չարժեն զրան իս-
պէլ անզամ իսկ թէ ինչո՞ւ այդ զբարտութիւ-
նը ըրած են, շատ դժուար է գուշակել, պար-
զապէս մեր միութիւնը արգիելու. Համար և ը-
նողն ալ ապրակոյս չի կայ թէ փաստաբան կար-
կամեանն է...»

ՎԵՐԴԻՆ (զարձացկոտ). — Ի՞նչ կ'ըսեն, ա-
պացոյց մը ունի՞ս այս մասին:

ՏՕՔԹՈՐԸ. — Բայց ուրիշ ո՞վ կ'ուզէք որ
բայց ք տի որ այժմ իմ միակ հակառակորդս
այն է յարմէհետէ Աննան յափշտակեցի իր ձեռ-
քն...

(Նոյն միջրջին սենեակին զուոր բացուե-
ցաւ և ներս մտաւ արկին Սօֆի ծավուեան.
Այս այցելութիւնը վերջ զբան նախորդ խօսակ-
ուութեան: Քաղաքավարական բորեւառուներէ
և իմարու որպիսութեան մասին սովորական

հարցումներէ ետքը, նոր խոսուկցաթիւն մը
սկսու:)

ԱՅՃԻ. — Այսպէս ուրիշն, տօքթօր (Վար-
դան, Կ'երեւայ որ ձեր գարբանառունը հաս փո-
խազրած էք:

ՏՕՔԹՈՐԸ. — Երեսո՞մ հարցնել, լափկին, թէ
ի՞նչ բան այցպէս համարի կուտայ:...

ԱՅՃԻ (Խնդրով). — Բայց ձեր խերկացու-
թիւնը այսուհեղ:

ՏՕՔԹՈՐԸ. — Եշտիած մը իրաւունք լուսի՞-
այցելու իր նշանածին:

ԱՅՃԻ. — Անշուշա իրաւունք ունի, միայն
թէ կիրակի օրերը, մինչդեռ այսոր հինգուր-
թի է:

ՏՕՔԹՈՐԸ. — Ձեի դիտեր որ այդորին կո-
նոն զոյսթիւն ունի:

ՎԵՐԴԻՆՆ. — Առանք հին ոսկորութիւններ
ոն, ափկին Աւքի, հիմա նշանածները ուժին որ
իրար կը ահուման:

ԱՅՃԻ. — Եւ չուտ որ ազէկ կ'ընեն, իմ ը-
ստո պարզ համակ մըն եք, նշանածութեան
չքջանը լաւազանն է, բայցը երազութն է,
այն...

ՏՕՔԹՈՐԸ. — Բայ ամսունութիւնքը:

ԱՅՃԻ. — Գննդակ զարթումը...

ՏՕՔԹՈՐԸ. — Կ'ազաչիմ, ափկին, գոնի մեզի
մի բաէք այդ բաները:

ԱՅՃԻ. — Ես անկիզմարէն կը խօսիմ ինչ որ
կը մատծեմ:

ՏՕՔԹՈՐԸ. — Ձեր խօսքերը բազը պիտի
կարծէ թէ դժբախտ ամսուսին մըն էք:

ԱՅՃԻ. — Ես իմ աւճնականիս մասին չեմ
խօսիր... ևս զնդակառութիւնը մինչեւ այսօր եր-
շանիկ ապրած եմ իմ ամսունուց հետա:

ՏՕՔԹՈՐԸ. — Աւրեմն ինչո՞ւ այդ երջանկու-
թիւնը կ'ուզէք զանալ ուրիշներուն:

ԱՅՃԻ. — Որովհետեւ չուքըս ամսունական
դժբախտութիւններ կը անսում չիայն: ։

ՏՕՔԹՈՐԸ. — Բայց կ'ընդունիք որո՞ւ բայս-
աթիւններ կան, օրինակ՝ զուք:

ԱՅՃԻ. — Անլուսա...

ՏՕՔԹՈՐԸ. — Լու սպրինն չէ՞ք կարծեր որ
այդ բայսաւթիւններէն մէկն ալ մննք կըր-
նազ ըլլու:

ԱՅՃԻ. — Աչ թէ կարծել, տցէ կը մտղթեմ
որ այնպէս ըլլոյ:

ՏՕՔԹՈՐԸ. — Շնորհակազութիւն ուրիշն:

ԱՅՃԻ. — Արդէն ես քնու, մոքիս չոնցուցի-
ձեզի տեխարիկներ... ծիայն թէ այսօր գէց աօս-
որութեան մը ներքեւ կը զանուիմ և թերեւո
այդ կատառագի յանենո զարթեր եմ:

ՎԵՐԴԻՆ. — Բնացու համար...

ՅՈՅԻ. — Արավինետեւ ընտանեկան շատ աը-
խար պատմութիւն մը լոեցի այսօր:

ՏՕՔԹՈՐԼ. — Կ'երեւայ որ շատ դիւրազգած
էք, արկին, և ատրիկա լու բան մը չե... առ-
ուշք նոյն իսկ ձեր դատողութեան վրայ կ'ազդէ
կօր:

ՎԵՐԴԻՆ. — Բայց ի՞նչ է տեսնենք այդ աը-
խար պատմութիւնը:

ՍՈՅԻ. — Զեմ ուզեր այս նշանածներուն
ըովով պատմել...

ԱՆՆԱ. — Մենք մտիկ չենք ընկը,

ՎԵՐԴԻՆ (հետաքրքիր). — Վրան բա՛ց պատ-
մութիւն մըն է:

ՍՈՅԻ. — Բնաւ երբեք...

ՏՕՔԹՈՐԼ. — Բայց մեր հետաքրսութիւնը
բաւական գրաւեցիք, արկին, կը խեղիմ որ
պատմէք ձեր պատմութիւնը:

ՍՈՅԻ. — Ընտանեկան տում մըն է:

ՎԵՐԴԻՆ. — Չաւակ ունեցա՞ն...

ՍՈՅԻ. — Ազուրիկ մանչ մը:

ՎԵՐԴԻՆ. — էյ ի՞նչ է եղեր:

ՍՈՅԻ. — Երէկ երիկուն ինքդինքը թունա-
սորեր է...

ՎԵՐԴԻՆ. — Ի՞նչ կ'ըսես, ի նչու համար,
ի նչպէս, բան մը եղաւ...

ՍՈՅԻ. — Վիճակը բաւական ծանր է... բայց
բժիշկը կ'ըսէ որ կեանքը վտանգի մէջ չէ:

ՏՕՔԹՈՐԼ. — Ինչպէս թունաւորեր է ինք-
զինքը:

ՍՈՅԻ. — Բրա՛ւ որ լու չեմ զիտեր... կ'ե-
րեւայ որ ծանր թոյն մը տոեր է թէե, բայց
քանակութիւնը քիչ է եղեր, և այդ պատճա-
ռով յոյն ունիւր զինքը ազատելու:

ՎԵՐԴԻՆ. — Բայց պատճառը ի՞նչ է այս
յուսանուական արարքին:

ՍՈՅԻ. — Պատճառը խելքէ մաքէ չանցնե-
մաք բան մը... ամուսինը ընտանեկան յարկը
երելզ թողեր նեռացեր է...

ՏՕՔԹՈՐԼ. — Բայց թերեւս վայրինական
իմարտ թիւն մըն է այդ... յանախ պատճած
են հմանողինունք բաներ, առոր համար չարժեր
այդ տեսակ յօւսանատական միջացներու զիմե-
ռու:

ՍՈՅԻ. — Դեռ մանրաւասնութիւնները չեք
կիսեր:

ՎԵՐԴԻՆ. — Պատմէ՛ տեսնենք:

ՍՈՅԻ. — Այց սրբան Պոլսին հեռացան է և
ոտկութին յայտնի չէ թէ ո՞ր կողմ դաշտ է:

«Փամբանակ» բաւելուածք

ՏՕՔԹՈՐԻ. — Իրարու հետ սիրով չէի՞ն:

ԱՅՑԻ. — Կիր շատ կը սիրէք իր ամուսին և ամուսին այ այնպէս մը ցոյց կուտար թիսքն ալ կնոջը վեց կը խենդինայ: Բայց ամենը արդ է ամէնէն առատվելին կայ:

ՎԵՐԴԻՆ. — Ի՞նչ է տեսնենք...

ԱՅՑԻ. — Այդ խայտառակը առանձին գացեր այլ իր հետ ատքիք է նույն ամուսնացու կին մը...

ՏՕՔԹՈՐԻ (զայթակզած գէմքով մը), — Ես սոսկալի բան է... անքարոյականութեան շարքայի սոստիճան է... ու այդ կինը զաւոր նե՞ր անի:

ԱՅՑԻ. — Այս, երկու վորովի զաւորին գիրգին (օղբերգական), — Դէ՞ռ ինչ պիտի յանոք նոտառած իմ:

ՏՕՔԹՈՐԻ. — Այդ հաւտառիմ՝ ի՞նչ մասսին բնոյ քննեցք կը բանէ կար:

ԱՍՖԻ. — Կ'երեւայ թէ շատ հոգ բբած է նի, որովհաւա ինք արգէն հոմանուժի մը ու եղեր որուն հետ կ'անցնէ ժամանակը:

ՏՕՔԹՈՐԻ (ներոզամիտ), — Այն ատքն կնոյ յանցանքը կը մեղմանայ:

ԱՅՑԻ. — Ենչ որ ալ ըլլայ մեծ զերախտութիւն մընէ այս... երկու ընտանիքներու քայլացումը... ահա տոր համար շատ բռնտեսորակազրութեան մը մէջ կը գտնուիմ այսօր:

ՏՕՔԹՈՐԻ. — Այդ տեսակ գէպքերը, բարերախտաքար բացօնութիւն կը կուզնէն... ամէն պարագային հօ վասահ եմ որ ուրդպի իբ բան մը պիտի չպատահի երրոր ես և Անես միսսին ամուսնանանք:

ԱՆՆԱ (կասկ շծոտ). — Բայրովին ապահով եմ այդ մասսին:

ՏՕՔԹՈՐԻ. — Գանչ ես աեղի ոլիսի չի տաժ, այդ մասին կրնամ վասահացնել ձեզ, զալով քերի, նոքնքան ազահով եմ քու մասիդ ու:

ԱՆՆԱ. — Եսու շնորհակալ եմ քու այդ զընահառութիւն:

ԳԼՈՒԽՆ Ե.

ԿԱՐՈՒԽԻՆ ԿԸ ԳՈՐԾԷ

Օրիորդ Աշխեն իր ժամանակը պարագ չանց ցոց և հաւատարմաքար, ծառայեց Կարկամեանին: Այս ծառայութիւնը բնականարար ձրի չէր, այլ ընդհակուակը առատօրէն վարձառարած: Աշխեն զնաց գտաւ այն, կինը որուն յանձնեց տօքթոր Վարդանը լրածուելու զործը, ամէն պէտք եղած մանրամասն ծանօթաւթիւնները աւալով: Պառաւ ջառաւելը որ Ազգակի տառաւ կը կոչուեր և ընդարձակուաւալ ծանօթաւթիւններ ունէր Բերայի հայ ընտաննկան բոլոր խռուերուն հետ, իսկոյն ճանչցու տօքթոր Վարդանը, նոյն իսկ Աշխենէն առաջ բառ, թէ ու ու կը ընակէր: Միայն թէ զործի սկսելէ տառջ կանխազնար մը ուզեց: Կարկամեան 25 ուկի վճարեց որոսն հինգը, բնակունարար Աշխեն զրպանց իրեւ մաշնորդէլք: Բաց առափ հինգ ոսկի ալ փաստաբանէն առաւ կարուհին:

Կարկամեան ամէն օր կը սպառէր այց լուսութեան արզիւնքին, բարեբախտարար իր

սպասուած երկար չտեսեց: Դեռ յարաթը յբալուած՝ Աշխեն իրիկուն մը յաղթականորէն մատահասաբանին զրուենեակը, երբ այս վերջինը առանձին նոտած զրաւելանին առջեւ, կրուստուէր միամբ ու հարուստ բանախորդի մը որ ափսո՞ն, չեր զար:

Ինչպէս յայտնի է, հարաւատ և միտքին յահամարգ մը բոլոր փաստաբաններուն մատոիք պարն է, թէեւ այդ հաշվարքիկ թուչունը շատ հազարագիւտ է այժմ:

Աշխենին զուարթ ու յաղթական մատքը զրաւենիկն անրո՛ իսկոյն փաստաբանին ու զր պրաւեց:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ի՞նչ լուր տեսնենք, երեսը կը խնայա կոր:

ԱՇԽԵՆ. — Հարկաւ սիստի ինդայ... զուր րանեցինք:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ինչպէս...

ԱՇԽԵՆ. — Տօքթորը միր ձեռքին մէջն է, այսօր եթէ ուզենը կրնունք նշանը ևս ընել տալ... միայն թէ 50 ոսկի պիսի տառ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Որո՞ւ, ինչո՞ւ համար...

ԱՇԽԵՆ. — Զարկանալի՛ հարցում, որո՞ւ պիսի տառ, հարկաւ ինձի աւալու վիճ, այդ Առագի հանչմինքի զուրու կը սպառէ կոր:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Միասի՞ն եկաք:

ԱՇԽԵՆ. — Ինչ ընեմ, նու բերել չուզեցի,
բայց «ձիքու թագուց»...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Բայց նոխ առ եղածը
պատմե՛ յետոյ զբամի խնդիրը կարեցի և կոր-
դազրել:

ԱՇԽԵՆ. — Եթէ կ'ուզես ինքը նու բերեմ
թո՞ղ աեկնի անզօք օբատմէ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Այդ աեկի ովկի կ'ուզայ:

Աշխեն գուրս կ'ելլու ու վայրինոն մը ետ-

քր կը վերադառնաց Ազագի տառաւին հետ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Հրամմէ՞ մայրիկ, եկար-
նառէ՞ նոյնինք, ինչպէ՞ս ես ազէ՞կ ին... սիկու-
րա մը կը ծխե՞ս:

ԱԳԱԳԻ. — Եյ համ մը իսինմ... փա՛ռք Առ-
տուծոց զաւակս ազէկ հանգիստ եմ, իշապահ
դրւն այ ազէկ ենք:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ենորհաւուր եմ, ազէկ եմ:

ԱԴԱԳԻ. — Առաւած աեկի ազէկ ընէ՞:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Եյ ինչ ուժի հայինք քե-
զի յանձնուած զորձը:

ԱԳԱԳԻ. — Ինչ պիտի բնեմ, պետք եզածին
պէս ըրի, ի՞թ ձեռքիօ բա՞ն իր փախչի... շատ
ազնեցած ամեմ, ծայրը բերի:

ԿԱՐԿԱՄԵԱՆ (հետաքրքիր). — Ե՞ւ, պատմի
ահնենք:

ԱԳԱԳԻ. — Պատմեմ զաւակս, բայց մեր յազ-
ուութիւնը պարսպը չերթաց:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Աս ի՞նչ խոռք է... և
ուրիշն իրաւունքը ուտող մարդ չէմ... նոյն
իոկ քեզի կանխիմիկ զբամ վճարեցի, երեսդ ան-
դամ չտեսած:

ԱԳԱԳԻ. — Ոզչ բլաս, այնպէս և բայց ինչ
պիտինք, հիմակաւան մարզիկը անցյիս են,
զործերնին ահնալին ետքը ա՛ւ փարս տալ չեն
ուղիբ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ես այդ ահամի մարզիկն
չեմ:

ԱՇԽԵՆ (միջամտելով). — Կարմամետն է,
թէնտին անանկ մարդ չէ, խօսքին աէքն է:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Հիմտ մեկ պարմանը ի՞նչ
զբամբն կէսը ասաչ պիտի կէտն ալ հաթքը,
այնպէս չէ... բայ է որ 25 սոկի կ'ուզեն...
պատմէ պատմելիքդ ու զբամգ ա՛ս, հաս պատ-
րասա է:

ԱԳԱԳԻ (միշտ խօսքը Աշխենին սողուելով).
— Ծեր խօսքը ասա՞նկ էր:

ԱՇԽԵՆ (քիչ մը շփոթած). — Այսինքն կար-
կամեան է թէնտին անանկ բառը որ 25 սոկի տ-
առէ կուտայ 25 սոկի տէ հաթքը:

ԿԱՐԿԱՄԵԱՆ (Վճռաբար).— ԱԲՔ սակար-
հաթիւնը տյագէս էր:

ԱԳԱԳԻ (Աշխենին).— Սմմա ևս ի՞նչ ըստ:
ԱՇԽԵՆ.— Դաւա ալ ըստիր որ նիթէ զործը
յալոցնեն՝ բացէն նուէր մը կ'ուզես:

ԱԳԱԳԻ.— Դաւա ալ ըստիր որ այդ նուէրը
բնէ դիտցիրք անանկ շեղա՞ւ, աղջիկու. նայէ
վերը Աստամծ կայ, իրարու սուտ չխօսինք:

ԱՇԽԵՆ.— Սուտ խօսելիք քան չի կայ, իրա-
է որ այնպէս ըսի:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ես այդ նուէրէն լուր չու-
նիմ, բայդ ինչ որ է, քանի որ օրիորդ Աշխենը
իր հոգին տառնկ խոսում մը ըրեր է, ևս այ-
կ'ընդունիմ ու բացէն քան մը կը վճարեմ.
բայց նախ իս եզածը իմանանք:

ԱԳԱԳԻ.— Խօսչուց դիտցած ըլլաս ու
հարձն էլլու պակաս խօսք չըլլայ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ (ահամքեր).— Ծառ աղեկ
հոսկցունք, սա ըսելիքդ ըսէ:

ԱՇԽԵՆ (Ազուպիին).— Երկար մի՛ ընմք
կարկամեան էֆէնտին խօսքին տէրը մարդ է,
բու հախրդ չուտեր:

ԱԳԱԳԻ.— Էֆէնտիմ, երկու երեք օր, ուս-
րակ տէղը տօքթօրին ետեւէն ոդտակէս ետ-
քը, առջի օրը, ցեղեկէն ետքը, ժոմից երկու դժո-

ատենները տեսայ որ տունէն դուրս ելաւ և
Թաքոիմի կողմերը գնաց, Ս. Օարութիւն եկե-
զեցին փողոցը մտաւ, յետոյ դէպի աջ դարձաւ
և տան մը առջեւ կեցաւ ու դուռը զարկաւ: Ա-
սիկա տեսնելուս պէս հասկցայ քի տօքթօրը
եախան ձեռք տուաւ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ (միամիտ).— Բայց ինչո՞ւ
այդպէս ենթադրեցիր:

ԱԳԱԳԻ.— Մեղայ, ... ատ տունը մատամ
կալիսիիին տունն է... հինուց զիտեմ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Կալիսիին ո՞վ է...

ԱԳԱԳԻ.— Ճանըմ, հոռոմ կնիկ մը... տու-
նը բոնած է, օտա օտա քիրայի կուտայ... տօք-
թօրի պէս դործ ունեցողներուն:

ԿԱՐԿԱՄԵԱՆ (ժպտելով).— Հասկցայ... էյ,
շարունակէ:

ԱԳԱԳԻ.— Էֆէնտիմ, տօքթօրին հոն մըտ-
նալը տեսնելուս պէս, ես սկսայ փողոցին մէջ
վեր վար պտղտիլ... էփէյի մը ասանկ պտղտե-
ցայ, էէմէն հէմէն երկու սահաթի չափ... մէյ-
մըն ալ տանը դուռը բացուեցաւ ու տօքթօրը
դուրս ելաւ, ետեւէն ալ կնիկ մը... էյ, կնիկը
տեսայ չտեսայ խենթենալս եկաւ...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. (հետաքրքիր). — Ի՞նչո՞ւ հաւամար, ո՞վ էր սթ...

ԱԴԱՊԻ. (գայթակղած զէժքով մը). — Վո՞ւց, ասիկա հիշ խելքէ միտքէ անցնելիք բան չէր... իրա՛ւ որ աշխարհը փէք զէշեր է... աչքերուս հաւատալո չեկաւ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Բայց ո՞վ էր այդ կինը, ըսէ՛ շուտօվ:

ԱԳԱՊԻ. — Ասլանի պէս էրի՞կ չունենայ, դաւակներ չունենայ... վայ չամշտած կնիկ... փարա ըսես կայ, հանգստութիւն, տուն տեղ, բան մը պակաս չէ, էրիկը ըսես վրան կը խենդենայ,, մէկ խօսքը երկուք ընել չի տար... ամէն ուզածը գայթիկնաեւն կ'ընէ...»

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ըսել է դուն մօտէն կը ձանչնաս կոր այդ կինը:

ԱԳԱՊԻ. — Հարկաւ... քրոջս աղջիկը իրենց տունը սպասուհի է:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Բայց ո՞ն անունը չըսիր:

ԱԳԱՊԻ. — Մէրտինեա՛ Անիկառու էֆէնտիին կնիկը... տիկին Ֆուլիկ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Պոլոյ կողմը մնձ վանառատուն մը ունի նէ...»

ԱԳԱՊԻ. — [Ճիշտ անիկա... կը ձանչնաս կորէ

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Մէրտինեան Անիկառու է- թնատին ո՞վ չնանչնար:

ԱԳԱՊԻ. — Իսկ ափկին Ֆուլիկ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Տիկինը չմ տեսած, ինտո՞ր բան է, գեղեցիկ է...

ԱԳԱՊԻ. — Գեղեցկութեանը ըսելիք չի կալ... ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Էյ, սա պատմութիւնդ շարունակէ:

ԱԳԱՊԻ. — Էֆէնտիմ, ինչպէս ըսի տունէն միասին զուրս ելան, հո՞ն զրան առջև քիչ մը փոք փոք իրարու հետ տեսնուեցան, ետքը մէկը մէկ կողմ գնաց միւսը մէկ կողմ: Իսկ ես դացի տուն:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Սղէկ ամմա, Ագապի հանըմ, ատ պատմածդ կրնայ ըլլալ որ զիպուածական բան մը ըլլայ... նայինք ուրիչ անգամ ալ այդ տունը գացե՞ր են միասին...

ԱԳԱՊԻ. — Մտիկ շրջ, էֆէնտիս, ես երբոր դործ մը տեսնամ թամամովք կը տեսնամ, անանկ կիսկակատար բան չեմ ըներ, ատկէ ետքն ալ մինչև որ ես աղէկ մը չամոզուիմ՝ ուրիշին բան չեմ խօսիր... դուն ինձի Աշխէնին հարցուր, անշատ աղէկ կը ճանչնայ...»

ԱՇԽԵՆ. — Իրա՛ւ է որ Ագապի հանըմը այս տեսակ գործերու մէջ շատ լրջութեամբ գործ կը

տեսնէ և երբոր բան մը ըսէ պէտք է հաւատալ խօսքին:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Կը հաւատամ, բայց կ'ուզեմ որ հառատ ապացոյցներ ունենամ ձեռքս...

ԱԳԱՊԻ. — Պիտի տամ քու ուզած ապացոյցներդ... ինչպէս ըսի, տուն գացի և քանի մը ժամ նստելէ ետքը ելայ գուրս ու շունչս շիտակ Մէրտինեանենց տունը առի, Զապելը տեսնելու համար:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Զապելը ո՞վ է:

ԱԳԱՊԻ. — Զապելը քրոջս աղջիկն է որ ինչպէս ըսի անոնց տունը կը գտնուի: Հանըմը տուն եկեր ու նորէն գուրս ելեր էր, անանկ որ Զապելին հետ մինակ էինք, աղէկ մը խօսեցուցի զինքը...

ԿԱՐԿԱՄԵԱՆ (հետաքրքիր). — Է՞յ ի՞նչ ի՞մացար տեսնեն:

ԱԳԱՊԻ. — Իմացածու այն է որ երկու օրը անգամ մը կէսօրէն ետքը, տիկին ֆուլիկ թուալէթը ըրած դուրս կ'ելլայ եղեր...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Եւ ո՞ւր կ'երթայ:

ԱԳԱՊԻ. — Ո՞ւր պիտի երթայ: իր սիրականը տեսնելու:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ապացոյց:

ԱԳԱՊԻ. — Ապացոյցը ի՞նչ է... կէօրիւնէն քէօյէ գըլավուզ իսթէմէզ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Աղէկ, բայց այդ ըսածներդ պարզ ենթադրութիւններ են, ինձի պէտք եղածը իրողութիւն, ապացոյց է:

ԱԳԱՊԻ. — Թօհա՛ֆ բան, կալիօփիին տունէն երկունքնին մէկ գուրս ելլելնի՞ն ալ ենթադրութիւն է:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ադուրիշ, ատոր ըսելիք շունիմ, բայց մէկ անդամ ատանկ բան մը եղեր է, ատէկ ի՞նչ կը հետեւի...

ԱԳԱՊԻ. — Ի՞նչ մէկ անդամ, թող տուր որ խօսքս լմացնեմ... Զապելին աս ըսածին վրայ միտքս գրի որ երթամ, երկու օր ետքը նորէն կալիօփիին տունին մօտերը պատիմ, կէս օրէն ետքը և այսօր գացի... կ'ուզե՞ս քի ժամը երտկուքին մօտերը տիկին ֆուլիկ գայ ու տանը դուռը զարնէ ու ներս մտնայ... տասը վայր. կեան վրան չանցաւ, մէյ մըն ալ տօքթօրը տըզ-կուեցաւ իր սիվրի մօրուքովը ու ան ալ ներս մտաւ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ (ուրախութեամբ). — Իրա՞ւ կ'ըսես:

ԱԳԱՊԻ. — Մեղա՛յ, ասանկ բանը սուտ կ'ըսուի, հոգի պիտի տամ նէ...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Հիմա տես խնդիրը լուրջ
կերպարանք ժը առաւ։ Միայն թէ որպէսզի բու-
լորսօվին ազահագ ԱԱանք, վաղը չէ միւս որ
անդամ մըն ալ զուն աղ կալիօփին տունին կող-
մբը զնա։

ԱԳԱՊ. — Սարիկա դիւրին է . . . ևս ուրիշ
բան ալ պիտի ընեմ։

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ի՞նչ բան։

ԱԳԱՊԻ. — Պիտի երթամ կալիօփին գտնամ
և վարպետութեամբ խօսեցնեմ։

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Սարիկա շատ աղեկ մտածեր
ևս . . . մօտէն կը ճանչնա՞ս զինքը։

ԱԳԱՊԻ. — Ատենոք իրարս հետ քրոջ պէս
կը տեսնուէինք . . . իմ գրացիս էր . բայց տունէն
ելլելէն ետքը ալ չեմ տեսած զինքը, բայց վկաս
չունի, կ'երթամ կը տեսնամ, միայն թէ մա-
հանա մը գտնելու է որ կասկածի չերթայ . . .

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Դուն վարպետ կնիկ մը
կ'երեւաս կոր, միջոց մը կրնաս գտնել . . . ժա-
մանակ չանցուցած մէյ մը ատ կնիկը տես, և
ինձի լուր մը բեր։

ԱԳԱՊԻ. — Գլխուս վրայ, եփենտիս, վաղը
կ'երթամ կը տեսնամ . . .

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Միւս օրն ալ զարձեալ քու

հօկողութիւնդ կ'ընես, ժամը երկուքին ատեն-
ները։

ԱԳԱՊԻ. — Հոդ մի՛ ըներ այդ մտախն։

Փաստաբանը զրպանէն թղթապահակը հա-
նեց և 25 ոսկինոց թուղթ մը երկարեց պառա-
փն, որ զրամը առնելէ ետքը բացէն նուէր մըն
ալ պահանջից, կարկամեան դիտել տուտւ որ
առկաւին զարծը բոլորովին լիք լրացած և թէ
երբոր բրանար այն ատեն կրկին նուէր մը պիտի
ընէր; Ագապի աւելի չպնդեց և 25 ոսկինոցը
գրպտնելով մեկնեցաւ, կրկին ու կրկին շնոր-
հակալութիւն յայտնելով։

ԱՇԽԵՆ (յաղթական). — Տեսա՞ր մի ես ին-
առ զործ կը տեսնամ։

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Կեցցե՞ս, միայն թէ ատ-
կաւին ուրիշ հասկնալիք բանք ունինք։

ԱՇԽԵՆ. — Անսնք ալ կը հասկնանք . . . մեր-
ձեռքին ատկ Ագապիին ոկս կնիկ մը ունենալ-
նէս ետքը ամէն բան կրնանք հասկնալ։

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Հիմա որ առքթօր կարդա-
նին գաղտնիքը ձեռք անցուցինք՝ ի՞նչպէս պի-
տի շահագործենք ասիկա . . .

ԱՇԽԵՆ. — Ատկէց զիւրին բան չի կայ . . .
մտածելու պէտք անդամ չունիս, ընելիքդ շատ
զարզ է։

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — ԻՆՉՈՔ^օ...

ԱՇԽԵՆ. — Նորակ մը կը զրես, առանց ստորագրութեան կամ կեղծ ստորագրութեամբ։ Անիկտոս էֆէնտիին ու ամէն բան տեղն ի տեղոք կ'իմացնես ու զինքն ալ կը հրաւիրես որ այն ի՞նչ օր, այսինչ ժամուն երթայ այնինչ փողոց և աչքովը տեսնայ ամէն բան։

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ատիկա շատ դորձնական միջոց չէ և անպատեհութիւններ ունի։

ԱՇԽԵՆ. — Ի՞նչ անպատեհութիւն։

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Կրնայ ըլլալ որ նամակը առնելուն պէս Անիկտոս էֆէնտիին բաւական պազարիւնութիւն և համբերութիւն չունենայ իր կնիկը լրտեսելու և ուղղակի կնոջը վրայ կոխի երթայ... այն տաեն ի՞նչ պիտի պատահի, կինը ամէն բան պիտի ուրենայ և բնականարար ա՛յ կալիօփիին տունը պիտի չերթայ և էրիկն տլ պիտի չկրնայ իր կնոջ անհաւատարմութիւնը ապացուցանել ու այսպէս ընտանեկան կոիւով մը խնդիրը պիտի գոցուի և ո՛չ ոք բան մը պիտի իմանայ, տօքթօրին վրայ որ և է արատ պիտի չի զայ ու Աննային հետ ամուսնութիւնն ալ պիտի կատարուի, իմ տուած դրամներս ալ պիտի երթան...

ԱՇԽԵՆ. — Ուրիմն ի՞նչպէս ընելու է։

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Պէտք է որ մէկը երթայ և ուղղակի Անիկտոս էֆէնտիին հետ խօսի, բերանացի պատմէ իրողութիւնը ու յետոյ միասին առնէ տանի կալիօփիին տունը... այս գործը այդ կերպով միայն կը յաջողի։

ԱՇԽԵՆ. — Բայց ո՞վ կրնանք դրկել Անիկտոս էֆէնտիին։

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Զարմանալի՛ հարցում, երթալիք անձը մէջաեղն է, Ագապի տուտուն։

ԱՇԽԵՆ. — Պիտի ուզէ^օ այդ պաշտօնը կատարել։

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ինչո՞ւ չուզէ, մանաւանդ երբ ծայրը դրամ ալ ըլլայ... բայց նախ սպասնաք լրացուցիչ տեղեկութիւններու։

ԱՇԽԵՆ. — Երկու օրէն ամէն բան իմացած պիտի ըլլանք։

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Այն տաեն չորս օրէն ալ Ասիկտոս էֆէնտին կը տանինք կալիօփիին տունը և տեսնենք թէ հետեւանքը ի՞նչ կ'ըլլայ... ԱՇԽԵՆ (խնդալով). — Հետեւանքը խաղօքութիւն խաղօքութեանց. հիմակ իմ հաշիւս ալ աե՛ս նայինք։

ԿԱՐԿԱՄԵԱՆ (թղթապանակը կըկին հանելով). — Ա՛ռ տասը ոսկի ալ քեզի։

«Փամանակ»ի լաւելուածը

ԱՇԽԵՆ. — Քիչ չէ։
ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Բնդհակառակը շատ է անգամ։

Հետեւեալ օրը Ազապի տուտու նորէն դործի վրայ էր։ Պիտի երթար կալիստին տեսնար և ասիկա, իրնն համար բաւական կնճռոտ խնդիր մըն էր։ Շատոնց ի վեր յարաբերութիւնը խըղած էր այդ յոյն կող հետ և հիմա կը վախոնար որ իր անակնկալ այցելութիւնը կասկածանքի տեղի տար։ Երկար խորհելէ ետքը իր ծրագիրը պատրաստեց և գնաց նտիսկին բարեկամուհին տեսնելու։ Այս վերջինը 48—50 տարեկան, միջահասակ, գեր կին, ուրախութեան մեծ ցոյցերով ընդունեց պառաւը և առաջնորդեց զայն գետնայարկի սենեակը որ փողոցին կողմը կը դժնուեր։

ԿԱԼԻՕՓԻ (խանթակաթ). — Վա՛յ, մատամ Ազապի այս որչա՛փ ժամանակ է իբար չենք տեսած...

ԱԴԱՊԻ. — Եիտակը ես միշտ կը փափաքէի գալ քեզ տեսնել, բայց միշտ մէջմէկ արգելք կ'ըլլար... այսօր ալ միտքս դըի գալու, մասնաւանդ որ պէտք ունէի քեզի տեսնելու։

ԿԱԼԻՕՓԻ. — Բայց այս նոր տունս ինչպէ՞ս գտար։

ԱԳԱՊԻ. — Շատոնց գիտէի որ հոս կը նըստիս... մատամ Մառէքայէն իմացայ։

ԿԱԼԻՕՓԻ. — Բարի եկար հազար բարով, ըստիր թէ զիս աեսնելու պէտք ունիս...»

ԱԳԱՊԻ. — Այս... կարծեմ վարձու սենեակ կուտաս։

ԿԱԼԻՕՓԻ. — Վարձու սենեակներ ունիմ, բայց քիչ մը սուզ են։

ԱԳԱՊԻ. — Դինը կարեւորութիւն չունի, խնդիրը այն է որ սենեակը յարմար ըլլայ։

ԿԱԼԻՕՓԻ. — Սա ալ ըսեմ թէ ամէն մարդու սենեակ չեմ տար, պէտք է որ չնորհքով մարդիկ ըլլան... սենեակ ուզողը կի՞ն էր թէ էրիկ մարդ։

ԱԳԱՊԻ. — Էրիկ մարդ է։

ԿԱԼԻՕՓԻ (զէմքը ծամածոելով). — Եիտակ ես նախընտրեմ կիներու վարձու տալ սենեակներս, և հիմակուան վարձակալներս, բոլորն ալ կին են։

ԱԳԱՊԻ. — Բայց այն մարդը որ սենեակ պիտի բռնէ շատ չնորհքով անձ մըն է... պարկեշտ, պատուաւոր և տարիքոտ։

ԿԱԼԻՕՓԻ. — Այն տանն թերեւ կը յարմարինք, որովհետեւ տանս մէջ երիտասարդ էրիկմարդ չեմ ուզեր։

ԱԳԱՊԻ. — Եյդ մասին անհոգ եղիք... բայց
բնաւ էրիկմարդ չկայ այս աանը մէջ.

ԿԱԼԻԹՓԻ. — Գրեթէ չի կայ:

ԱԳԱՊԻ կը փափաքի սենեակները աչքէ ան-
ցընել և երկաւ կիները կ'ուղղուին վերի յարկը.
Կալիօփի կ'ըսէ թէ տռաջին յարկի բոլոր սեն-
եակներն ալ կիներու կողմէ վարձուած են. երկ-
րորդ յարկի կ'ելլեն և պառաւը բաց գուռ մը
տեսնելով խոկոյն ննրս կը մտնէ, մինչ կալիօփի
ետեւէն կուգայ:

ԱԳԱՊԻ. — Ահաւասիկ զնդնցիկ սենեակ մը,
թէ՛ մեծ, թէ՛ օդաէտ և թէ լուսաւոր և չատ
ալ աղէկ կահաւորուած:

ԿԱԼԻԹՓԻ. — Տանս ամէնէն զնդնցիկ սեն-
եակն է այս:

ԱԳԱՊԻ. — Ասոր ամսականը քանի՞ է:

ԿԱԼԻԹՓԻ. — Քառասուն ոսկիի վարձու
տուած եմ:

ԱԳԱՊԻ. — Վարձու տուած ես... բայց մէ-
ջը մարդ չկայ և որ և է զգեստ ալ չեմ տեսնար
կոր սենեակին մէջ... ես կարծեցի որ վարձու
տուած չէ:

ԿԱԼԻԹՓԻ. — Վարձուած է զմբախտաբար
և այնպիսի մէկու մը որմէ չափազանց գոհ եմ...
գրեթէ սենեակը իմ տրամադրութեանս ներ-
քեւ է.

ԱԳԱՊԻ. — Ի՞նչպէս կ'ըլլայ ատիկա:
ԿԱԼԻԹՓԻ. — Երիտասարդ մը վարձած է...
կարծեմ տօքթօր է, գոնէ զէմքէն այնպէս կ'ե-
րեւայ, զիսերները բնաւ չի դար, այլ միայն
ցերեկները:

ԱԳԱՊԻ. — Զարժանալի՛ բան, ցերեկը ի՞նչ
պէտք ունի սենեակի:

ԿԱԼԻԹՓԻ. — Այն ալ շաբաթը երեք օր,
ցերեկն ետքը և հազիր մէկ երկու ժամ մնալէ
ետքը կը մեկնի:

ԱԳԱՊԻ. — Եւ ատոր համար 40 ոսկի ամ-
սակա՞ն կը վճարէ:

ԿԱԼԻԹՓԻ. — Ամսական հինգ ոսկի ալ բա-
ցէն նուէր:

ԱԳԱՊԻ. — Բայց ի՞նչ պէտք ունի այս սեն-
եակին քանի որ դիշերը հօս չանցներ:

ԿԱԼԻԹՓԻ. — Ամէն մարդ իրեն համար հա-
շիւ մը ունի:

ԱԳԱՊԻ. — Հասկցայ, այդ մարդը անպատ-
ճառ կին մը կը սիրէ ու անոր հնտ ժամադիր
կ'ըլլան այստեղ:

ԿԱԼԻԹՓԻ. — Շատ սատանայ կնիկ ես,
ճիշգ գուշակեցիր:

ԱԳԱՊԻ. — Այսոր իրենց գալուն օ՞րն է:

ԿԱԼԻՒԹԻՒ. — 25', անպատճառ վաղը կուտան:

ԱԳԱՊԻ. — Աս ի՞նչ աղեկ վարձակալ մը գտեր ես:

ԿԱԼԻՒԹԻՒ. — Սքանչելի...

ԱԳԱՊԻ. — Կ'երեւայ որ կինը որուն հետ յարաբերութիւն ունի ամուսնացած է:

ԿԱԼԻՒԹԻՒ. — Հաւանական է որ այնպէս ըլլալ. շիտակը ես բնաւ չեմ հետ սքրքրուիր, այլ միայն գրամ առնելու կը նայիմ:

ԱԳԱՊԻ. — Շատոնց է որ այս սենեակը՝ վարձած է:

ԿԱԼԻՒԹԻՒ. — Վեց ամիս մը կայ:

ԱԳԱՊԻ. — Այդ տօքթօր ըստածդ միշտ միեւնոյն կնո՞ջ հետ կուգայ:

ԿԱԼԻՒԹԻՒ. — Այո՛, միեւնոյն կնո՞ջ հետ... բայց ինչու այդչափ կը հետաքրքրուիս:

ԱԳԱՊԻ. — Հետաքրքրուելու բան ո՞վ կայ, պարզապէս խօսք մը ընելու համար է, եթէ ոչ ինծի՞ ինչ, ինչ կ'ուզեն թո՞ղ ընեն, ես ո՞չ այդ մարզը կը ճանչնամ և ո՞չ ալ կինը... բայց մեզը, այս սենեակը շատ կը յարմարէր իմ մարդուս... եթէ 40 ոսկին աւելի վճարէ իրեն չե՞ս տար:

ԿԱԼԻՒԹԻՒ. — Նոյն իսկ եթէ եթէ 50 կամ 60 ոսկի տայ ամսական զարձեալ չեմ տար, ոսրովհետեւ ինչպէս ըսի, գրեթէ օդէն դրամ մընէ կ'առնեմ և շատ անդամ այս սենեակը երկու գիւշերուան համար ուրիշներու վաճռու կուտամ, այնպէս որ ամսական 15—20 ոսկի ալ այդպէս կ'առնեմ:

ԱԳԱՊԻ. — Այն ատեն իրաւունք ունիս ուրիշի վարձու չի տալու,

Երկու կիները կ'ուզղուին երրորդ յարկը ուրեկու պարապ սենեակներ կան: Աղապի շատ փոքր ու անյարմար կը գտնէ այդ սենեակները: Արդէն սենեակ վարձելը պարզապէս պատրուակ մըն էր պառաւին համար կալիօփիին այցելելու՝ առանց կառկածանքի տեղի տալու: Իր նպատակին հասած էր և նոյն իսկ կրցած էր թանկադին տեղեկութիւններ առնել տօքթօրին ու տիւկին ֆուլիկի մասին: Միասին իջան սրան:

ԱԳԱՊԻ. — Բարով նստիս, տունդ շատ աղուոր է, մեղք որ ինծի յարմար սենեակ մը չէ մնացեր, թանի մը աեղ ալ նայիմ, եթէ գործիս չի դան՝ նորէն հոս պիտի զարնեմ գլուխս:

ԿԱԼԻՒԹԻՒ. — Տունը միշտ քուկդ է, դարձաւ հրամմէ...

Աղապի շնորհակալութիւն յայանելով, առապարեց մեկնելու: Ճամբան տղու մը պէս կը խայտար: Առատ ու լիուլի տեղեկութիւններ քաղած էր, որոնցմէ վոտահ էր որ չափազանց գոհ պիտի մնար փաստաբան կարկամեանը:

Մէկ կողմէն կը գութացնէր քայլերը, որ պէս զի այս աւետիսը շուտով հաղորդէ, միւս կողմէ միտքը տենդոս կը գործէր, իր ընելիքները ծրագրելով:

— Մնացորդ քսանըհինգ ոսկին անպատճառ կը գանձեմ այսօր, մարդը անհամբեր լուրի կը սպասէ հիմա, Բայց առով չպիտի վերջանայ այս գործը, գեռ ծայրն ենք ծրարոց, այս մարդը տակաւին շատ պէտք պիտի ունենայ իմծառայութեանս: Ապրիս աչքը բաց Աղապի, քեզ նայիմ, աս գործէն շահ կայ: այս անդամ ալ եթէ կլորիկ հարստութիւն մը չի շինուա ալ մարդ ըլլալիք չունիս: Ամէնքն ալ ճանկի: մէջն են: Մէրտինեան հաւկուր Անիկոսուէն անպատճառ խոչոր պարզեւ մը ունիմ: Ֆուլիկը ո՛վ գիտէ ի՞նչ լեզուներ պիտի թափէ, ոտքս ձեռքս պիտի իյնայ որ էրկանը չիմացունեմ, տօքթօրը «Աման նշանածիս ականջը չի համանի» ըսկէն դրպանները պիտի պարզէ: Անհային բերնէն

ալ մինչև որ խօսք չառնեմ փայլուն վարձառութեան մը՝ նշանածին գաղտնիքը չեմ տար...

Աղապի, իր փայլուն և հնչուն ծրագիրները դեռ չէր աւարտած, երբ հասաւ կարկամեանի գրասենեակը: Պէտք չունեցաւ կարգի սպասելու, որովհետեւ գրէթէ շաբթուան մէջ յաճախ ամբողջ օրը կարկամեանի գրասենեակը... Աղապիէն դատ ուրիշ յաճախորդ չէր հանդիպեր...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ի՞նչ լուր տեսնենք, տիկին Աղապի, բարի լուրեր բերի՞ր:

ԱԳԱԳԻ. — (իբրև թէ ուժասպառ, փռուելով աթոռի մը վրայ). — Աման զաւակս կեցիր, ուստիս բոնուեցաւ, խանուէ մը ըսէիր, պուտ մը շուր ալ մէկանդ բերի՞ր:

Աղապի կը ջանար ծանրէն ծախել ինքինքը, մինչ կարկամեան անհամբեր՝ կախուած էր վրթունքէն:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Քրտնե՞ր և, վազեցիր ի՞նչ ըրիր Աղապի հանըմ:

ԱԳԱԳԻ ի՞նչ ընեմ, զաւակս, ժամ պառջ լուր տամ ըսի, ատեն չունինք, վաղը վիզիթային օրն է եղեր.

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Տօքթօրի՞ն,

«Փամանակ»ի լաւելուածը

ԱԴԱԳԻ (հեգնաբար). — Հապա տօքթօքին, մատամ Ֆուլիկիս վիզիթայի պիտի դայ, ծանր տեսակէն հիւանդ է զավալըն...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Լեզու իդ տակը շատ բաներ կան, Ազապի հանըմ:

Ազապի որ քսանընինդ ոսկիի վերջին մասնավճարը ողջնցնել կ'ուզէր, իսկոյն պատրուակ մը հնարած էր, նախ զբամը քրցնելու համար:

ԱԳԱԳԻ. — Շիտակ Կալիօփիին տունը կ'երթայի կոր, ճամբան տանտէրս գիմացօ ելու, «Աման Ազապի հանըմ, եղեք անգամ քեզի եկայ առունը չէիր, զլուխու կրակի մէջ է, ինձի յիսուն ոսկի պիտի գտնաս, քիրային սեպէ ի՞նչ բանի կ'ուղես սեպէ ըսելէն ի՞նչ լեզու կը թափէ տըզան: «Կեցի՛ր նայիմ, ձեռքս գործ մը կայ, դըլուխ հանեմ նէ բան մը կ'ընենք» ըսի: Աղաչը պազատեցաւ, վազուան՝ համար խօսք առու: Ա՛խ, շատ անտուակ աղայ է, մօրը մէկ հատիկն է, խեղճ կնիկը տմէն ըրածին աչք կը դոցէ, հոգի մը ունի կը զօղայ վրան, ի՞նչ ընէ, ուրիշ միթարօւթիւն չունի: հայրը շատոնց մնուած է, վեց հատ իրառ ձղեց, առ աղան մէկիկ մէկիկ ծախեց կերաւ, հիմա մէյ մը իրենց նստած տունը ունին, մէյ մըն ալ մեր նստած տունը: Ձեռքը բաց, հօվարաս աղայ է, գիտնալս մէթ-

րէս ալ ունի, կվւզէլիմ աղան մոխիրի վրայ կը նստեցունէ կոր...

«ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Հասկցուեցա՛ւ, մեր քսանընդ ոսկիին զլուխը պիտի ուտէ առ աղան...

ԱԳԱԳԻ (իբրև թէ զգածուած). — Ինչո՛ւ տառնկ կ'ըսէք, Կարկամեան էֆէնտի, առ քսանընդ ոսկին ողորմութիւն չէր գիտնալս...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ատիկա ըսել չուզեցի, միայն թէ պարապ ձանձրութիւն կրեցիր տանտէրին հանդիպած ըլլալդ պատմելով, գրամդ պատրաստ է արգէն...

ԱԳԱԳԻ (լայն շունչ մը առնելով). — Գիտեմ զոււակո, ատոր խօսքը չըլլալը...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Շիտակ Կալիօփիին տունը գացի ըսիր...

ԱԳԱԳԻ. — Հա՛, Կալիօփին մեծ պատիւ ըրաւ, տո՞՞ր հավերը փչեց ըսաւ, վարձու սենեակ կը վնատուի կոր, ըսի, տունը վերէն վար պատցուց, օ տէյիլտէն հարցուցի փնտուցի որ ո՞վ են վարձակալները: Փառաւոր սենեակ մը մտանք, միշտէ առ սենեակը իմ գործիս կուգոյց ըսի: — Զէ, ի՞նչ կ'ըսես Ազապի հանըմ, ասիկու տօքթօր մը բանած է, ըսաւ: Ո՞վ կ'ուզես որ ըլլայ առ տօքթօրը, քու սիրական տօքթօրիդ բոնած սենեակն է եղեր...

ԿԱՐԿԱՄԵԱՆ (Խանդավառ).— Շաբաթը
քանի՞ հեղ կուգայ:

ԱԴԱՊԻ.— Զորեքշաբթի օրերը, «Ազուար
տիկինի մը հետ մէկաեղ», ըստւ...

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Ժամանակը... երանի՛ թէ ժա-
մը հասկնայիր:

ԱԴԱՊԻ.— Ես պակաս դործ չեմ ահօնար,
հարկաւ ժամն ալ հարցուցի, 11ին կուգան 4ին
կը դառնան եղեր:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Բաել է ճաշն ալ հոն կ'ը-
նեն կոր:

ԱԴԱՊԻ.— Անանկ ըլլալու է, ա՛լ ճաշ կ'ը-
նեն մի, շամբանիանե՞ր կը բանան մի, ատիկա
մէյ մը Կալիօփին և չորս պատերը գիտեն, մէյ
մըն ալ զավալը Անիկտոս էֆ.ին քէսէ՛ն:

Աւելորդ է ըսել որ Ագապի անխոհեմութիւն
չէր ունեցած այսքան մանրամասն տեղեկու-
թիւններ հարցնելու Կալիօփիին; որուն կաս-
կածը կրնար արթնցնել, բայց պէտք տեսաւ
այս սուտերը շինելու, Կարկամեանի հետաքրք-
րութեան գոհացում տալու և վայրկեան մը ա-
ռաջ 25 սոկին շորթելու համար:

Կարկամեանի գրպանը թէե ցոյցի համար
լոկ 25 սոկինոց մը կար, զոր ամէն անդամ որ

(շատ հազուադէպ) յաճախորդի մը հետ դործ
ունենալ՝ ստէպ... գրպանէն կը ձգէր, բայց
շվաբանեցաւ Ագապիին ձեռքը զնելու, երբ ա-
նիկա ոտքի ելած էր ու կը պատրաստուէր մեկ-
նելու:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Քեզի տակաւին շատ պէտք
պիտի ունենամ Ագապի հանըմ, նորէն կը տես-
նելինք:

ԱԴԱՊԻ.— Ալ ասկէ ետքը ամէն օր հօս եմ,
մինչեւ որ էլ ալէմին առջև աղէկ մը խայտառակ-
ուինք: Այդ տնաւեր տօքթօրը թող հասկնայ քի
ուրիշին եռովտն քակելը և էլին աղջկան արու-
նը մտնալը ինտո՞ր կ'ըլլայ... .

ԳԼՈՒԽ Զ.

ՄԷԿԻ ՏԵՂ ԵՐԿՈՒ ԳԱՅթԱԿՂՈՒԹԻՒՆ

Տիկին Մաննիկ Սամուրեանի և Հրանտ Պէղէքեանի միջև համակրութիւնը օր օրի կը սասականար։ Հրանտ սկսած էր անխոհեմ ըլլալ, իր յաճախակի այցելութւնները նոյն խակ կառ կած ներշնչած էին սպասուհիին, որ գաւառացի հաւատարիմ կին, ընտանեկան սրբութեան նախանձախնդիր, չէր ծածկեր իր սրտմտութիւնը, ու ամէն անգամ որ Հրանտ ունըն կուզար խեղձ կինը դուռը երևսին փակելու կը փորձուէր, կամ «Տիկինը դուրս ելաւ» ըսելու կը մզուէր, բայց համարձակութիւնը չէր ունենար ըսելու։

Եւ ամէն անգամ որ Հրանտ և Տիկին Մաննիկ հիւրասենեակին թանձր վարադոյրներուն ետեւ կը սկսէին խօսակցիլ, սպասուհին՝ պատրուակ մը կը դանէր ներս մտնելու, կամ սենեակին դուրսը կը սկսէր ուժով քայլերով պատիլ, իր ոտնաձայնին տղմուկով խանգարելու համար իր միտքէն անցած «հազա՞ր բաները»։

Տիկին ՄԱՆՆԻԿ. — Հրանդոս, անշուշտ ո՛չ

քու ձեռքդ է ոչ ալ իմս, չենք կրնար բաժնուիլ իրարմէ, բայց ձեւ մը խորհելու ենք։ Այստեղ, այս տօւնին մէջ պարզապէս հատնում, տառապանք է մեր կեանքը, այս սպասուհին անպատճառ կուահած է որ իրարու հանդէպ համակրութիւն ունինք, և չե՞ս տեսնար, պարզապէս միշտ վախու գողի մէջ կը ձգէ մնզի, ոչինչ պարզուակով մը սենեակ մտնելով կամ դրան ետեւէն լրտեսելով մեզի...

ՀՐԱՆԴ. — Բայց ո՛չ, չե՞մ կրնար բաժնուիլ մենէ Մաննա՛ս, ամէն ծայրայնզութեան պարագանեամ...

ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿ. — Խե՞նդ ես Հրանդ, խորհէ որ երկու զաւակ ունիմ։

ՀՐԱՆԴ. — Աւրեմն պիտի լքե՞ս ինծի...

ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿ. — Ատիկա եթէ դուն իսկ պահանջեսու, չեմ թողուր օձիքդ, բայց ամէն պարագայի մէջ այստեղ աղաս ասպարէզ չպիտի կրնանք գտնել, իրարու աչքի մէջ նայելով նաև լով պիտի հալինք հատնինք, վե՛րջ տանք այս պղատոնական հատնումներուն...

ՀՐԱՆԴ. — Ա՛խ Մաննիկս, կը շփոթեցնես կոր ինծի...

ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿ. — Մե՛զք, ես ալ չափա-

զանց խելացի տղայ մը կը կարծէի քեզի, չհաս-
կըցա՞ր ըստածու, ծամեմ ծամեմ ըերա՞նդ դնեմ:

ՀՐԱՆԴ. (աչքերը փայլատակելով կը բացա-
գանչէ).— Հասկցա՞յ... (և իր թեւերուն մէջ
կ'ուղէ սեղմել տիկին Մաննիկը):

Տիկին ՄԱՆՆԻԿԻ.— Անդի՞ն, շուտ, ոտքի
ձայն կայ...

ՀՐԱՆԴ.— Այս սա անիծեա՞լ սպասուհինե-
րը, սոքերնին կարելու է,

Տիկին ՄԱՆՆԻԿԻ (յանդիմանական ու ծուռ
ծուռ նայելով Հրանդի աչքերուն մէջ).— Պա-
րո՞նս, քանի՞ սպասուհիներ արդեօք ձեր գաղտ-
նի մտերմութիւնները խանգարած են որ պէտք
կը տեսնաք բոլոր սպասուհիներն ալ անիծելու:

ՀՐԱՆԴ (յուզուած).— Ա՛խ չէ՛, առաջին և
վերջին սէրս ես գուն... Բան մը բաե՞մ քեզի,
Մաննիկո, ճամբէ՛ սա սպասուհիդ...

Տիկին ՄԱՆՆԻԿԻ.— Որպէսզի աշխարհ արտ-
րատին պատմեն այն ամէն բաները զորս տես-
նալու ամիթ չենք տուած բարերախտաբար,
բայց կասկածելու՝ գուցէ...

ՀՐԱՆԴ.— Ծիտակը բան մը ըսե՞մ, բնաւ
սիր ո՛չ քաշած ատ սպասուհիդ: Սպասուհի ը-
սածդ, մանաւանդ Հայ Լայֆի ծառայող սպա-
սուհի մը, քիչ մը հաձոյտակատար, աչք գոյող և

երեսին վրայ ժպիտ ըլլալու է: Աս քու սպաս-
ուհիդ բնա՛ւ շնորհ չունի, երեսը միշտ կախ
կարծես թէ քէն ըրեր է, մանաւանդ ինծի, չեմ
կիտեր ի՞նչ կ'ուզէ ինէ, ինծի տեսնալուն պէս
կարծես թէ գլխուոր բան մը պիտի իջեցնէ...

Տիկին ՄԱՆՆԻԿԻ.— Գիտե՞ս թէ վերջին գա-
լեղ ետքը ի՞նչ տնցաւ դարձաւ այստեղ: Տօա՞մ,
պարզապէս տուա՞մ: Հազիւ թէ փողոցին դուռը
կոցած էր, վեր վաղեց, ծունկերուս առջև ին-
կաւ՝ լա՛լ մը, լա՛լ մը որ... «Ինչո՞ւ կուլաս
աղջիկա» ըսի, պատասխան չտար, բարերախտա-
ւար մանչու եկաւ, դուռը բանալու համար վար
կնաց, ա՛լ ես ալ սիրտ չըրի նորէն հարցնելու,
բայց գիտեմ որ ի՞նչ պիտի պատասխանէր...

ՀՐԱՆԴ.— «Աս միւսին երես մի տար հա-
կըմաց...»

Տիկին ՄԱՆՆԻԿԻ.— Տարակոյս չկա՞յ...

ՀՐԱՆԴ.— Եւ դուն ալ այս փայտի կտորին
հանելի ըլլալու համար որոշեցիր դուռդ փակել
երեսիս...

Տիկին ՄԱՆՆԻԿԻ.— Կրնամ դուռս փակել,
բայց ո՛չ սիրտա: Քտի՛ր, սոեղծէ՛ ուրեմն այն
տեղը ուր պիտի կրնաս ազատ համարձակ բա-

«Փամանակ»ի յաւելուածք

նալ սիրառ, և գտահն ըլլալ որ բա՞ց է թէ փակ
անոր զուռը...

ՀՐԱՆԴ.— Այս բացուզոյի խնդրին վերջ
առնք Մաննիկո, և լրջօրէն խորհինք: Ա՛խ,
հաւատա՞ որ շատ անփորձ եմ... Բ'ւր, ա՛խ,
ո՞ւր: Հա՛, գտա՞յ Օննիկին կ'ըսեմ, աղէկ գլո-
տա՞յ»:

Տիկին ՄԱՆՆԻԿԻ (յօնքերը խօժուած):— Ո՞վ
է Օննիկը, խելքդ թոցուցի՞ր Հրանդ, երթա-
բարեկամներո՞ւդ պիտի խմացնես...

ՀՐԱՆԴ.— Բայց ո՛չ, անիկա հոմանուհի մը
ունի, ունեակ մը գարձած է անոր, իսական
գպըոցին կողմերն է, բայց առնը չեմ զիտեր,
շաբաթը երկու երեք գիշեր ճնողքին քովին կը
բացակային հոն կ'երթայ...

Տիկին ՄԱՆՆԻԿԻ.— Եւ Պ. Օննիկը պիտի
տեսնայ մեզի միասին իր հոմանուհին ննջա-
սենեակին առջեւ...

ՀՐԱՆԴ.— Զէ՛, չնք չնորհք պատուամք
բանսիօն է, ունեակ ունեակ վարձու կուտայ,
տեսնամ Օննիկը, հասցէն իմանամ կը բաւէ, իր
միջնորդութեանը պէտք չունիմ ունեակ բըռ-
նելու համար, և անշուշտ ինքն ալ չպիտի զիտ-
նայ թէ ես ցերեկ տեսն այդ տունը կուգամ:

Տիկին ՄԱՆՆԻԿԻ.— Ամէն պարագայի մէջ

ծայրայեղ զգուշութիւն Հրա՞նդ, հիմակաւընէ
սարսուա կուգայ կոր վրաս, մահու կենաց խըն-
գիր է, խորհէ որ ի՞նչ կ'ըլլայ զիմա՞կս, պա-
տերը անզամ աչք ունին, դիտած ըլլաս:

Սպասուհին ներս մտաւ, ոուրծի պաւաթ-
ները առնելու պատրուակով, և չկրնալով զըս-
պել զայրալից ակնարկ մը՝ զոր անփոյթ մը
չտեսնալ ձեւացուց Հրանդ, սիկարէթին տուփր
հանելով գրալանէն և իբր'թէ ընդհատուած խօսքը
չարունակելով.

ՀՐԱՆԴ.— ... Ամէն պարագայի մէջ տիկին
զուք ալ ձեռքէն եկածը ընելով էք, ալիւր
և մանաւանդ հանգերձեղէն զրկելու համար Հա-
յաստանի սովորականերուն:

Տիկին ՄԱՆՆԻԿԻ (նոյնչոփ անտարբեր):—
Արգէն ամուսինո նախաձեռնարկ եղած է, և
կարծեմ 500 առևփ կաթ և 206 ձեռք զգեստեղէն
հաւաքած են արդէն:

ՀՐԱՆԴ.— Ամերիկեան Նպաստամտառյալին
ձեռքսվ պիտի զրկէք տիկին:

Սպասուհին ակամայ մակնեցաւ ունեակէն,
ակուներուն մէջէն մանչելով.

— Անչորհք, ո՞վ կը խարէ կօր: Սա հի-
մակաւան պօսալը նայէ, զուօք բացի՞ նէ ձանը
բացուեցաւ:

ՀՐԱՆԴ. — Ազէկ յարմարցուցի՞...

ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿ. — Կը կարծի՞ս որ կլլեց.

ՀՐԱՆԴ. — Թող կասիառա ընէ... մէյ մըն
ալ կը տեսնայ մեզի... է՛, Մաննա՞ս, ես եր-
թա՛մ, ա՞խ ոտքերս առաջ չեն երթար կոր, ան-
գա՞մ մը, դոնէ անգամ մը (երկու թեւերսւն մէջ
տռնել կը փորձէ):

ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿ (թեւերուն մէջէն խոյս
տալ ջանալով). — Հրանդ ինքինքիդ եկուր...

ՏԻԿԻՆԸ կը յաջողի խուսափիլ, և ոտքին
մատներուն վրայ կոխելով հայելիին առջև կը
փախի, մինչ Հրանդ իր որսը կորոնցուցտ վագ-
րի մը պէս աշքերը բոցավառ՝ կանգ կ'առնէ,
յուսահատօրէն թեւերը ձգելով, համոզուած թէ
մեծ անխոնեմութիւն է հալածելու փորձ մը ը-
նելը... Մաննիկ ցուցամատը շարժելով և գրրդ-
պէջ ծիծալ մը գէմքին վրայ:

ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿ. — Համբերէ՛ պէտէքս...

Հրանդ գրգոււած, զլուխը ցնցեց, ուժով մը
բացաւ գուռը և նշմարեց որ սպասուիին սան.
գուխին զլուխը կեցած է: Յետոյ կրկին զոցեց
գուռը, և շեշտակի նայելով Մաննիկին, կատա-
զութեան ժպիտ մը գէմքին վրամ, հառաչեց.

ՀՐԱՆԴ. — Եատ պիտի զզաս...

ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿ (միշտ ծիծալելով). — Ուշ
լինի նո՞ւշ լինի պէ՞պէքս...

Հրանդ վարանեցաւ մեկներուն
մէջ արփւնը կը գրփրէր: Տիկինին քրքիջնեիը
կ'ըմբռոստացնէին իր Զիղերը. Յետոյ համակեր-
պեցաւ, գուռը բացաւ և ջանալով պաղարիւ-
նութաւնը պահել, բարձրաձայն ըստաւ.

ՀՐԱՆԴ. — Յարգանքներս Թովմաս էֆ. ին.
Առաջ Ասուուած, ձիւն ձմեռը չեկած, Հայաս-
տանի մերկ ու բազիկ մեր եղբայրները աղէկ մը
կը պատսպարենք. Ի՞նչ ընենք տիկին, մեր
պարտականութիւնն է, աղէտ մընէ եկաւ, ծալ-
լապատիկ նստիւ չըլլար:

ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿ (գէպի դուռը յառաջանա-
լով). — Անշուշտ, որո՞ւն կոկորդէն վար կ'եր-
թայ կոր պատառը, երբ գիտենք որ անդին
պուտ մը կաթի կարօտը կը քաշեն ա՞խ Հայաս-
տանի մեր մանուկեները:

ՀՐԱՆԴ (ղերասանական մէսթ) մը ըրաւ,
թեւերը յուսահատօրէն արձակելով օդին մէջ և
ձայնին ողղերգական շնչտ մը տալով, ի տես
սպասուէիին որ ունկնդիր կ'ըլլար այս շինծու-
խօսակցութեան): — Այո՛, ափսո՛ս, հաղա՛ր տփ-
ռոս տիկին:

Սպասուհին փողոցի զուռը գոցելով Հրան-
դին վրայ, գէպի խոհանոց գնաց, ինքնիրեն ի-
խոսելով.

— Ճէհննէթին պուժախը գնա՛,, անշնո՞րհք
չխպնիր ա՛, սրւոր նայեցէք, բերնիդ կը վայէ
կօր «Հայաստան»ը: Եյօր ամէն հեղ գալուդ Հա-
յաստանին ալուր, հագուստ զրկելու վրայ կէ
խորաթէիր կոր նէ, մինչև հիմա հազա՞ր պա-
լիս լաթ կ'երթար:

Հրանդ, տիկին Մաննիկի քովէն բաժնու-
լէ եաքը, շիտակ Օննիկին գրասենաւիլը գնաց
Օննիկ, Ադապիի տանտէրը, քօմիսիօնի պիւր
մը բացած էր, որ պէտք է խօստօվանիլ թէ
բանի մը չէր ծառայեր, դրկթէ պարտապ տեղ
վարձք կուտար, ըտրոյական օգուտ մը մինակ
ունէր, երեւոյթները կը քրկէր, շրջուն քօմի-
սիօննիի գիրքն կը բարձրացնէր դինքը: Հօրէ
ժառանգութիւնը վատնած ըլլալուն համբաւէ
մեծ վարկ մը չէր տար իրեն՝ վաճառականնե-
քուն քով, օրոնք թէն իր բարեցիշատակ հայրէ
յարգելնուն համար պզատիկ զործեր մը կուտառին
բայց ամէծ անգամուն ալ վատահ էին որ...
իեր պէտք չէ սպասել այդ զործէն:

Օննիկ.— Ո՛, աս ի՞նչ պտախ, Հրան-
դէյս...

ՀՐԱՆԴ.— Շատ կարօտցեր էի քեզի, ան-
դամ մը երթամ աեսնամ, ըսի:

Օննիկ.— Զահմէթ ըցեր ես:

ՀՐԱՆԴ.— Ի՞նչ կայ չկայ նայլնք Օննիկս,
դործերը ի՞նչպէս կ'երթան կոր:

Օննիկ.— Ըսելը աւելորդ է, գոխ կայ,
դանակի պէս զործերը կտրած են...

ՀՐԱՆԴ.— Տիկի՞նը ի՞նչպէս է:

Օննիկ.— Շնորհակալ եմ շատ աղէկ է.

ՀՐԱՆԴ.— Պակուեցէ՛ք լմնայ երթայ եղ-
բայր:

Օննիկ.— Մամա՞ս, խեղձին սիրախն կ'իշ-
նայ երբ իմանաց որ Հոռմի աղջկան հետ կը
կարզուիմ կոր: Ալ զինքը մտիկ ընելու է, «Հա-
յու աղջիկ կը պակսէր», «ինծի գերեզման գիր
ի՞նչ կ'ուզես ըրէ»...

ՀՐԱՆԴ.— Միշտ նոյն տո՞ւնն էք, կեցիր
նայիմ ո՞ւր էր...

Օննիկ.— Էսաեան փողոցին ետեւը, մա-
տամ կալիօփիին բանսիօնը.

ՀՐԱՆԴ.— Այս՝, այս՝, յիշեցի:

Հրանդ թէկ անտարբերութիւն կը կեղծէր,
բայց նպատակն էր տեղն ի տեղօք հասցէն իմա-
նալ, գուռնէ զուռ թափառելով մտամ կալիօ-

փիին բանսիօնը փնտռելու անհաճոյ հարկին տակ չդանուելու համար:

ՀՐԱՆԴ. — Բայց կարծեմ այդ փողոցը աբեւ չի տեսնար, շատ խոնաւ է:

ՕԵՆԻԿ. — Ձէ՛ այդչափ: արդէն թերայի մէջ բոլոր տուները մութ են:

ՀՐԱՆԴ. — Պատռաւոր փողոց է, անանկ չէ:

ՕԵՆԻԿ. — Այո՛, Թաքսիմէն դառնալուդ առաջին փողոցը:

Հրանդ խօսքը երկարելու պէտք չունէր, ոիրալիր կերպով բաժնուեցաւ իր բարեկտմէն և ուզգակի զնաց նոյն փողոցը, նպարտվածառի մը խանութը մտաւ և տուփ մը սիկառէթ առնելէ ետքը, հետաքրքրուեցաւ գիտնալ թէ ո՞ւր է ափիին կալիօֆիի բանսիօնը, ուր վարձու սենեակ մը կայ եղեր: Նպարավածառը հրամայեց իր աշկերտին որ առաջնորդէ պարոնը կալիօֆիի տունը: Հրանդ բոլոր յարկերը պտտեցաւ, գոհ մաց տունէն, փողոցը բազմամարդ չէր, աղմուկ, ժխոր ալ չկար, կարելի էր ամէն աչքէ ու կասիածէ հետո մեալ այս խուլ անկիւնին մէջ: Տունին բո՞ր վարձակալներն ալ օտարազգի էին, որով ծանօթի մը հանդիպելու վախն ալ չունէին: Մտսնավճարը տուաւ անմիջապէս ու

վերի յարկի սենեակը վարձեց, բացառիկ վճարում մըն ալ ըրաւ նոր կահերով օժտեց տուլու համար սենեակը:

ԿԱԼԻՕՓԻ. — Առանձի՞ն պիտի բնակիք պարո՞ն:

ՀՐԱՆԴ (իբրև թէ յուզուելով). — Ո՛չ, արդէն գիշերները պիտի չկրնամ մնալ, շաբթուան մէջ մէկ երկու ցերեկ պիտի հանդիպիմ: Միայն թէ այս սենեակին բանալին միշտ իմ վրաս պէտք է ըլլայ, չնմ ընդունիր որ գիշերները պարապ ըլլալուն համար ուրիշներուն տրուի: Կրնայ ըլլալ որ գիշերներն ալ գամ:

ԿԱԼԻՕՓԻ. — Անշուշտ, ատիկա ըսկէ չուզեցի, պարզ հետաքրքրութիւն մը...

Մատամ կալիօփիի չարաճճի ժպիտներուն՝ Հրանդ զանաց պահել իր լուրջ անտարբերութիւնը, և ուրախ զուարթ մեկնեցաւ տունէն:

Հրանդ ճամբան կը մենախօսէր.

— կինը օտարազգի, բանսիօնէրները օտար, ոչ մէկը պիտի հետաքրքրուի մեզմօվ...

երկու օր ետքը Հրանդ տիկին Մաննիկի բնակարանն էր:

ՀՐԱՆԴ. — Ամէն գործ կարգին է Մաննիկս, «Ժամանակ»ի յաւելուածը

ամէն աչքէ հեռու տեղ մը, ոչ մէկ վախ ու կասկած պիտի ունենաս, կարծես թէ զլիարկը կապելու գացեր ես, այնչափ անշամար պիտի անցնի տունէդ բացակայութիւնդ...

Տիկին Մաննիկ սարսուս մը ունեցաւ:

Տիկին ՄԱՆՆԻԿ.— Ախ, թող չըլայ, խղճի խայթ կ'ունենամ կոր...

ՀՐԱՆԴ.— Խզի խայթ, որո՞ւն համար, առ մուսինի՞ց որ յարդդ չի գիտեր, որ քեզի սիրել չի գիտեր...

Տիկին ՄԱՆՆԻԿ.— Եթէ իմացուի՛, ա՛լ վայրկեան մը չեմ կրնար սպրիլ...

ՀՐԱՆԴ.— Մեղք որ հերայի մէջ կ'ապրիս կոր, ո՞վ ո՞րի, եթէ գուն մէ՛կ սիրահար ունիս, ուրիշները ասոք, քսա՞ն, երեսո՞ւն հատ ունին: Ով որ անմեղ է անիկա թող առաջին քարը նետէ... Ամսնքն ալ իրենց սիրող ունին, վրասահ եղիր: Ի՞նչ, պիտի հանգուրժէին որ բախտին մէկ խաղովք հարստացոծ, խոփած ձերուկի մը թեւերօ՞ւն մէջ թառամի իրենց գեղեցկութիւնը, բանտարկուի իրենց հսկին որ թոքէ կ'ուզէ, և այրին սիրուելու ծարաւո՞վ: Զէ՛, Մաննիկս, խիղճի խնդիր չիայ հոս, ձեր ամուսինները խղճահարութիւն կ'ունենա՞ն կոր՝ երբ Օլիմքիայի, Բարիզիտնայի օթեակներուն խորը

շամբանիաներ կը պարպեն, իրենց խեղճ կիները երեսի վրայ ձգած... Զէ՛, Մաննաս մի՛ մատաներ, քու իրաւունքիդ մէջ ես: Ամէն ապահովութիւն ձեռք առած եմ:

Հրանդ յաջողեցաւ ամէն վատահութիւն ներշնչել տիկին Մաննիկի:

ՀՐԱՆԴ.— Ես հիմա կը մեկնիմ, քիչ մը վերջը եկո՞ւր, Թօքաթլըի ցուցափեղկին առջեւ կը սպասեմ քեզի, յիսոյ ճամբայ կ'ելլանք, Թաքսիմէն կատք մը ցատկելով շիտակ տուներւնիս կ'երթանք:

Տիկին ՄԱՆՆԻԿ.— Հիմակուընէ կը սոսկամ կոր:

Թէկ տիկինին վախը իրակտն էր, բայց միւս յուզումն ալ կը տիրապետէր իր զգացումներուն վրայ, որով սարսափով խառն վայնչքի մը հեռապատկերը սկսած էր անհամբեր ընել զի՞նքը:

Հրանդ հեռացաւ խկոյն: Հազիւ թէ կէս ժամ անցաւ, տիկին Մաննիկ կանչեց սպասուակն:

Տիկին ՄԱՆՆԻԿ.— Վարդուհի՛, եկուր աղջիկս, քիչ մը օդէնէ ինձի, գուրս պիտի ելլամ:

Տիկինը ճօխ արդուզարդերով և բոլոր դոհարները վրան՝ մնկնեցաւ տունէն: Հրանդ սըր-

աաարըփ կը սպասէր ցուցափեղին ետեւ, սեղանի մը առջեւ նստած, արագ արագ կուլ տալով գաւաթ մը շրջոլան։ Տիկին Մաննիկ գողունի ակնարկ մը նետեց ներս, Հրանդի սիրաը ցնցում մը ունեցաւ, աճապարեց հաշիւը տեսնելու և ճամբան իրարմէ մէյմէկ քայլ հեռու ու բնաւ չխօսակցելով ուղղուեցան դէպի Թաքսիմ։

Ս. Ոսկերերանի առջեւ սպասող կառք մը կանչեց Հրանդ, մինչ Տիկինը անդին քառդ բուդալի վաճառատան մը ցուցափեղի զիտելու դրաղած էր։ Հրանդ կառքը ուղղեց էսահեան վարժարանի փողոցը, տիկին Մաննիկ որ աչքին ծայրովը հետեւած էր այս ամէնուն, սահեցաւ կառքէն ներս։

Կառապանը զարմացած, ապշած դէմք մը առաւ։ Կառքը կանգ առաւ տիկին կալիօփիի տանը առջեւ, Հրանդ ուղեց կէս ոսկիով ճամբել կառապանը, որ յամառեցաւ։ կոահած էր ամէն բան, երկու ոսկի պահանջեց, Հրանդ արհամարհանքով մերժեց։ Քանի մը բիրտ խօսքեր ըրաւ կառապանին ընդդիմութիւնը տեսնելով և դուռը երեսին գոցեց։

Կառապանին կատաղութիւնը չափ սահման չունէր։

— Հիմա՝ խերդ անիծեցի՛, նայինք Սամուրեան էֆ.ին կնիկը հոս նետելի ինտո՛ր կ'ըլլայ, մոնչեց, և կառքին վրայ ցատկելով մտրակեց ձիերը։

Վայրկենապէս ծրագրած էր ընելիքը։ Իսկոյն Թաքսիմ սրճարան մը գնաց, իջաւ կառքէն և ուղղուեցաւ սեղանի մը առջեւ, ուր չորս հոգի տաք թզթախաղի մը բռնուած էին։ Արկածախնդիր, թափառաշրջիկ, տխուր անցեալով և ամենատխուր ներկայով և յունեղոյն ապագայով մարդիկ էին, որոնք կառապաններու հետ զաշնակցած՝ ընտանեկան գաղտնիքներ կը հետապնդէին։

ԿԱԾԱՊԱՆԸ. — Տղա՛ք, թուղթը ձգեցէ՛ք, մեծ որս մը կա՞յ…

Չորս ստահակները վալրկենապէս ձկեցին իրենց ձեռքի թուղթերը և աչքերնին յառած կառապանին, անոր ընելիք յայտնութեան կը սպասէին անհամբեր։

ԿԱԾԱՊԱՆԸ. — Տուն մը պիտի կոխենք հիմա։

— Ո՞վ է, մեր դիտցածներէ՞ն է, հետաքրքրուեցան հասկնալ ստահակներ։

ԿԱԾԱՊԱՆԸ. — Ասիկա նոր որս է, աւելորդ չարցում մի ընէք, հետեւեցէք։

Չորս արկախնդիր երիտասարդները հկտե-
ւացան կառապանին որ իր կառքը քշեց իսահան
վարժարանի փողոցին ներս : Կառքին իջաւ, ըն-
կերներուն հետ մտաւ քոլընտի փողոցին մէջ,
գուռի մը առջեւ կանգ տուաւ .

ԿԱՌԱՊԱՆԸՆԸ. — Դուք հոս սպասեցէք, ներս
մտնամ ես, եթէ գործը անուշի կապեն աղէ՛կ՝
ապա թէ ոչ ամէն խայտառակութիւն կը հա-
նենքւ .

Կառտաշանը՝ Կալիօփիի բանսիօնին դուռը
զարկաւ, սպասուհին բացաւ զուռը և յանկարծ
սարսուս մը եկաւ վրան, զիմացի պատին տակ
տեսնալով դատարկապորտի դէմքով չորյ տղաթ՝
որ ձեռքերնին գրանդնին՝ կը չընէին, աչքիր
նուն ծայրովը հետեւելով գրան մէջ եղած իու
սակցութեան :

ԿԱՌԱՊԱՆԸՆԸ. — Մատամը հիմա անպատ-
ճառ տեսնալ կ'ուզեմ : Սպասուհին հազիւ թէ
հեռացած էր զուռնին կանչելու համար Տիկին
Կալիօփիին, կառապանը արդէն ներս մտած էր ու
դէպի սանզուխ կ'ուզդուէր .

ԿԱԼԻՕՓԻ. — Ա՞վ կ'ուզէք :

ԿԱՌԱՊԱՆԸՆԸ. — Հիմա պարօն մը և տիկինը
մը եկան հոս, շատ կարեւոր ըսելիք մը ունիմ,
պէտք է տեսնամ զիրենք :

Կալիօփի որ փորձառու և յանդուգն կին մըն
եր, կուանելով հանդիրձ որ շանթաժ» մը տեղի
Վուենար, բոլընովին անտարբեր գէմք մը ա-
ռաւ .

ԿԱԼԻՕՓԻ. — Ամէն սենեակներն ալ պարօն
քը և կին մը վարձած են, ո՞վ է ձեր ուզածը :

ԿԱՌԱՊԱՆԸՆԸ. — Հիմա իմ կառքովս եկան :

ԿԱԼԻՕՓԻ. — Շատ աղէկ, ի՞նչ պիտի ըսէք
իրենց :

Կառապանը խոժոռ մը նայելով Կալիօփիի
չքերուն մէջ .

— Ամէն բան ձեզի չեմ կընար ըսել, ան-
ձամբ պէտք է տեսնամ :

— Հաշիւ մը ունիք .

— Այո՛, շատ կարեւոր հաշիւ մը :

— Բայց ձեր զբամբ առի՛ք կարձեմ :

— Փամանակ չչունիմ, տիկին, հիմա զիրենք
ակնալ կ'ուզեմ, ա՛յօչափ :

— Սպասեցէք քիչ մը, երթամ լուր տամ .

— Միասին երթանք .

— Ա՞չ, վայրկեան մը սպասեցէք :

— Զըլլա՛ք, միասին պիտի երթանք :

— Ի՞նչ ըսել կ'ուզէք :

— Բաել կ'ուզեմ որ քու տունդ «պաթախ»

հանէ» է, պատուաւոր կիներու արիւնը կը մըտ նսա կոր:

— Թերա'նդ կը պատու'մ հիմա, գոչեց կալիօփի կառապանին վրայ յարձակնու շարժում մը ընելով:

— Տեղդ հանդարտ կեցի'ր, քեզի հետ հաշմու չունիմ ես, իմ գործս անոնց հետ է:

— Իմ տունիս մէջ ամէն մարդ պատուաւոր է, եթէ գործ մը ունիս դուրսը կրնաս տեսնալ:

— Զկարծես որ բան մը կրնայ թոփի ասկէ, տունդ պաշարուած է, հիմա ոստիկան ալ կը բերեմ և ամէն խայտառակութիւն մէջտեղ կ'ելլէ:

Սպասուին աշքովը հաստատական նշան ըրաւ, կալիօփի վերջին ճիգ մը փորձեց:

— Կամ գուրս կը կորսուիս դուն կամ ես ոստիկան կը կանչէմ:

— Շա'տ գոն կ'ըլլամ. մինակ կը ցաւիմ որ քեզի գէշ պիտի ըլլայ, տունդ պիտի գոցեն, առեւտուրէդ պիտի ըլլաս, նոյն իսկ գուցէ՛ բանը նետին քեզի:

Կառապանը անզրդուելի կը մնար, բայց միւս կողմէ կը զգար որ շատ յամառ կնոջ մը հետ է գործը, հետեւաբար սկսաւ սիրաշահիւ:

— Տիկին կալիօփի՛, չեմ հասկնար որ ինչո՞ւ կ'ընդդիմանաս, կարեւոր ըսելիք մը ունիմ

պարոնին, ի՛ր ալ, իրեն հետ մէկտեղ կնո՛ջն ալ մահու կենաց խնդիր է ասիկա, տիկինը շատ աշ-ղէկ կը ճանչնամ ես, հիմա ամուսինին հեռա-ձայնով լսւր տրուեցաւ որ տիկինը այս տունը կը գտնուի, հետեւաբար ո՛ւր որ է պիտի գայ, չե՞ս ուզեր որ քու ալ անոնց ալ շահուն համար երթամ իմաց տամ և պարզեւ մը առնեմ:

Տիկին կալիօփի որ թէն կեղծ անտարբերու-թեամբ մը կը լսէր այս խօսքերը, բայց զգա-լով որ ծշմարտութիւն մը չկայ անոնց մէջ, իո՞ հետութիւն համարեց չերկարել խօսակցութիւնը:

— Իմ տանս մէջ ունեակ վարձողները պատ-ուաւոր անհատներ դիտեմ ես, բնականաբար ո՛չ իրենց ծննդիւան վկայականները ոչ ալ պսակի արտօնագիրները քնննուու պէտք ունիմ, ճա-կատա բաց է, բայց չեմ ուզեր որ պարզեւէ մը զկուիս, եթէ երբեք քեզի պարզեւ մը տրուե-լու չափ իբաւունք ունիս:

Եւ տիկին կալիօփի առանց պատասխանի սպասելու, ուզգուեցաւ վերի յարկը: Կառապանը կը հետեւէր իրեն, հակառակ տիկինին ստիպում-ներուն որ ետ գառնայ, սալօնը.

Օտար յարկի մը տակ և ամօթալի գալթակ-

«Ժամանակ»ի յաւելուածք

20

զութեան մը առարկայ գառնալու հեռավառիկես
րին առջև տիկին Մաննիկի զզացած առաջին
սարսափները և յուզումները անցած էին ար-
դէն. Հիմա, Հրանդի խանդաղատ բազուկներուն
մէջ, սիրոյ ու կարօտի գինաբուքին անձնա-
տուր, մոացեր էր իր տունը, ամուսինը, զաւակ-
ները, իր սիրաց արձակեր էր այս բոլոր նույ-
րական կապերէն մոացեր էր իր մայրական սըր-
բութիւնը՝ որ խղճի խայթ պատի տաք իրեն, որ
պիտի մղէր զինքը՝ Հրանդի ետևէն գուրո նետ-
ուելու, և մահու չափ ատելու համար այն զըզ-
ուելի ժարդը զոր էր պաշտէր հիմա։ Եր պաշտէր
այս ոճագործը, որ իր մէջ կը լրճէր հոգիի մը
անրծութիւնը։

Յանկարծ Հրանդ և Մաննիկ ցնցում մը ու-
նեցան։ Դուռը զարնուեցաւ։ Վտանդ մը կար
անչուշտ, քանի որ հարուածները իրարու կը
յանորդէին։ Տենդազին անհամբերութիւն մը
կոյց կուտար ան որ ձեռք առած էր իրենց զու-
որ։ Տիկին Մաննիկ, ահաքեկ, Հրանդին նայե-
ցաւ, որ սառ կարած էր աղջին։ Միտյն այդ ե-
ղերական վայրկեանին զգաց իր արարքին ա-
հաւոր պատասխանատուութիւնը, դզիումը թէն-
ուշ, և անօգուտ գուցէ՝ զզրկեց իր ամբողջ էու-
թիւնը և փղձկեցաւ։

— Տղա՛յ մի ըլլար Մաննիկ, նույինք ի՞նչ
է, հազիւ կրցաւ կակազել Հրանդ, որ շռարած
շփոթած էր արգէն, իսկ տիկին Մաննիկ կը
զողդղար, զոնէ իր երնոր ծաւկելու համար թա-
քըսաց մը կը վնտաէր, յուսահատ ակնարկը
թափառելով չորս կողմ։ Դուռը կը բաղխէին ա-
ւելի ուժգին և աւելի արագ, և տիկին կալիօ-
փիի ձայնն էր այս անդամ, որ կ'աղջաբարէր
շուտ բանալ։

Հրանդ հազիւ թէ բաձկօնը քաշած վրան,
մօտեցու զուռին, և յանկարծ զրան առջև տի-
կին կալիօփիի ղեմքին հետ անձանօթ ու չարա-
շուք սիլուէդ մը կանգնեցաւ։ Կառտպանն էր Անոր վրէժինդիր ու զայրալից աչքերէն սար-
սըռաց։ Հրանդ, ու իր յանցանքը գործած վայր-
կեանին իսկ բանուած զոլի մը պէս խղճալի ու
համակերպիկ երնուոյթ մը տուաւ Տիկին Մաննիկ
հազիւ միջոց ունեցած էր մահճակալին ետեւ ա-
պատահնելու և վայրկեանէ վայրկեան կը սպա-
սէր հրապարակային վայթակղութեան մը որ իր
մահավճիոը սիհափ ըլլար։

Թիկին, կԱԼԻՕՓԻ. — Այս կառտպանը սպառ-
նաց ինձի որ խայտառակութիւն պիտի հանէ։
անպատճառ ձեզի տեսնել կ'ուզէ եղեր, տիկինին
անուսինը հոգ պիտի դայ եղեր։

Տիկին Կալիօփի զեռ խօսքը չէր տւարտած,
երբ կառապանը մէկ կողմ քաշեց Կալիօփին:

— Դուն տեղդ գնու՛, մննք էֆէնտիին հետ
կը խօսինք:

Հրանդ գուշակեց խկոյն որ շահթաժի մը
զո՞ն կ'երթար, հետեւաբար համակերպելէ զատ
ուրիշ Փրկութեան միջոց չունէր:

— Ինձի ճանչչա՞ք, հարցուց կառապանը
լիրը ձեւ մը առնելով:

— Կառապանն էք կարծեմ.

— Այս՛, արկինն ո՞ւր է:

— Տիկինը գնաց:

— Վա՞յ, Տիկին Սամուրեանը դնա՞ց, բայց
ի՞նչպէս կ'ըլլայ, մեր տղաքը վարը կը սպասեն
կոր, ճանձ չի կրնար թոփեւ տակէ, բայտ կոսաւ
պանը հնդուրէն ծիծագելով:

— Ի՞նչ Տիկին Սամուրեան, հետո եկող այս
կինը իմ կինս էր, ի՞նչ ըսելիք ունիր, չեմ
ճասինար կոր, ինձի հետ ի՞նչ գործ ունիք:

— Ո՞ր օրուընէ Տիկին Սամուրեանը ձեր
կինը եղաւ, հիմա ուր որ է պիտի զայ արդէն
Սամուրեան էֆ.ն, մննք ալ իրեն կը սպասենք
կոր, նայինք պիտի ճանչնա՞յ իր արկինը...

Տիկին Մաննիկ որ հետապաս ու սրտաւ

տրոփի կը հետեւէր այս խօսակցութիւնն, ձեռ-
քիրը զլիխուն զարկաւ:

— Կորուա՛ծ եմ, կորուա՛ծ եմ, ի՞նչ ըրիր
Հրանդ աղաղակելով խելայիղ ցատկեց մահճառ-
կալին ետեսէն ու ինիւ կառապանին ստքերուն
առջեւ:

— Անայէ՛ ինձի, կը պաղատիմ, որ զուն
Հայ ևս տուն մը պիտի կործանի, մեղքցի՛ր:

Բուռն յուզումը կաշկանդած էր Հրանդի
լեզուն, իր ասնականութիւնը կորուած, խա-
ղալիք դարձած էր կառապանին քմահածոյցին,
որ իր ալ տիկին Մաննիկին ալ ճակտագիրը
անոր ձեռքն էր:

— Ամօթ չէ՞ քեզի պարոն որ տաճնկ պատ-
ուաւոր տիկին մը այս խայտառակ տեղերը կը
քերիս, հիմա ի՞նչ հուշիս պիտի տաս երկանը.

— Կ'աղաքէ՛մ, աղատէ մնզի, կը թոխան-
ձեր տիկին Մաննիկի:

— Ամէն մարդ ալ հոզի ունի, տաճնկ գե-
ղեցիկ կինը ո՞վ չի սիրեր, յրցօրէն բացադահո-
չեց կառապանը, ու ձեռքը տարաւ տիկին Ման-
նիկի ծոծրակին:

Տիկին Մաննիկ այս բիրու մատներան հր-
պումին առկ ամբողջ մարմնովը սարսաց, և
թոյլ տուաւ որ անոնք իր վիզէն վերցնեն մար-

գարտայեռ սքանչանթիֆաը: Կառապանը կանգ չառաւ սակայն, շարունակեց իր շահատակութիւնը, յաջորդաբար թացնելով ապարանջանը և մատանի մը:

Տիկին Մաննիկ տեսնելով որ իր բոլոր զոհարներէն կը զբուծի, խորհեցաւ թէ ի՞նչ բացարութիւն պիտի տար ամսւսնին, ուսուի ճիգ մը ըրաւ ընդդիմանալու:

— Կը բաւէ՛, քաշէ՛ ձեռքդ, խիղճ չունի՞ս: Կառապանը սակայն իր որսը զիւրու ձեռքէ հանելու միտք չունէր:

— Հիմա կարգը քեզի եկաւ պարո՞ն, պոսաց երեսին, երբ անիկա լուռ հանդիսատես կ'ըւլար իր զոհին կողոպուտին: Ձեռքերը կը զողացին երբ զրամապանակը հանեց զրոպանէն, ուրկէ 10 սոկինոց մը սահեցուց կառապանին ձեռքը, բայց այս վերջինը լոլից զրամապանակը:

— Մհա՛ք բարով: Եռ կ'երթամ կոր, զարձեալ հրամմեցէ՛ք, ոռնաց ծիծաղելով, և քայլերը ուղղեց գէպի սանգուխ: Հրանդ հտղիւ թէ բոզքելու շարժում մը ըրաւ, իսկ տրկին Մաննիկ զրեթէ իր խելքը կօրուած, աչքերը իսկայերոքն բացած, կը իրկնէր:

— Շուշտ ելլանք սոկէ, ո՞ւր բերիր ինձի:

այս ի՞նչ փորձանք բացիր գլխուս, ի՞նչ պատասխան պիտի տամ ամուսինիս երբ հարցնէ թէ գոհարներդ ո՞ւր են:

— Ամէն բան իրջաեղը կուգայ, հոգ մի ըներ, ասկէ ի՞նքզինքնիս գուրս նետենք կակազից Հրանդ, որ շոշորդ մը գարձած էր այլ ևս:

Կառապանը սանգուխներէն վար իջած պահուն, մարմնին ամէնէն զաղանի տեղուանքը սկսաւ տեղաւորել չորթած գոհաբները և գրամապանակին պարունակւթիւնը, 10 սոկինոց մը միտքն զրպանը զնելով, զրու ցոյց պիտի տար իր ընկերներուն, իբր իր փրցնել յաջողած ու վանգակ կաշառքը:

Տիկին Կալիօրի սանգուխներուն ստորոտք անձկութեամբ կը սպասէր որ կոիւ մը, գայթակողութիւն մը պիտի ելլար վերը, ու անսնալով որ կառապանը գոնունակ գէմքով մը կը մեկնի, սիրտը հանգստացաւ, ու հրամայեց սպասուհիին որ դուռը բանայ:

Կառապանին մեղսակիցները հաղիւ թէ նըշմոբեցին իրենց ընկերը, հաւաքուեցան շուրջը:

ԿԱՌԱՊԱՆԻ: — Խեղճ բան, հաղիւ 10 սոկի մը կրցայ փրցնել, ըստ յուսահատ զէմք մը առնելով:

Ստահակները որ կ'ոսպասէին մեծ արարի մը՝
սպառնական դիրք տոին անմիջապէս:

— Հոս եկողը 10 ոսկիով չի գար. զրպանը
լեցուն կ'ըլլայ՝ տօկինն ալ հարկաւ գոհարներ
ունէր վրան, հանէ՛ նայինք:

— Հաւատացէք որ հազիւ հազ այսչափ զը-
րամ մը ելաւ վրայէն.

Կարելի՞ բան էր որ համոզուէին ընկեր-
ները, փորձեցին, կառապանին զրպաններն սկը-
ան խուզարկել: Կառապոնը ոգի ի բոխն ընդ-
դիմացաւ, ուրկէ աւելի կատաղեցան ստահակ-
ները: Դիեթէ ամայի փողոցի մը մէջ, աւարի
բաժանումին առթիւ ծագած այս վէճը երբ մէկ
կողմէ կը շարունակուէր, կտորապանին ընկերնե-
րէն երկուքը ձեռք առին կալիօփիի տան դուռը:

Տիկին Մաննիկ և Հրանդ սարոտափով յանդին
փողացին մէջ յանկարծ ծագած այս ժիրը:

— Նայէ ի՞նչպէս զրան զանգսովը կը զարնեն
կոր անպատճառ ամուսինս է, աղաղակեց կրկին
Մաննիկ ահարեկ:

Ադրարեւ զրան զանգսակը անընդհատ կը
ճնչէր: Տիկին կալիօփի, որ վրդոված էր արդէն
փողացէն եկող աղմուկէն, պատուհան մը բա-
ցաւ, հասկնալու համար թէ ո՛վ էր դուռը զար-
նողը:

Տիկին կԱԼԻՕՓԻ. — Ո՞վ է, ի՞նչ կ'ուզէք:
ԱՏԱՀԱԿՆԵՐԸ. — Եուա դուռը բացէք: Կըրկո-
նեց իր հարցումը տիկին կալիօփի, բայց նոյն-
չափ անորոշ պատասխան մը մը ստացաւ: Վեր-
ջապէս, դուռնէն և պատուհանէն խօսակցութիւն
մը սկսաւ, որ հետզհետէ փոխուեցաւ վիճարա-
նութեան:

Կառապանը կը ճգնէր օծիքը ազատել, ջա-
նալով իր ընկերները որ աւարի բաժանումը փո-
ղոցին մէջտեղը ըլլար, ծանօթ հաւաքատեղին
երթան: Իսկ երկու մեղսակիցները սպառնական
դիրքով կեցած էին քովը, արդիւնքին սպասե-
լով իրենց ընկերներուն դիմումին:

Տիկին կալիօփի կը յամառէր դուռը չբանալ,
կռահելով որ գայթակղութիւն մը պիտի ծագէք:
Երբ տեսաւ սակայն որ այս խորհրդաւոր մար-
դիկը իր տունէն բաժնուելու միտք չունին, ա-
ճապարեց վեր ելաւ, Հրանդի և տիկին Մաննիկի
դանուած սենեակը:

ԿԱԼԻՕՓԻ. — Ուրկէ ալ այս անշնորհք մար-
դիկը բերիք ձեր ետեւէն, մէկ փարա եղաւ տու-
նիս պատիւը, ի՞նչ բացատրութիւն պիտի տամ
վարձակալներուս,

Տիկին ՄԱՆՆԻԿ. — Բայց տիկին ո՞վ որու պիտի մեղադրէ, ուրկէ՞ զիանայինք որ հոս թափարդ մը լարուած է:

Կալիօրի զայրացաւ, բողոքեց:

ԿԱԼԻՕՓԻ. — Կը ներէք տիկին, ես ութը առարիէ ի վեր այս տունին մէջ բնակած եմ որ մը իոկ ասանկ զայթակղութիւն չէ պատահած: Կ'աղաչեմ որ շուշ մեկնիք, վատանդ կ'սպառնայ ձեզի. ինծի ալ խազք ըրիք:

ՀՐԱՆԴ. — Ի՞նչ վատանդ տիկին, կառապանը շգնաց:

ԿԱԼԻՕՓԻ. — Դնաց և ընկերներն ալ միտոին բերաւ, կ'երեւայ թէ ձեր տուած պատառը բերնին համ տուաւ:

Հրանդ և Մաննիկ բօլորովին շփոթեցան, ա՛լ առարկօյօ չկար որ դուրսի իրարանցումին առարկան իրենք էին:

Տիկին Մաննիկ, մահու չափ տժոյն, աղաչողական շշառվ մը հարցուց Կալիօփիին:

— Բայց տիկին, քանի որ դուռը ձեռք առած են ուրկէ՞ պիտի փախինք:

Եւ իսկոյն տասը ոսկինոց մը սահեցուց տիկին Կալիօփիի ափին մէջ:

ԿԱԼԻՕՓԻ. — Բայց շուտ, տեսէք դուռը առնդհատ կը զարնեն կար, պարտէզին դուսէն կ'երթաք:

Տիկին ՄԱՆՆԻԿ. — Ա՛խ, հաղար չնորհակալ եմ տիկին, Աստուած իմ այս ինչ փորձանք եւ կաւ դիմուս:

Հրանդ և տիկին Մաննիկ հապճեպով հաղուեցան, տիկին Կալիօփի զիրենք առաջնորդեց խոհանոց, անկէ անցան պատիկ պարտէզ մը. որ զրեթէ լուսամուտի տեղ կը ծառայէր: Տիկին Կալիօփի մօտեցաւ պարաէզին դրան, ականջներնուն կաւկածելի ձայն մը չէր դար դրան ետեւէն. յամրաբար բացաւ զուոք, զուոիք զուրս հանեց, ո՛չ ոք կար, նշան ըրաւ իր հիւրերուն, որ անմիջապէս զուրս նետուեցան:

Տիկին Մաննիկ աղստ շունչ մը առաւ, աչքերը փակեց, նուազում մը եկաւ վրան, մինչ Հրանդ չարաչար ամօթահար կ'զգար ինքզինքը, և իր զոհին երեսը նոյելու չէր համարձակեր:

Տիկին ՄԱՆՆԻԿ. — Թէշ խաղ մը խաղացիր, բնաւ չէի սպասեր քենէ որ այսչափ թեթեւութեամբ պիտի վարուիս, ուր բերիր ինծի:

Հրանդ այլայլմէ մը եղաւ, իսկ տիկին Մաննիկ որ դատած էր իր պաղարինութիւնը՝ իրար մէ ծանր ու վիրաւորիչ նախատինքներով կը հարուածէր իր սիրահարը, որ կը շարունակէր համբ մնալ, ինքնապաշտպաւոնթեան բառ չգրանելով, զայրոյթի այս յեղակարծ պոռթկումը՝

բոլորովին շփոթութեան կը մատնէր այնքան
որամիտ ու պատրաստամիտ Հրանդը:

ՀՐԱՆՏ հազիւ կակագեց.— Բայց աիկին,
ինչու կը մեղադրէք ինծի. ես ալ ձեզի պէս
զո՞ւ մըն եմ: Տիկին Մաննիկ հիմա ինքզինքը
չաըաչար նուաստացած կ'զգար՝ սիրտ տուած
ըլլալուն համար երիտասարդի մը զոր առնական
հպարտութեամբ զինուած և ըմբոստ հոգի մը կը
կարծէր, մինչգեռ գայթակղութեան ամբողջ ըն-
թացքին անիկա եղած էր մարդ մը՞ թոյլ, ան-
ջեղ, արժանապատսւութենէ զուրկ, խեղճուկ ու
կրաւորական, սր զինքր սիրող կնոջ մը դալա-
րումներուն ու տառապանքին լուռ հանդիսա-
տես եղաս էր. Կառապանի մը քմահամոյքին
գերի գարձած էր, անմիջապէս փսխանակ անոր
յանդգնութիւնը խորտակելու՝ զոնէ երեւոյթ-
ները փրկելու համար.

ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿ.— Կորսուէ:

ՀՐԱՆՏ.— Խելքի՞դ եկաւ:

ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿ.— Խելքիս եկած էր՝ այո՛
բայց առաջ, ո՛չ թէ հիմա, երբ տկարացայ հա-
ւատալու քաւ խօսքերուդ, իսկ հիմա աւասի՛կ
կը թքնե՛մ երեսդ:

ՀՐԱՆՏ.— Բայց աիկի՞ն, իրաւունք չունիք

նախատելու ինծի, ես ալ ձեզի պէս պատուաւոր
երիտասարդ մըն եմ:

ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿ (ծիծաղելով).— Պատի՛ւ,—
բայց ո՞ր օրը ունեցաք արդեօք այս ապրանքը
պարո՞ն: Կին մը գլխէ հանելով այս ծուղակին
մէջ նետե՛լն է ձեր պատիւը, ես վօտահ եմ որ
Դուք ալ մեղսակից էք այս առաւիախաւներու
Ընկերութեան:

ՀՐԱՆՏ.— Ալ չափը անդուցիք, տիկի՞ն,
Դուք ուղեցիք որ հոս բերեմ ձեզի, ես ալ բերի,
իմ մտքէս երեւակայութենէս կ'անցնէ՞ր որ այս
փորձանքը պիտի պատահէր:

ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿ.— Անամօթ’... կը համար-
ձակի՞ո տակաւին ինքինքդ պաշտպանել:

ՀՐԱՆՏ.— Հարկա՛ւ, որովհետեւ խիզս
հանդարտ է:

ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿ.— Պատի՛ւ, խի՞զս, այս
ոսկեզօծ խօսքերը արհեստն են, միամիտ կիները
շացնելու համար:

ՀՐԱՆՏ (հեգնաբար).— Շա՛տ միամիտ,
պատուաւոր երիտասարդներ մոլորեցնելու աս-
տիճան մրամիտ:

ՏԻԿԻՆ Մաննիկ զայրալից ակնարկ մը նե-
տեց Հրանդի վրայ. «Մրիկա՛յ» մոնչելով, բաժ-

նուեցաւ Հրանդի քովէն, երբ հասած էին արդէն Սըրա Սէլվի.

Հրանդ յուսահատ փորձ մը ըրաւ սիրաշաւ և լու իր երեսը խսպառ չաեսնալ ուխտող Մանակիը, կառք առաջարկելով, մինչ տիկին Մանակ առանց պատասխան տալու, արագ քայլերով ուղղուեցաւ դէպի Թաքսիմ, թրամուէլի կայարանը։ Հրանդ խորտակուած և ընկճուած կանդ առաւ, իր նայուածքը բաւական ատեն հետեւեցաւ իր զոհին, որ առանց անդամ մը գոնէ զլուխը ետեւ դարձնելու, նետուեցաւ հանրատկաքին մէջ։

Քոնի մը վայրկեան մնաց այդպէս արձանացած, տրտմութիւն մը չոքեց վրան, տխուր ընազգը՝ թէ տիկին Մանակի սիրտը յաւիտեան փակուած էր իրեն համար։

Տիկին Կալիօփի պարտէղին զուոը փակելէ ետք, եկտւ փողոցին դուոը բացաւ, և խիստ շեշտով մը հարցուց թէ ի՞նչ կ'օւզեն։ Ստահակները պատասխանեցին որ տիկին մը և պարոն մը եկան քիչ մը առաջ, զանոնք պիտի տեսնեն։

ԿԱԼԻՕՓԻ. — Սա կառապանը եկաւ և կառքէն առնելիք մը ունի եղեր առաւ գնաց, դուք ի՞նչ պահանջ ունիք։

— Մենք ալ պիտի տեսնուի՞նք։

— Բայց անոնք դացի՞ն։

— Ի՞նչ, ո՞ւր դացին, սո՛ւա ես, դեռ հիմա հոս էին։

— Այս հոս էին, բայց հինգ վայրկեան առաջ ձգեցին դացին, ես ալ չհասկցայ որ ինչո՞ւ աճապարեցին մեկնելու։

— Չենք հաւատար, նայինք պիտի։

— Նայեցէք տղա՛քս, բայց իմ ալ խօսքը չասաւ, պարտէղին դուռնէն փախելու պէս դաւին, ի՞նչ անցաւ զարձաւ չհասկցայ, զարմանալի բան, ո՞վ էին ի՞նչ էին։

Այնչափ վստահ և համոզիչ շեշտ մը ունէին ծիկին Կալիօփիի խօսքերը, որ ստահակները թէկ դէպի սանդուխները խոյացան, բայց տեսներով որ տիկին Կալիօփի ընդդիմութիւն մը ըներ, իրենք ալ համոզուեցան թէ որսը փախած էր. Կրկին բանավէճի բանուեցան կառապանին հետ, որ միշտ պահելով իր անտարբեր երեսոյթը, հրաւիրեց զիրենք երթալ դէպի Տօնապտէրէ իրենց սրճարանը, որ իրենց կայանն էր, արկածախնդրութիւններով ձեռք ձգուած ուարները բաժնելու համար։

Տիկին Կալիօփի իր սենեակը քաշուեցաւ, կրած յուզումներէն զլուխը սկսած էր ցաւիլ։

— Անպիտանները պատճառ պիտի ըլլային

որ ոստիկանութիւնը իմանար տունս փակէր, հացէս պիտի ըլլայի, կը խորհրդածէր Կալիօփի երբ գուռը զարնուեցաւ:

ԿԱԼԻՕՓԻ.—Օ՞ք, նորէն եկան, չվերջացա՛ւ, աս ի՞նչ փորձանաւոր սիրահարներ են եղեր:

Եկողները սակայն, Ագապին և փաստաբան Կարկամեանն էին, որոնք սենեակ վարձելու պատրուակով կ'ուզէին ժամանակ անցընել տանը մէջ, սպասելով տօքթօրին և տիկին Փողիկին որոնք ուր որ էին պիտի գային հիմա, եթէ ճիշտ էին Ագապիի քաղած տեղեկութիւըները:

Տիկին Կալիօփի պատուով ընդունեց իր հիւրերը և փաստաբան Կարկամեանը ներկայացուց իբր այն վարձակալը, որուն համար քանի մը որ առաջ եկած ու խօսած էր իրեն:

Ընտոննեկան, մտերմական խօսակցութիւն մը սկսած էր և Ագապի որ «տունէն» կը սեպուէր, բազմոցին անկիւնը քաշուած սիկառ մը վառելու վրայ էր, երբ կառքի մը թաւալումը կանգ տառ տանը առջե ու գուռը զարնուեցաւ:

Ագապի և Կարկամեան խորհրդաւոր ակնարկ մը փոխանակեցին իրարու հետ, սրտամրոփ սպասելով.

Տիկին Կալիօփի, տակաւին քիչ մը ասալ

պատահած գայթակղութեան մղձաւանջին տակ, ակամայ ոտքի ելաւ, սրանեղ դէմքով մը, և դէպի պատուհանը ուզզուեցաւ:

— Դուռը բա՛ց ելէնի... յետոյ սենեակ վերադարձաւ, հանգիստ սիրտով և բազմոցին միւս կողմը տեղաւորուեցաւ:

ԱԳԱՊԻ.— Եապաննի չե՞ն եա:

Տիկին ԿԱԼԻՕՓԻ անտարբեր դէմքով մը... Զէ, տօքթօրն է:

Սանդուխին վեր ելլալու ոտնաձայները կը հասնէին արգէն, որոնց մէջ մետաքս շրջազգեստի մը շիրտոցը որոշապէս կը լսուէր:

Ագապի, հետաքրքիր սպասուհիի մը ներելի համարձակութեամբ մօտցաւ դրան և կամաց մը բանալով դիտեց հիւրերը, որ սանդուխին գլուխը ելած էին արգէն, և զմայլած դարձաւ իը տեղը, իեղծաւորաբար բացագանչելով.

— Ի՞նչ աղուոր կին է:

Ժամանակ կորսնցնել չէր ըլլար, փաստաբան Կարկամեան՝ երեւոյթները փրկելու համար տրամադրելի սենեակները պտտելէ վերջ, մեկնելու պատրուակ մը ստեղծեց, վայրկեան մը յետոյ գալ խոստանալով, Ագապին թողուց կա-

«Փամանակ»ի յաւելուածք

Մօբիին քով և հինգ վայրկեան ետքը արդէն
հիուածայնին գլուխը անցած էմ:

— Ալո՛, ալո՛...

— Ո՞վ կ'ուզէք...

Մէրտինեան Անիկտոս էֆ. ին.

— Դուք ո՞վ էք:

— Ձեր աիկինը հիմա տօքթօրի մը հետ
կասկածելի տուն մը եկաւ կառքով, իսաւեան
վարժարանի փողոցէն ներս: աջիդ տուաշին փո
դոցը, տիկին Կալիօփիին բանսիօնը:

— Դուք ո՞վ էք:

— Ձեր պատիւին նախանձախնդիր բարե-
կամ մը:

Անիկտոս էֆ. ցնցուեցաւ, նախ մտածեց որ
եեածը խաղ մըն է արդեօք, դուցէ նոյն իսկ
իր կնոջ կողմէ յերիւրուած, փորձնլու համար
ամուսինը թէ ո՞ր ասաիճան հաւատք ունի իր
հաւատարմութեան վրայ: Բայց միւս կողմէ,
չհաւատալու չափ ալ մեծ վստահութիւն մը չու-
նէր կնոջը վրայ, որ շատ անգամ համոզիչ պա-
սասիսան մը չէր գտներ՝ երբ յաճախ դուրս կ'ել-
լար և ուշ կը մնար:

Վայրկեան մը վարանելէ վերջ. Անիկտոս
էֆ. կառք մը նստաւ և ուզզուեցաւ շիտակ ցոյց
որուած հասցէին: Կարկամեան վերադարձաւ

Կալիօփիի տունը և վայրկեանէ վայրկեան ան-
համբեր կը սպասէին դրան աւետարեր զան-
դակին:

Երկար սպասելու պէտք չունեցաւ: Ականջ-
ները սրած դրան, հազիս թէ սուրճին առաջին
ումզը քաշած էր, երբ կառքի մը դզրդումը լը-
սեց: Իր յուզումը շատ բուռն եղաւ, վայրկեանէ
մը արդէն ամէն ինչ պիտի յայտնաւէր: Մտքին
մէջ արտգ արագ շրջան կ'ընէին իրարու յաջոր-
դելիք բոլոր դէպքերը, և վերջապէս նշանախօ-
սութեան խզումը որով պիտի կրնաը տիրանալ
չարաչար յուսախաբ եղած նուարդի սիրտին:

Դրան զանգակը հնչեց, Տիկին Կալիօփի պա-
տուհանին առջև գնաց, և ո՞վ է այս չնորհքով
մարդը, ըստ ինքնիրեն, յիշողութեանը մէջ ի
զուր պրպաելով այս դէմքով ծանօթ մը.

Սպասուհին հրաման ընելով որ բանայ
գուաը, ինք ալ սանդուխներէն վար իջաւ:

ԱՆԻԳՏԱՆ էֆ.— Բարե՛ւ տիկին, կրնա՞մ
դիտնալ թէ քառորդ ժամ առաջ տիկին մը և
աօքթօր մը եկա՞ն այստեղ...

Տիկին Կալիօփի յանկարծակիի եկաւ, իր ա-
ռաջին մտածումը եղաւ:

— Ահաւասիկ նոր փորձանք մը, կ'երեւայ
թէ բոլորն ալ ժամադիր եղեր են այսօրուան

հաժար... . Տիկին Կալիօփի վախցաւ այս անծառնոթ էֆէնտիին շանթահարիչ նայուածքէն:

— Խնդրեմ Տիկին, ըսէք որ տօքթօր մը և տիկին մը եկա՞ն այստեղ...

Տիկին Կալիօփիի շուարումը տեսնելով, կասո կածները աւելցան, յուզումէն ու զայրոյթէն կը սկսէք դողալ:

— Ո՞ւր են տիկին, բինծի առաջնորդեցէք անոնց քով:

— Բայց այդպիսի զոյտ մը չեկաւ պարո՞ն...

— Մի՛ ուրանաք, գիտցէք որ ձեր զիմացը կը գտնուի մէկը որ կրնայ այս վայրկեանիս տակնուվրայ ընել ամէն բան, մի՛ ստիպէք որ տօտիկան կանչեմ:

— Բայց ի՞նչ պատճառ ունիք հետաքըրքը րուելու որ տիկին մը և տօքթօր մը եկա՞ծ են թէ ոչ, այս տունը բանսիօն է, շատերու սենեակ տուած եմ վարձքով և յետոյ պարո՞ն, պարկեշտ տուն մըն է ասիկա, խնդրեմ ո և է կասո կած չունենաք, այստեղ բժիշկ ալ սենեակ ունի փաստաբան ալ, դայեկակ ալ...

— Տիկին, կը պահանջեմ որ դիս անմիջապէս առաջնորդէք տօքթօրին քով, ինքզինք շտա դէշ կը զգամ կոմ...

— Բայց հիմա յաճախորդ կայ քովը... .

— Հոգ չէ, վայրկան մը դուրս կուզայ, ես իմացայ ոը հոս ճարտար թժիշկ մը կայ եղեր, ճամբան սիրտիս բարախումը բռնեց, ինքզինքս հոս նետեցի... .

Տիկին Կալիօփի կը զգար թէ Անիգտոս էֆէնտի կը հեղնէր զինքը, բայց իր բոլոր ճիզերուն հակառակ չկրցաւ ընդդիմանալ, այնպէս որ Անիգտոս էֆէնտի մոլեգնած ցուլի մը պէս խոյցաւ սանդուխներէն վեր:

Առաջին որ գուռը որ բացաւ, Կարկամեանի և Ագապիի գտնուող սենեակն էր: Գլխու խոնարհութիւն մը ըրաւ, մինչ Կարկամեան և Ազապի ստքի ելեւով բարեացակամ երեւոյթ մը տոին:

— Ներեցէք էֆէնտի, ո՞վ կ'ուզէք...

— Տօքթօ՛րը, բացագանչեց, Անիկտոս էֆէնտի ու զայրալից շեշտով մը

— Վե՛րն է, երկրորդ յարկը, ան սենեակ, փութաց պատասխանել Ագապի, որ հրձուանքէն կը խայտար...

Առանց ականջ կախելու տիկին Կալիօփիի պատշաճութեան հրաւէրներուն, Անիգտոս էֆէնտի սլացաւ և աջ կողմի սենեակին առջև կանգ առաւ:

Դինաբրուքի յատուկ գաւաթի ու պնակի ազմուկ մը կը հասնէր ներսէն...

Անիկտոս կատաղօրէն կանդ առաւ... դուռը կզպուած էր...

— Դուռն է, կանացի ճիչ մը լսուեցաւ, և Անիկտոս լսեց իր կնոջ ձայնը...

Հարուած մը դրան, երկրորդ հարուած մը աւելի ուժգին, հարուածները կը յաջորդէին, տաքով թէ բռունցքով, դրան նիզը խորտակուացաւ և դուռը կոնակի վրայ բացուեցաւ...

Տունին վարձակալները սարստիահար դուրս ելան իրենց սենեետակէն, իսկ կալիօփի, Աղապի ու Կարկամեան արդէն հասած էին խորտակուած դրան առջե...

Անիդտոս բռունցքը բարձրացուց և յարձակեցաւ տօքթօրին վրայ, որ պատրաստամտութիւնը ունեցած էր հիւանդ մը քննելու գիրք ալու ինքինքին:

Տօքթօրը ջանաց պահել իր պաղարիւնութիւնը, և նոյն իսկ յարձակողականի անցաւ:

— Խայտառակ, տնաւեր սրիկա՛յ...

— Պարո՞ն, ձեզի դէմ պատուոյ դատ պիտի բանամ, դուք նախատեղիք ինծի արուեստիս կիրառման պահուն...

— Ի՞նչ արուեստ խայտառակ, կիները գլխէ հանե՞լը, ընտանգկան բոյները կործանե՞լն է քու արուեստգ: Հոս ի՞նչ գործ ունիս Ֆուլի՛կ, այս սրիկային հետ:

Անիգտոս ապատակ մը իջաւ Ֆուլիկի երեսին, տօքթօրը զայն պաշտպանելու շարժում մը ըրտւ, բայց երկրորդ ապատակ մը՝ զգետնեց բըժիշկը, որուն կոկորդէն կառչած էր հիմա խարուած ամուսինը ու մոլեգնած՝ կ'ուզէր իր մատները միսրճել կոկորդին մէջ...

Ներկաները փութացին միջամտել, տօքթօրը պատեյով Անիգտոսի ճիրաններուն մէջէն, իսկ Տիկին Ֆուլիկ համարձակութիւն առած օգնութեան հասնող բազմութենէն, պատառխանատուութեան կեղծ արցունքներ թափելով կը սպառնար:

— Անամօ՛թ, խաղք խայտառակ ըրիր մեր պատիւը, այսչափ անմնղ հանդիպումի մը, բժիշկի տրուած պարզ այցելութեան մը ի՞նչ գոյն առաւ տեսէք...

— Ի՞նչ էր հիւանդութիւնդ, այս ծածուկ փողոցները ասանկ անպատիւ տուներու մէջ ի՞նչ գործ ունիս: Բժիշկ կը պակսէր տուն տալու համար, ո՞վ կը խարես...

— Ճամբան նուշաղում եկաւ վրաս, քանի քանի անդամ քեզի չե՞մ գանդատած որ սիրաս կը գոցուի կոր, նորէն զլուիզար բռնեց, անցորդները քովս եկան, կառք մը դրին ինծի և հոս առաջնորդեցին, խեղճ բժիշկին յանցանքը ի՞նչ է... ամօթ, մէկ փարայի ըրիբ պատիւս, պարապ տունը պիտի դառնամ...

— Դուա՞ը կղպանքը յաճախորդներուն վրայ սըխը կղպելէ՞ ետքը «տիակնօսթիք» կ'ընէ այս տօքթօրը, ասոր ո՞ւրտեղը «քլինիք» է, ո՞ւր է թապէլան, ո՞ւր է գործիք մը, ո՞ւր է գոնէ սէթէուի սրուակ մը, որ մարելիքները բռնած յաճախորդներուն հոտութալ տայ... Պրոպատիկէ աւազա՞ն է աստեղ, ո՞վ կը իտաբէք կոր, ապերախտ քեզի...

— Պարո՞ն, ձեզի շոա սուզի պիտի նստի բժիշկ մը անպատուելը, տանտիրուհին կրնայ վկայել որ ես այստեղ քլինիք վարձած եմ, և ընդունելութեան որոշ ժամերս ունիմ, բնականաբար երբ տիկին մըն է հիւանդը, չեմ կրնար գուոր բաց թողուլ, ու է մէկը սխալմամբ կըրնայ ներս մտնել, ասիկա տուն մըն է ուր հազար վարձակալ կայ, գուռք իսկ պէտք է պահանձէիք որ գուոր կղպածըլլայի, Զեր վայրենի արարքով հրապարակով նախատեցիք ինծի, տառը

հազար ոսկի մնասուց հատուցում պիտի պահանձէմ, բժիշկի մը ապրուստը իր պատիւն է, և դուք, այս գայթակղութիւնը սարքելով՝ փճացուցիք իմ ապրուստու...

Փառապարն կարկամեան ժամանակը եկած նկատեց միջամտելու, տեսնելով որ բժիշկը իր անտարբեր երեւոյթով և տուած համոզիչ բացարութիւններով պիտի կրնայ երեւոյթները փրկել, ինչպէս տիկին Ֆուլիկ իր կեղծ յուղումով.

Պարո՞ն տօքթօռ վրայ բերաւ կարկամեան, եթէ այստեղ ձնը քլինիքն է, կրնա՞ք ցոյց տաէ ձեր արտօնագիրը...

— Ի՞նչ հանգամանքով գուք ի՞մ արտօնագիրս...

— Ի՞նչ ըսել է թէ ո՞վ է, այս գայթակղութեան ականատես վկայ է եֆէնտին, աւելցուց Անիկառոս, այս անակնկալ միջամտութիւնէն քաշալերուած:— Եւ յետոյ ի՞նչ համարձակութեամբ կ'ըսէք որ այստեղ քլինիք է, երբ ահաւասիկ մահճակալ մը կայ մէջտեղ, և նոյն իսկ կարավան մը չկայ առջին, ո՞ւր տեսնուած է որ բժիշկ մը իր ննջասենեակը ընդունի յաճախորդները...

«Ժամանակի» յաւելուածը

23

— Կը լոէ՞ք զուք պարոն...

— Յետոյ, տեսէք տիկինին կօշիկները, առապարտնքին մէջ՝ ձախ սաքինը աջ սաքը հագեր է...

Կարկամեանի այս յայտնութիւնները ծիս ծաղելի գիրքի մը մէջ կը դնէին բժիշկը և իր հոգանուհին, որ կը սկսէր սաստիկ ննդուրիլ առածանօթ երիտասարդի մը այս հարցադինդումն...

— Աղոստ, դուն սարքեցիր այս խաղը, բայց չպիտի յաջողիս, պիտի տեսնուի՞նք քեզի հետ, այս տեսակ ստորին դաւերով, չէ որ պիտի հրապուրեն՝ երեսի՛դ իսկ չթքնող Աննային սիրուց...

— Մի՛ բորբոքիր սիրելիս, սա մահմակալին սաւանին տակը վերցուր նայինք...

Ծրար մը կայ, կարծեմ թէ ծննդաբերութեան գործիքներուն պայուսակն է...

Անիկտոս, որուն միտքին մէջ վայրկեան մը յաջողած էր ատրակոյս ձղել բժիշկը, բոլոր այս ջախջախիչ փաստերէն ետքը համոզուած էր որ ընտանեկան պատիւը յափշասակող աւաղակի մը գիմաց կը գտնուէր յուզումէն ու դայրոյթէն կը սկսէր դողդղար, բերնէն կախուած էր այս անհամբեր անծանօթ բարեկամին որ ահա կու-

զար ախոյեան կանգնիլ իր պատիւին ու բժիշկը նիզը զնելով՝ ամէնուն ներկայութեան հաստատել անոր յանցանքը ։ Բակոյն խօժացատ սաւանին վրայ և մէկզի տոնելով, ընտանեկան շամբանիայի երկու շիշ և քաղցրաւենիի ծրար մը...

— Քէյֆերնիդ հարա՛մ ըրտու էֆէնտին, վրայ ըերաւ կարկամեան, ջղային քրքիչ մը արձակելով...

Տօքթօր և Ֆուլիկ գեփ գեղին կտրած էին:

— Տօքթօ՛ր, մեզի գեղ, ձեր հիւանդներուն շոմբանիա կուտաք, աւելցուց յետոյ ։ Եր զոհին հետ խաղացող կտառի մը պէս զուարձանով...

— «Պաշէ»ի տեղ սՓրիւի կլասէժներ:

— Վերջ տանք այս կատակերգութեան, իշրաւունք չունիք իմ կերածիս ու խմածիս խառնուելու, շամբանիա կը խմամ թէ զինի, ձեզի չեն հարցներ, զուք կրնաք Տէրքոսի ջուր խմել ետ շամբանիա, չտե՛ս պարօն..

— Միայն թէ անկողինին մէջ ծածուկ պահելու պատճառ չունէիք, բնականաբար ձեր ջունին մէջ չէ որ պիտի խմէիք, ըսեւ է, երբ դուքսը ովզմուկը լսեցիք՝ ուղեցիք մէջտեղէն վերացնել, երբ ձեր մնջալարտ արարքին առաջցներէն մէկն աւ...

— Կ'արգիլեմ ձեզի խօսիլ պարո՞ն, և զուրս
ելէք իմ զինիքէ՞ս...

— Ի՞ննջասենեակէ՞ս, բսէք, կամ մանաս
ւանդ իմ բանտէվուի սենեակէս... Բայց էֆէն-
տին տակաւին լուսաբանուելու պէտք ունի: Բ-
սիք օնինակի համար որ իբր թէ տիկինը ճամ-
բան նուազում ունեցեր է և անցարդներ զինքը
բերեր են այստեղ, բժիշկի՞դ, բայց դուք տիկի-
նին հետ միասին եկաք, կառքէն իջաք և թեւ
թեւի ելաք այս սենեակը...

— Սո՞ւտ է:

— Ինտո՞ր սուտ, վրայ բերաւ Ագապի, ա-
մենքս ալ աչքովնիս տեսանք...

— Հասկցուեցաւ վատ ծուղակ մը կայ ինձի
գէմ, ամէնքէդ ալ հաշիւ կը պահանջնմ, ևս հի-
մա՛ դատարան պիտի դիմնմ...

Եւ աօքթօրը որ սենեակին ճնշող մթնոլոր-
տէն պիտի պայթէր, փորձեց դուրս նետել ինք-
զինքը սենեակէն:

— Կեցի՞ր, պօսաց Անիդտոս, օձիքէն կառ-
չելով, մի՛ փախիր, օձիքդ շուտ չես կրնար ա-
զատել:

Եւ խօսքը դործին միացնելով բուռն առ-
տակ զարկաւ, երկրո՛րդ մը, երրո՛րդ մըն ալ,
յետոյ իր ամբողջ զզուանքը թքաւ եբեսին, ու

կնոջը թեւէն քաշելով ուղղուեցաւ գէպի սան-
դուխը:

ԱՆԻԳՏՈՍ. — Բարեկամներ, երթա՞նք, ձեզի
հետ կ'ուզեմ առանձին տեսակցութիւն մը ու-
նենալ պարոն, շատ շնորհակալ եմ որ նախան-
ձախնդիր, գանուեցաք իմ պատիւիս, ձեզի պէտք
պիտի ունենամ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ի՞նչ ըսել է էֆէնտիմ.
պարտքս կատարեցի, կրնամ այսուհետև ալ օգ-
ատկար ըլլալ ձեզի, ներկայացնեմ ինքզինքս,
«Փաստաբան կարկամեան»...

ԱՆԻԳՏՈՍ. — Շա՛տ ուրախ եմ, փաստաբա՞ն
ուրեմն, աւելի աղէկ, ոտքի վրայ հազար սուտ
շինով այս տեսակ խաբեբաներու հետ դուք միայն
կրնաք զլուխ ելլալու:

Ֆուլիկ յօւսահատական միգեր կ'ընէր՝ իր
թեւը ազատելու համար ամուսնին մատներուն
մէջէն, որոնք աքցանի մը ակռաներուն պէս
սեղմած էին դաստակը:

ՖՈՒԼԻԿ (կը տրտնջար). — Զէ՛, ի՞նչ կ'աւ-
զես ինէ, չեմ զար, մօրս տունը պիտի երթամ,
ինձի խաղք խայտառակ ըրիր, մե՛զք, մե՛զք որ
ինձի պէտ սուրբ կնոջ մը գէմ կասկածեցար, ա-
պերա՛խտ, յարգս չի գիտցար, աշխարհ արարա-

տին բերանը ձգեցիր ինծի, որուն երեսը կըր համ նայիլ ասկէ ետքը...

ԱՆԻԳՏՈՒՄ. — Երե՞ս աշ ունիս խօսելու, տուն երթանք, կը հասկցնեմ քեզի։ Աչքի լուսով վաս տըկած դրամներս ասանկ օրիկաներուն կը կեր ցընես հէ...

ՅՈՒՆԻԿ. — Ամո՞թ է, առ ի՞նչ խօսք է, կը վայլէ՝ կոր բերնիդ։ Զէ՛, մինչև որ ներողը թիւն չխնդրես, մինչև չընդունիս որ խաբուե՛ն ես, չեմ գար։

ԱՆԻԳՏՈՒՄ. — Ի՞նչ ներողութիւն, խելքի՞դ եկաւ, չօգտե՞ր ո՞րչափ քիթիս խնդացեր հա այս' խաբուեր եմ, ո՛վ գիտէ քանի՛ ատենէ ի վեր...

ՅՈՒՆԻԿ. — Ի՞նչ կ'ուզես ինէ, չպի՞սի գամ։

Եւ տիկին Ֆուլիկ յամանեցաւ, անդուխին ստորաց հասած էին արդէն, ուրիէ քայլ մը առաջ առնել չէր ուզեր։

ԱՆԻԳՏՈՒՄ. — Ետին դարձաւ, կարկամնանէն հրաժեշտ առնելու, մինչ վաստաբանը և Ադամի փափկանկատութեան համար նետուէն կը հետեւ ւեին իրենց։

— Սիրելի բարեկամու, վաղը ցերեկին ան պատճառ կը սպասեմ ձեզի գրասենեակաւ։

Ու հասցէն տալէ վերջը, սրտազեզօրէն թոթ ուեց ձեռքը և հրաժեշտ առաւ։

Ֆուլիկ փողոցին գուռը բացած և ինքզինքը դուրս նետած էր։ Անիգտոս հասաւ քովը, մինչ կինը կը յամառէր իր գլխուն երթալ։

— Զգէ՛ օձիքս, ապա թէ ոչ որչափ ձայն ունիմ «օզնութիւն» կը պոռամ հիմա, խելքի՞ս զիսի բերես, առ ի՞նչ դահիճ մարդ ես եղերս՝ չպիտի գամ, քու կինդ չեմ...»

— Շապիկո՞վ մը առի քեզի, շապիկով մըն ալ կ'երթաս, ների՞ք որչափ քիթիս խնդացիր, դուարներով ծածկեցի քեզի, սիրահարներուդ գիւ մացը վայլելու համար անանկ չէ՛, չօք մը չեմ ձկեր վրադ։

— Երիտասարդութիւնս փճացաւցիր...

— Իշխանուհիի պէս կետնը վարեցիր, ի՞նչդ կակաս էր, մէկ խօսքդ երկուք չէր ըլլար, ապիրա՛խտ։

— Ձիղերուս կը զախս կոր, առ չտես խօսքըւն ի՞նչ տեղը կայ, պիսի սովորեցնեմ քեզի՝ անիրաւ տեղը կինդ հրապարակով անպատճեւլը, առ ի՞նչ քէսատ մարդ ես եղեր, նայէ՛, նայէ՛ ի՞նչ հետեւութիւններ կը հանէ, մինչեւ այսօր, սուրբի պէս կինդ հի՞մա ստանայ եւ-

դաւ, ալ կասկած չկայ որ այս խաղը զուն
կազմակերպեցիր...

— Ուժագործ մինչև ոճիրը գործած վայր-
կեանը պարկեշտ քաղաքացի է, ո՞վ դիտէ որ-
չափ խաբած ես մինչև հմա, այսօր բռնեցի:
Ե՞ս ըսի որ առ սրիկացին հետ բանտէվուի առւ
երթառ...

— Բերա՛նդ կ'այրի, լեզուգ քեզի քաշէ...

— Ուզածիդ չափ ուրացի՛ր, վկաներս
կան...

— Աս վարձկան դատարկապորտներուն
պատիժն ալ կայ, ասիկա շանթաժ է կամ ինծի
գէմ կամ բժիշկին, ամէն բան երեւան պիափ
ելլայ, դո՛ւն ալ պիտի զղջառ ա՛յոշափ յախուռն
շարժելուդ համար, բայց օգուտ չունի, գէմ՛ւսս
ալ կորեն քեզի հետ չեմ ապրիր, վտանութիւն
չունիմ վրադ...

— «Քէսքին խըրսըզ մալ սահիպինի առ-
արըըր», երեսիդ ըսելիք խօսքերս քու բերանգ
ի՞նչ գործ ունին...

Ճամբան շարունակելով այս տեսակ կը քու
խօսքեր փսխանակել, հասան կառքերուն սպաս-
ման տեղը, ուր կառք նստան, և Անկուտս աղ-
դարաբնց կառապտնին որ կառքին ծածկոյթը
դոցէ:

— Աշխարհին երեսը նայելու շնորհք չմնաց
վրանիս...



ԳԼՈՒԽ Է.

ԲՈԼՈՐ ՊՂՏՈՐ ԶՈՒՐԻ ՄԵԶ ԶՈՒԿ ՈՐՄՈՑՈՂՆԵՐԸ

Գ Ո Բ Ծ Ւ Վ Ր Ա Յ

Տիկին Մէրտինեանի ու բժիշկին գայթակ-
զութիւնը սկսած էր շրջան մը ընել ամէն տու-
ներուն մէջ: Առաջին անգամ արձագանդ գտած
էր Պերճեաններու տունը:

Ագապի իր շունչը առած էր Օր. Աննային
քով, իրենց պատիւին նախանձախնդիր կնոջ մը
պարկետիկ դիմակը առած ու մանրամասն պատ-
մած էր ոէպքը: Տեղին ու զերակատարներուն
յականէ յանուանէ յիշատակութիւնը թէկ ու է
տարակոյս չէր ձգած Աննայի միտքին մէջ, բայց
այն յետին յոյսը որուն կառչած կը մնար տա-
կաւին՝ օր մը եկաւ իտրտակել՝ Տէր Դիսնէսիս
քահանայ, անգամ Դատաստանական Խորհուր-
դի, որ իր պարբերական այցելութիւններուն՝
դրեթէ համարատուութիւնը կ'ընէր՝ օրակարգի
վրայ գտնուող կարեւոր խնդիրներուն...

«Ժամանակ»ի յաւելուածը

Տ. Դի՛նէՍի՛նՍ.— Բնա՛ւ չէր սպասուեր ձանըմ, խաղաղ և համերաշխ բոյն մը կը կարծուէր, զարմանալին հոն է որ թէ՛ էրիկը և թէ՛ կնիկը փոխադարձաբար զիրար կ'ամբաստանեն և ամուսնալուծում կը պահանջեն...

Օր. Աննա և մայրը որ մասնաւոր պատճառներ ունէին հետաքրքրուելու այս խնդրով, զայրալից անձկութեաժք մտիկ կ'ընէին Տէր Հօր Հօր խօսքերուն, երբ անիկա վերապահումներ կը դնէր իր պատմութեան մէջ։ Օր. Աննա չէր կրնար զսպել իր բուռն յուզումը, հրաւիրելով որ լոռութեամբ չանցնի այդ անցքերուն վրայէն։

Տ. Դի՛նէՍի՛նՍ.— Անիգտոս էֆ.ն շատ ո՞րոշ ամբաստանութիւններ ըրաւ, ականատես վկաններն ալ բառ առ բառ հաստատեցին իր խօսքերը. սենեակին դուռը կոտրեր ներս մտեր են, բժշկական քրինիքս է, կը պնդէ կոր առքթօրը, բայց լավապօէ մը, կարարօպէ մը և մտհճակալէ մը զատ ուրիշ բան չկայ եղեր սենեակին մէջ, ո՞չ ապակեդարան մը, ո՞չ դործիք մը, ո՞չ իսկ ջերմաչափ մը. բժիշկի քլինիք ըսուելու ոչ մէկ շնորհ ունի, պարզապէս ննջասենեակ մը։ Եւ յետոյ, քանի որ այդ սենեակը իր խանութն է, պէտք է արտօնազիր մը ցուցնէ, առանկ բան ալ չունի, կը հասկցուի կոր որ բանտէվուի սենեակ մըն է։

ՕՐ. Աննն.— Վկանե՞րը ով են։

Տ. Դի՛նէՍի՛նՍ.— Փաստաբան կարկամեան էֆ.ն։ Տիկին Աղապի մը և տունին վարձակալ-ներէն ուսանք։

Օր. Աննա և մայրը խորհրդաւոր ակնարկ մը փոխանակեցին։

ՕՐ. ԱՆՆԱ.— Տէր հա՛յր, չե՞ս կարծեր որ թշնամութեան, վրէժխնդրութեան համար այս մարդիկը խօսք մէկ ըրած են։

Տ. Դի՛նէՍի՛նՍ.— Ի՞նչ թշնամութիւն աղ-մկու, Տիկին Թուլիկը թէկ առաջ ըսաւ որ ճամ-րան նուազում ունեցեր է և անցորդներ զինքը բժիշկին բերեր են. բայց բոլոր վկանները կը պնդեն կոր որ բժիշկը և տիկինը կառքով միա-սին եկեր են։

ՕՐ. ԱՆՆԱ.— Հաւտնական չէ՞ որ բժիշկն ու զիպուածով հոն գտնուած ըլլայ և անմիջա-զէս տիկինը կառք մը դնելով զայն քլինիքը բերած ըլլայ...։

Տ. Դի՛նէՍի՛նՍ.— Քեզի հիմա ատանկ կը Պնդեն կոր բժիշկը և Տիկին Թույիկը։

ՕՐ. Աննայի դէմքը պահ մը լուսաւորուե-ցաւ յոյսի ճառագայթով մը։

— Տեսա՞ր Տէր Հայր, ինչո՞ւ խեղճին մեղ-

քը կ'առնէք ուրեմն, իր պարտականութեան գոհ կ'երթայ կոր տղան։

Տ. Դի՛նէՍի՛նՍ.— Դժբախտաբար ատանկ չէ աղջի՛կս, այս գործը շատ կը քրքրեն կոր հակառակ կողմէն, նոյն իսկ կառապանը գտներ են, նոյն իսկ գացեր ստուգեր են որ նուազումի պատմութիւնը շինծու է, ատանկ կին մը՝ ցայց արուած տեղը ո՛չ գետին ինկեր մարեր է, ո՛չ անցորդները գլուխը հասած, առեր են, քանի որ ատիկա խանութպանները պիտի գիտնային, մինչդեռ ամէնքն ալ կը հերքեն կոր։

ՕՐ. ԱննԱ.— Հապա կը գանգատին որ Դասաստ. Խորհուրդին առջև ելած դատ մը տարիներով երեսի վրայ կը մնայ, ի՞նչպէս կ'ըլլայ որ այսչափ շոգեպինդ արագութեամբ կը տեսնուի կոր այս դատը։ Ի՞նչպէս կ'ըլլայ տէր հայրը որ օրը հաղար տեսակ գէպք ու արկած կը պատհի Շիտակին վրայ, և որ խանութպանները կը յիշեն որ այսինչ օրը տիկին մը նուազեր է իրենց խանութին առջեւ։

Տ. Դի՛նէՍի՛նՍ.— Այս՝ աղջիկս. ըսի որ այս դատը ժամ առաջ վերջանալու համար ամէն միդ կը թափուի կոր, Կրօն. Փողովին անդամներն անգամ կաղմ և պարաստ կը ուղասն՝ որպէս զի Դատաւու. Խորհուրդին որոշումը երբ

իրենց հաղորդութ, անմիջապէս վճիռը արձակեն, որ դրապաննին է արդէն։

ՕՐ. Աննա իր հպարտութեան մէջ ջախջախուած էր. ո՞րչափ ալ կը փափաքէր լաւատես ըլլալ և իր խօսեցեալին համար արդարացուցիչ պարագայ մը գտնել՝ բոլոր այս պահամութեան մէջ, բայց իր ճիգերը ի գերե կ'ելլային։

ՕՐ. Աննա յսւսահատ գէմք մը առնելով, հարցուց տաներէցին։

— Տէր հայր, ճանչցա՛ր աօքթօրը։

— Այս՝ աղջիկս. Վերջնթեր նիստին անձամբ ներկայացաւ։ «Ճօքթօրը այսպէս, աօքթօրը այնպէս» ըսելլավ շատ յեղյեղուեր էր դատավարութեան ընթացքին, բայց չէինք զիտեր անունը, փառտարան Կարկամնան էֆ.ն և միւս Վկան Տիկին Ագապի յայտարարեցին սակայն յատենի ժողովոյ որ զինքը ճանչցա՛ծ են և անունն ալ առուին։

Շիտակը ես կը սպասէի որ անիկա բոլորով վին չէզոք մնար այս դատավարութեան մէջ, ընաւ չխառնուէր ընաւ ոտք չդնէր, մինչդեռ վերջնթեր նիստին անձամբ եկաւ։ Կ'երեւայ Տիկին Թուլիկ աղաչներ է իրեն որ դայ և հառատէ որ համբան մարած դատաւ զինքը, թէ ուզը փութաց և իր բժիշկի պարտականութիւ-

Նը կատարեց։ Չեմ հասկնար որ այս փաստաբան Կարկամեանը ինչո՞ւ այոչափ կատաղութեամբ ինկած է տօքթօրին ետեւէն և ամէն դիէով խայտառակել կ'ուզէ զանիկա...

Օր. Աննայի քունքերուն երակները ցցուեցան, զայրայթի նոր բոց մը վառեց անոր աչքերը, և ակուաներուն մէջէն մռնջեց.

— Սրիկա՞ն։

Տ. Դիոնէսիս միսիթարական խօսքնր մը փորձեց, հանգարտեցնելու համար Օր. Աննայի շուզումը, թէև դժբախտ աղջիկը անառարերութիւն կեղծելով, կը ջանար ծածկել ներքին խըսովքը։

Մայր ու աղջիկ երբ առանձին մնացին, Օր. Աննա երկու ձեռքերուն մէջ առաւ ճակատը, ու որչափ կ'ուզէր հպարա ըլլալ՝ թող չտալով որ հոսին իր աչքերուն մէջ այրող արցունքի կաթիւները, բայց անոնք արդէն կը սկէին ակօսել Եր դէմքը...

Տիկին Վերիգն իր թեւերուն մէջ առաւ աղվկը և խանդառա համբաւրեց։

— Հոգ մի՛ ըներ աղջիկս, ի՞նչ ընենք, խաբուեցա՞նք, աւելի աղէկ որ շուտ դուրս

առաւ իր գոյնը... հապա եթէ աւելի ո՛ւշ ծագէր գայթակղութիւնը...

— Աւ մինչդեռ Տիկին Վերդին կը գգուէր իր աղջիկը, անոր մատները՝ կը կառչին խօսք կապի մատանիին վրայ որ ահա կը սահէր մատէն...

ՎԵՐՋ

Վաղը ցրուիչներէն պահանջեցէք Ժամանակի
Զրի պրակը

ԽԱՍԳԻՒՂԻ ՔՆԱՇՐՋԻԿԸ

ՑԻՐԱՆ ՓԱՓՍՉԵԱՆԻ այս խիստ հետաքրքրա-
շարժ վէպը Ժամանակի ընթերցողներուն պիտի
տրուի ամէն օր պրակ առ պրակ և ձրի:

Առաջին պրակը միայն կարդալով, վէպին
ո՛ր աստիճան հետաքրքրաշարժ ըլլալը կարելի
է հասկնալ:

800

ՀՀ Ազգային գրադարան



NL0384163

61.456